



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



3884

281-6

2-28

1860

2010






ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵԿ

ԱՄԵՐԻԿԱՆԻ ՔԱՐՈՉԻՇՔ

Եկ. Ա. Ա.



03.2001

ԿՈՍՏԵԴԱՅՊՈՒԹՅՈՒՆ  
Ի ՀԱՐԱՓԻԱ, Ի ՏՊԱՐԱՆԻ

Յ. ՄԻԿԵԼԵՏՈՒՅԵԱՆ

1860

281.6  
Հ-28



281-6  
2-28

## ՀԱՅՈՅ ԵՎԵԳԵՑԻՆ

ԵԿ

## ԱՄԵՐԻԿԱՅԻ ՔԱՐՈԶԻՉՔ

“ԻՆՇՈՒԻՆ ՄԴԼՈՒՆԻ ՄԵՋ ՍՈՒՏԻՆ ” ԵԿ “ՄԵՋ ԵԿ ԿԱՐԵՒՈՐ  
ԵԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ” ԿՐԱՅ

Հ Ա Յ Ե Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ե Վ Ն

ՆՈՐԻ ԲԱՐՁՈՒ ՄՐԲԱՋՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՈՆ ՄԱՏԹԵՈՍԻ  
ԱՍՏՈՒԱՃԱՐԵԱԼ ԿԱԹՈՒԵԿՈՍԻ  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

Հ Ր Ա Մ Ա Խ Ա Ե Լ Հ Ա Յ Ո Ւ Թ Ե Վ Մ

ԱՐԵՆԱՊԱՏԻ ՊԱՏՐԱՐՔԻ ՊՈՍՏԱԴՆՈՒՊՈԼՍՈՅ  
ՏԵԱՈՆ ԳԻՈՐԳԱՅ ՄՐԲԱՋԱՆ ԱՐՔԵՊՈՎԿՈՊՈՍԻ  
ԵԿ ԸՋԴԱՅԻՆ ՀՈԴԵՒՈՐԱԿԱՆ ՃՈՂՈՎԼՈՅ

ԿՈՍՏԱԴՆՈՒՊՈԼՍԻ

Ի ՀԱՅԱԹԻԱ, Ի ՏՊԱՐԱՆԻ Յ. ՄԻԷՀԵՆՏԻՄԵԱՆ

1860

11084  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՄԱՐ

44

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ

---

“Վիրելիք՝ մի ամենայն հոգեց Դհաւատայք, այլ  
ո ընտրեցէք զհոգիսն Եթէ յԱստուծոյ լիցեն” :

Ա. ՑՈՒՀ. Դ. 1.

---

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ

Ա. ՑՈՒՀ. Դ. 1.

3715  
11  
0081

Հայոց պատմութեան մաս և այսու առաջ այս ան-  
տական պատմութեան մաս է այս անունը ու այս անունը առաջ ան-  
**ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻՆ**

ԵՒ

## ԱՄԵՐԻԿԱՅԻ ՔԱՐՈՉԻՉՔ

“ԽԵՆՍՈՒԻՆ ՄԻՎԻՇԻՆ ՄԵԾ ՍՈՒՏԻՆ” ԵՒ “ՄԵԾ ԿԱՐԵՒԻՈՒ  
ՑԱՅՅԱՄԱՐՈՒԹԵԱՆ” ՎՐԱՅ

Այս մարդը՝ որ աւելի կ'ընտրէ ամենէն  
պղտիկ սուտը ըսել, իր ամենէն ալէկ յա-  
ճախորդը չկրանցնելու համար, իր գաւա-  
նած կտոնքին անվայել բան կ'ընէ’ . . . :

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՔԱՐՈՉԻՉՔ, ՑԵՏԵՎԵՐ :

**ԱՅՈՒԱԳԻՐԵԱԼՍ** | ուսաւորչի հարազատ զա-  
ւակներէն և Հայաստաննեայց ամենուզդափառ Եւ-  
կեղեցւոյ անձնանուեր անդամներէն մէկն ըլլալով,  
քանի որ ունեցած հաւատքիս և դաւանութեանս՝  
իմ անձնական քննութեամբս, հասկցողութեամբս  
և համոզմամբս կրելու պարտաւորութիւնս Ճանչ-  
ցեր եմ, Վզգիս և Եկեղեցւոյս դաւանութիւնն և  
դրութիւններն ամեն ուրիշ ազգի և Եկեղեցւոյ դա-  
ւանութեանց ու դրութեանց հետ բաղդատելով  
և հասարակաց փորձաքարին այն է Առարք. Գրոց  
անսատերիւր վարդապետութեանցն վրայ փորձելով,  
համոզուած ու հասաւատուած եմ որ, ամեն նկատ-

մունքէ աղաս և ամեն աշխարհային նպատակներէ  
 և դիսամունքներէ զերծ, ճիշդ և միմիսայն Քրիստո-  
 սէ և անոր Առաքեալներէն աւանդուած ու հաս-  
 տատուած և մինչեւ ցայսօր նոյնագէս շարունակուած  
 դրութիւնն մի է Հայոց Եկեղեցւայն դաւանու-  
 թիւնն: յամանակ ժամանակ և խիստ շատ անդամ  
 ինքն ամենէն դատուած ու անարդուած զանազան  
 վաստ վարժունքներով և անարդ տիտղոսներով՝ և  
 ինքն ոչ զոք դատած կամ անարդած հետեւելով  
 Տեառն խրատու . շատերէն շատ վնասներ կրած՝ և  
 ինքն ոչ զոք վնասած . շատերն ուղած են ինչ որ ի-  
 րենն է յափշտակել և իրենց սեպհականնել՝ բայց  
 ինք մէկու մի ունեցածին ազք չէ ունեցած . վերջա-  
 պէս շատերն շատ նպատակներու համար շատ Ճի-  
 գեր թափած են իր վրայ՝ բայց ինք միմիսայն նպա-  
 տակ ունեցած է երկինքն . մարմնով աղքատ ըլլա-  
 լուն հոգ չէ ըրած, ուղած է միշտ և միմիսայն հո-  
 գւոյ հարստութիւն ժառանդել: Եւ որովհետեւ  
 իւրաքանչիւր ազգաց Եկեղեցեաց կառավարութիւնն  
 նոյն ազգաց աշխարհային կացութեանն յարմարած  
 և անոր համեմատ կատարուած է միշտ ըստ ժա-  
 մանակաց բերմանցն, ասոր համար արդարեւ դրեթէ  
 միշտ աշխարհային փարթամութեամբ յըզփայցած  
 ազգաց Եկեղեցեաց կառավարութիւններն ալ զա-  
 նազան ժամանակ քիչ շատ գայթագղած ու չեղած  
 են նաեւ իրենց հոգւոյն ճամբուն մէջ և մարմ-  
 նուոր խորհրդով ագահած են աշխարհակալել նաեւ  
 հոգիներուն վրայ, ճշմարտելով Քրիստոսի մարտ-  
 իսին և մեծատան մէջ ըրած բազգատութիւնն, որ  
 նոյն է ինչպէս անձի մի նոյն և ազգի մի և Եկեղեց-  
 ւոյ մի համար: Արդարեւ Քրիստոսի այս անդարձ  
 վճռոյն համեմատ մարմնաւորին եւելնալն կամ առ  
 աշխարհայինս չափազանց միտումն հոգեւորին պա-  
 կատութիւն պիտի բերէ միշտ և անպատճառ եւ

թէ չզգուշացնեի : Արանիկ խոսորմունքներէ , կըսեմ ,  
միշտ և ամեն ժամանակ աղաս մնացած է Հայոց  
Եկեղեցին :

Հայաստանեաց ուզգլավառ Եկեղեցին ՚ի սկըզ  
բանէ ՚ի վեր իր կենացն պատմութեան մէջ գրեթէ  
շարունակ ամեն ազգէ և ամեն գաւանութենէ ե-  
ղող քրիստոնէից , այն է Յունաց , Պատականաց և  
այլոյ՝ բազմադիմի յարձակմանցն և իրենց գրա-  
ւելու կամ հակառակ Քրիստոսի գրութեանն իրենց  
անմիջական իշխանութեան կամ կառավարութեան  
տակ առնելու անհնարին ջանքերնուն առարկա է  
եղած : Օ անազան գեղքերու պատճառաւ իր ար-  
գեն բացուած վէրքերուն , փոխանակ անսնցմէ քր-  
իստոնէաբար դարման և օգնութիւն ընդունելու ,  
անսնց իւրաքանչեւրէն նորէ նոր վէրքեր է կրած :  
Բայց և այնպէս ինքն՝ բոլոր քրիստոնէից միութեան  
ժամանակին , մինչդեռ փոխանակ Քրիստոսի ընդհա-  
նուր Եկեղեցւայ վրայ առանձնաշնորհութեամբ մի-  
ահեծան տիրամզետելու ամբարիշտ խորհուրդն  
մարդկացին միաբն չէր յզացած , այսինքն գրեթէ մին-  
չեւ վեցերորդ դարն եղած , նախնի առաքելական  
համաշխարհական Եկեղեցւայն ունեցած սկզբանցն ,  
դաւանութեանն և գրութեանցն վրայ անխախտ և  
հաւատարիմ կեցած , իր պարոքերուն կատարմանն  
և իրենիններուն բարեկարգութեանն միայն հոգ է  
տարած՝ որչափ որ իր աշխարհացին կացութիւնն  
ներած է , իր ամեն անարդուացն ու զբարաչացն  
գեմ զարմանալի ու քրիստոնէավայել համբերու-  
թեամբ և ներողութեամբ տանելով և ամեն դա-  
տաստան տէրովն և ժամանակին ձգելով . այսպէս  
կշարունակէ մինչեւ հիմա և այսպէս պիտի ըլլայ իր  
ընթացքն մինչեւ ամենուն դատաւորն գայ :

Ամեն գաւանութիւն միշտ ուզած է և կուղէ  
ուրիշ քրիստոնեաց ազգերն իրեն գաւանակից ընել

և արդէն իրեն դաւանակից գանուած ուրիշ աղը գերն ալ իրեն անմիջական կառավարութեանն տակ առնուլ, բայց Հայոց Ակեղեցին ասանկ չէ, ասանկ խորհուրդ մի բնաւ չէ ունեցած և չունի: Հայոց Ակեղեցին ալ իրմէ զատ, իրեն դաւանակից աղեքը ունի, բայց իրմէ ըստ ամենայնի անկախ և ազատ, և այդպիսի խորհուրդ մի երեք չէ մասքերած անոնց վրայ և երեք այդպիսի ճիր մի ցուցուցած:

Այս խօսքերս ըլլայ օտարաց առջին մարդահաւ ձութիւն և շողբորթութիւն համարուի, զի ասոնկ ասանկ ըսելով՝ ՎՃՄ և Ակեղեցիս շողբորթելու բնաւ պարտաւորութիւն մի չունիմ. և այս տեսակ ամեն նկատման նքէ ազատ ըլլալով՝ եղածին միայն ճշմարտութեամբ պատմող և յայտարար կուղեմ ըլլալ: Այն պէս և կծանուցանեմ որ ես, ինչպէս ըսինք, ոչ Յունական եմ, ոչ Պապական և ոչ որեւէիցէ ճիր մի Շողբարական, անոր համար խօսելիքներովս ալ, սմանց պէս, ոչ մէ կուն վեր ելլեն նպատակ ունիմ և ոչ միւսին վար իյնալն. ինձի պէս է նաեւ բոլոր Ակեղեցիս: Ապատակ ունիմ միմիայն Հայաստանեաց առաքելական Ակեղեցւոյս պաշտպանութիւնն. խօսելիքներուն՝ մրուն նպատաւոր և մրուն նուաստացուցիչ ըլլալուն մէջ անսարքեր եմ. բաց կըսեմ, ով նախկին առաքելական դրութեան մէջ է՝ անհոգ թող ըլլայ: Ինչպէս Ակեղեցեաց կառավարութիւնն նոյն խոկ Քրիստոնի և Առաքելոց ժամանակէն՝ ի վեր քննելով կը դանենք որ միշտ նոյն ազգաց կացութեանն և աշխարհային կառավարութեանցն է հետեւած, ասոր համար ժամանակաց անցնելովն ընդհանրական եկեղեցւոյ ճիւղերուն իրարմէ առաքերութիւններն ու բաժանմունքներն և իրարու հակառակութիւններնին ալ միշտ կառավարութեան պատճառաւ է եղած դրեթէ հինգերորդ դարին ետեւ մինչեւ ցայսօր, և ժամանակ ժամանակ մասնաւոր ազգային եկեղեցիներուն մէկն

կամ մեկան ալ իրենց աշխարհային կացութեանն ու զօրութեանն համեմատ միւսներուն վրայ զօրացած։

Այսպէս գրեթէ զանազան անդամ Յունական և Պալական փառասիրութեանց պատճառաւ չայս փորբիկ հօտին ան առջի ամեն կրածներն , զհերն ու կրուստներն քիչ գալով , ան ամեն եղածներէն ետքն վերջին ժամանակներս ալ Պապին վերջին երկանցն ծնունդներէն Ամերիկացի Քարոզիչներն եւրն , փորձ մի ալ անոնք փարձել ու գեցին անոր վրայ , և անոնք ալ առջններէն քիչ վերը ըստցին ու կրտանան ազգին արդէն վերաւոր մարմնոյն վրայ . արդէն ունեցած չայ չուռամ , չայ Պապական վերքերուն վրայ չայ Բողոքական վերքն ալ եւելցուցին : Առջններէն հավետ քիչ մը շունչ առած ու խաղաղած հիմա ալ ասոնք կուզեն տիրապետել չայոց վրայ առջններէն ոչինչ ընդհատ սկզբամբ ու պահանջմանիքներով : Ովիրենցմէ չէ , իրենց չի հետեւիր , ամեն իրաւունք իրենց չի տար , իրենցպէս չի խորհիր կամ չի խօսիր , վերջապէս առանց քննութեան իրենց ամեն ըստածներնուն չի հաւատար և չընդունիր և իրենց ճամբէն չի գալէր՝ Քրիստոփի փարախէն չէ , հաւատորն գաւանութիւնն և սկզբունքներն ի՞նչ ալ եղած ըլլան : Ի՞նչ տարբերութիւն կայ ասոնց այս պայմաններուն և չուովմայ Պապին գերիշխանութեան և անոր նպաստաւոր ուրիշ աղօրինաւոր պահանջմաններներուն մէջ . այս սկզբանց պատճառաւ չէր մի որ իրենք Պապի մերժած են ու հիմա ելերնոյն ուրիշներէն կպահանջէն :

Ի վերին երեսս ուրիշ սուտ ու պատրուակ եալ պատճառներ մէջ կրերեն : Արօնն թէ մեզի գեմունեցած միմիայն առարկութիւննին սա է որ , իրենք միմիայն Կապուածալունն կընդունին կանոն հաւատոյ , ու մենք այնպէս չենք ընդունիր . բայց նոյնն կըսէ , կընդունի և կդորձէ նաեւ չայոց Ակեղե-

յին : Վերդինկընին Եւթարանախան կիրչէն , բայց նոյնն իկոչ նաեւ Հայոց Ակեղեցին Բնիքինքն . իրենց նոր այսինքն Պատահան անուրն թոթուելէն ՚ի վեր ձեռք ձգած Եւետարանն՝ Հայոց Ակեղեցին հազարաւոր տարիներէ ՚ի վեր ունի իր ձեռքն : Եւ այլասնց պէս եր : Բայց ասոնք ո՞րու կհասկցնես , նպատակնին ասոնք չեն :

Վերջապէս ասոնք ալ ասանկ եզ մի բառեր , առ նուններ ու հնարքներ իրենց գործիք ու գիմակ ըրած ժամանակ մի է շատ միջոցներ և ամեն ջանքեր ՚ի գործ դրին . ասոնք ալ աղբերնէս շատերն շահեցան , բայց բարեբաղդաբար շտառով ձեռքէ հանեցին : Օի շատերն յարելով ասոնց քիչ շատ հասկըցան ի՞նչ սկզբանց տէր և ինչ նպատակներու ծառացող անձինք ըլլանին , թէ և խիստ գժուարաւ , և որն որ չհասկցնելու մեծ փոյթ ունին և ամենայն ոգւալ կըանան սկզբունքնին չյայտնել , ամեն բան տակաւ ու վարագուրի տակէ կուզեն ցուցնել ու հասկցնել . անոր համար շատերն նորէն թողուցին ու փախան : Այլ սա բանովս աղէկ հասկուեցան ասոնք որ իրենց սկզբունքներն նոյն խոկ Եւրոպայի և Ամերիկայի մէջ անդամ ամեննէն անընդունելի և ամենէն մերժուած սկզբունքներն են նոյն խոկ Բոզ զոքական անունով ճանչցուած միլինաւոր և մեծամեծ աղբերէ հերքուած ու գատապարտուած , իրեւ օտար՝ այս հաւատքին հիմնագրին և անոր ճըմարիտ աշակերտաց յայտնութեանցն ու հասկողութեանցն : Անանկ որ այսօր բնտուելու ըլլաս աղդէս արժանաւոր մէկն չես գաներ Անցրաքաղաքիս մէջ որ իր արհեստովին և իր ստակովին ապրելով Ամերիկացի քարոզաց հետեւողութեան մէջ ըլլայ : Հետեւ միացած կամ գտնուած քանի մի իրենց պաշտօններնուն և ծառայութեանցն մէջ ամսականով գործածուած

կամ մասնաւոր նպատակներու համար անոնց յարած և հետերնին մնացած կամ որեւիցէ անուղղաց վարքերնուն պատճառաւան զանոնք իրենց ապաստանարան ըրած անձինքներէ զատ ուրիշներ չեն, և առ հասարակ ասոնց ամենաւան առջին միանգամայն ան առջի վարկումնին կորսնցուցած են Վմերիկացիք և ամեն մարդ անոնցմէ զղուանքը ու աժգոհութիւնը երած, ամենէն սերտ և մուերիմ հետեւորդնին անգամ անոնցմէ պաղած է՝ Վւետաբան պիտի քարոզենք ըսելով հակառակ բնութեան, ազգային սիրոց և մարդկութեան պահանջած պայմաններուն՝ ամեն ազգի մէջ սրբազն բռնուած ընկերական կապակցութեան և եղասյրական զգացմաց ցուցուցած հակարութիւննուն և ազգասիրական պաշտելի ոգւց դէմ յայտնած վարդապետութիւն ու վարժունքներնուն պատճառաւան :

Եաց ՚ի վերայ այսր ամենայնի Վմերիկացի քարոզիչներն դեռ կշրուտնակեն մեղմով աշխարհք և աշխարհքով զմեղ խաթել, գուցէ կարծելով որ Հայոց ազգն, Լուսաւորչական Եկեղեցին դեռ զիրենք ճանցած չըլլալուն և առ բաներն չգիտնալուն համար է որ կը ու կհանդուրծէ : Եկեղեցւոյս մեծագոյն մասին հետ ես ալ մինչեւ ցայսօր լոկ հանգիստես մի եղայ Վմերիկացի քարոզաց ազգիս մէջ ցուցուցած ան մեծ ջանքերնուն և գործունէութեանցն, որով շարունակ գրքեր, տետրակներ և օրագիրներ կտավեն ու կհրատարակեն և մինչեւ ցայսօր ծածկուած ճշմարտութիւններ յայտնել կձեւացնեն միայն պարզամիտներ և ռամիկներ խաթել ու որսալու համար, որ խաթեցին ալ խակ, անարդ ստախօսութեամբ Եւրոպան մեղի ուրիշ կերպ և զմեղ Եւրոպայի ուրիշ կերպ հասկցնելու ներկայացնելով, բնաւ մէկ խօսքերնուն, գործքերնուն ու վարժունքնուն մէջ նոյնութիւն, ճշմարտութիւն ու վաւե-

բականութիւն ցցուցնելով և բնաւ հաստատուն  
սկզբունք և ընթացք մի ցայտնելով. բոլոր յայտ-  
նած սկզբունքներուն մէջ մէկն զմէկան կջրէ . օր-  
նոր, վարդագետութիւն նոր, զի պատրուակ ու սր-  
տութիւն կայ բանին մէջ և այսքիչերուն յայտնի և  
քիչերէն քննուած ուղիղ նպատակաւ . . . . :

Գրեթէ բոլոր Եւրոպա ու Ամերիկա միացու-  
ցած իրենց մեծամեծ ազգերովն, մեծ բազմամար-  
դութիւն մի կղնեն մեր պարզամտացն առջին ըսե-  
լով թէ . « Աս ազգերուն ամենն՝ մարդկային մոքին  
» Աստուծոյ խորոցն հասու կարենալ ըլլալուն չափ  
» հասուն, մանր, բարսակ և խորին քննութիւննե-  
» րով խուզարկած և հասկած և մեր սկզբունքնե-  
» րուն վրայ միայն միացած են, և աշխարհիս մնաց-  
» եալ ուրիշ ազգերն ալ մօտերս պիտի միանան և  
» մէկ հօտ մէկ հովիւ պիտի ըլլան Ամերիկացոց  
» հովուութեան տակ. հիմա մեր ջանքն սաէ որ Հա-  
» յոց ազգն ալ գուրսն չմնայ ասանկ երեսելի և մեծ  
» միաբանութենէ մի . այսօր թիւերնիս իննոսուն մի  
» լիոնն կանցնի ամենքնիս մէկ հիմ մէկ հիմնական  
» սկզբունք ունինք . իրարմէ մանանխոյ հատի մի չափ  
» անդամ տարբերութիւն և տարածայնութիւն չու-  
» նինք, որ առանց Աստուծոյ մատին անկարելի է  
» ըլլալ. ասոր համար Աստուծած ալ օրէ օր կօրհնէ  
» կոր մեզի և արդէն աշխարհային այսչափ յաջողու-  
» թիւններ և յառաջադիմութիւններ տուած է և  
» զձեղ ստրուկ ըրած . հիմա մենք այն մեծ բազմու-  
» թեան, ինսուան միլոն ժողովրդան, ընտրեալ և լի-  
» ակատար երեսփոխաններն ենք, ինչ որ ուղենք  
» կրնանք ընել տալ անոնց ձեր աշխարհային կացու-  
» թեանն և ամեն տեսակ բարօրութեան մասին .  
» մտածեցէք բարինիդ ինքնին ընտրեցէք և այն և  
» այն » :

Եւ դառնալ Եւրոպայի և Ամերիկայի ըսելով որ .

“Հոս մեծ աղդ մի գտանիք, Հայոց աղդն, ժամանակաւ քրիստոնեաց է Եղեր հիմա քրիստոնեութեան հետքն անդամ մնացած չեն իր մեջն բայ ՚ի անունեն, ոչ գիրք ունին ոչ օրէնք և ոչ անոնց վրայ ամենափոքր բան մի անդամ՝ գիտցող մեկ մի, անանկ աղաւաղուած և անանկ փոխուած է այս աղդն ամ բողջոր անհնար է կարծել հետքերնեն որ ժամանակ անոնք աղքատ քրիստոնեայ եղած ըլլան, հիմա մենք զանոնք քրիստոնեայ կրնենք կոր նորէն, կարգեր և օրէնքներ կհաստատենք կոր անոնց մէջ։ Առք Դիբըն որ տեսան զարմացան, պանչացան, մինչեւ հիմա անոր կայ ըլլան անդամ չեն գիտեր եղեր, անոր պարունակութեանն վրայ ամենենին գաղաւ փար մի չունին։ Եյս բաներուն մեր ձեռօրն յայտ նուելուն համար, մեղի իբրեւ Կատուծմէ զրկուած սուրբեր և հրեշտակներ ինկած երկրագութիւն կրնեն կոր, բախնք անոնց որ Երկրագութիւնն մայն Ապուծոյ կեցյլ։ ամեն օր և ամեն վայրկեան նորէ ՚ի նոր Հայեր հազարաւորներով ու բիւրաւոր ներով կդիմեն կուգան Քրիստոսի փարախն կը մանեն կոր, Վատուած այս աղդին մեր ձեռօրովն ողբրմեցաւ Տաճկներուն և Հրեայներուն դեռ չո զրմեցաւ զի անոնցմէ բնաւ մեղ մտիկ ընող չեայ, բայց Հայերն շատ աղքատ են, ապրուստ ան գամ չունին, ստակն շատ զրկեցէք, զանց մի ընէք և և այն և այն ։”

Եթէ ասոնք ասանկ չեն և փոխադարձաբար այսպիսի սուտ բացատրութիւններ տուած ըլլանին կուրանան և չեն ընդունիք, հապա ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՀԱՅՈՑ ՀԵՏ Ի՞՞ՆՉ ՈՒՆԻՆ։ Եթէ Հայոց աղդին համար Եւրոպայի տուած բացատրութիւններնին, կըսէմ, վերցիշեալ կերպով չէ, այլինչ կրնան ըսել, կարծեմ Պապական են, Պապին լուծէն կաղատենք կոր չեն կրնար ըսել, Հեթանոս ոչ երբէք, ապա ալ ի՞նչ

կրնան ըսել, եթէ կառավարութեան և արտաքինքանի մի ծէսերու և արարողութեանց մասինքանի մի բարեկարգութեան կարօտ կետեր ցուցնեն, մեծանարդանք է իրենց որ անանկ բաներ հոգեկարսոյ մուլրութեանց կարգ անցուցած մեծ և արդար ազգ մի նախատելու բամբասելու առիթ են ըրեր, որոց մի մի այն դարմանն Արտուծոյ Խօսքին գիտութիւնն է, և որուն յատաջացումն լոյս եղած է և է ամենայն եկեղեցեաց և պակասութիւնն նսեմութիւն, և այս աղղոթակամութեանն ու մինչեւ հիմա ունացած վեճակին ծանօթ մէկ մի թերութիւն չի կրնար համարել աղգիս, այլ արդ՝ միթէ Աւետարանն բաւական չէ անսնց առաջնորդելու և մինչեւ ցայսօր չէ մի առաջնորդած, միթէ Աւետարանն իրենց չափ աղի ալ մի բացատրող և հասկցող կսպակսի Հայոց մէջ, միթէ մինչեւ ցայսօր չէ մի բացատրած ու հասկցած, Հայոց աղգն իրեն հազար ութն հարիւր տարիէ ՚ի վեր որոճացած գիրքն երեկուան աշակերտի չափ ալ մի չասկցաւ, Հայոց աղգն կըսեմ, որ ժամանակաւ այսօրուան ունեցած հաւատքին և ընդհանուր քրիստոնեութեան հաստատութեանն և պայծառութեանն սիւն եղած է, կամ թէ ըսենք առաջն հիմնադիրն ու զարգացուցիչն հանդիսացած է և զայն պաշտպաննելու համար միլիոննաւոր արիւններ թափած և մինչեւ ցայսօր զայն անարատ պահած ըւլըսւն քանի քանի ինսուն միլիոններու վաւերական վկացութիւններն ստացած՝ կարելի բան է հաւատալ որ այսօր խախտի, մոլորի և քանի մը նորասէր խաբողներու հետեւ :

Հայոց աղգն՝ Աւրոպայի և Ամերիկայի արուեստական և գիտական նորութեանցն և լուսաւորութեանցն ըսելիք չունի, բայց կրօնական նորութիւններնին և լուսաւորութիւններնին բնաւ մէկ կերպով մի չի կրնար ընդունիլ, օրինակ ըլլայ իրենց Պա-

ոլին գերիշխանութիւնն . սցոչափ Պատերքանի որ մէ-  
քենայեցին Աբոսուծոյ խօսքին գէմիրենց այս հնա-  
րածոյ վարդապետութիւնն՝ Հայոց ալ ճանցնելու  
համար զանազան դարեր ինչ ճիգեր չժամփեցին և  
ինչ միջոցներ ՚ի գործ չղրին . կրցան մի ճանցնել:  
Հայոց ազգն կհաւատոյ որ Ճշմարտութիւնն և ա-  
ւետիքն մէկ անդամ յայտնուեցաւ կատարեալ և ան-  
թերի, հետզետէ ժամանակ ժամանակ և նորէ ՚ի  
նոր յայտնուած և յայտնուելիք Ճշմարտութիւններ  
և աւետիքներ չի գիտեր, չ'ընդուներ և չի հաւատար.  
և ամեն դրութիւն ան մէկ յայտնութեան համե-  
մատ կճանշնայ . պարզ ըսենք, Հայոց ազգն կրօնքի  
մէջ ամեննեին նորութիւն չի ճանշնար, Քրիստոս և  
առաքեալք ինչ որ սորմեցուցին և աւանդեցին ան-  
դիտէ . ամեննեն պղտիկ մէկ ծէսն անդամ անոնց ժա-  
մանակն կամ անոնց խիստ մօտ ժամանակներուն մէջ  
սահմանադրուած կերպովին կուզէ կատարել: Արդ  
առոնց վարդապետելիքնին եթէ հին է՝ Հայերն ար-  
դէն ունին բուն աղքիւրէն առած, խսկ եթէ նոր՝ չեն  
ընդունիր և ոչ մէկ բան մի, բան որ վարդապետուածն  
է՝ ըստ իրենց տրուած պատուիրանին, թէ և յերկե-  
նից իջած հրեշտակներ ըլլան : Ապա կեզրացնենք  
խօսքերնիս և բոլոր աշխարհի դատաստանին առջեւ կը-  
բողոքենք եթէ պէտք ըլլայ մինչեւ ամեն լեզուով թէ  
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՀԱՅՈՑ ՀԵՏ ԲԱՆ ԶԱԽՆԻՆ :

Այ Ամերիկացի քարոզիչներն գրեթէ երսուն  
տարիէ ՚ի վեր մինչեւ հիմա ինչ որ ուղեցին գործե-  
ցին, ինչ որ ուղեցին խօսեցան, թէ հոս՝ մեզի Հա-  
յերէն և թէ Աւրողայի և Ամերիկայի մէջ՝ զանա-  
զան օտարը լեզուներով և ես շատերուն հետ լուս-  
թեամբ մտիկ ըրի կամ Հիկեղեցւոյս հետ համբերեցի  
և հոգ ըրբի, զի աղէկ համոզուած ենք որ երկնից  
բանիքն Ամերիկացւոց ձեռքն ալչէ, ինչ որ կուզեն  
ըսեն, մինչեւ որ հոգնին : Աղան ոմանք որ ժամանակ

ժամանակ զանազան կերպով դէմ խօսեցան և իբր թէ առանց կացութիւնն ու գրութիւններն հերքել ուղեցին ալ նէ՝ յաջողելու բաղդն չունեցան և ատանք յամառեցան ընթացքնուն մէջ, ու ես ինչպէս ըսի լոկ հանդիսառես կըլլայի ու մարկ կընէի բայց երբոր գիտնալով խօսուած այնպիսի ահագին ստութիւններնին և ահագին խարեւութիւններնին կուեսնէի ընթացքնուն մէջ ալ լուռ չէի կընար կենալ, ասոր համար վերջապէս իմ ալ համբերութիւնս հատնելով, ուղեցի անգամ մին ալ ես լուռթիւնս խղել և եղանակաւ մին ալ ես խօսիլ իրենց հետ: Աւստի մշյմէկ առթիւ երկու փոքրիկ յօդուած ալ ես գրեցի ու հրատարակեցի, որ թէ և փոքրիկը՝ բայց շատ մէծ և կծու եկան իրենց, զի այնպիսի ծայրերէ էր բռնուած որ մինչև հիմա իրենց սկզբանցն և խարեւութեանցն վրայ ամենայն խնամով ծածկել ջանացած վարագոյններնին կրթեցնէր, բանն կմերկացնէր, առականքնին կյայտնէր ու պատրուակներնին կիսայտառակէր:

Վէկն է անոնց հրատարակած հաղարումէկ անմըստիր գրութիւններնուն մէջն, Վրիտառոսի տիեզերական եկեղեցւոյն դէմ ունեցած հակառակութիւննին ձգած կարծեցնող Առեփաբէրի 109 թուցն մէջն վիշտէցին կետ մատիր<sup>2</sup> խորագրով հրատարակած յօդուածնուն նոյնն օրինակրուած, Վէծ և կարեռ յայտարարութիւնն մի առ բոլոքական Հայ Եղբարս իրենց առաջնորդներն Գրութէ<sup>2</sup> վերտառութեամբ՝ նոյն խի իրենց յօդուածնն մէջ միայն մտացն համեմատ լոկ քանի մի բացատրիչ բառեր յարած: Կըլլորդն է Վմերիկացի քարոզչաց և անոնց արբանեկացն Պատպականներէն զատ Եւրոպայի և Վմերիկայի բոլոր ուրիշ մէծամեծ աղգերն մէջն դէմ իրենց նիզակակից և համախոհ և իրենց

\* Տես Յառելուած Ա:

\* Տես Յառելուած Բ:

սկզբանցն վեայ միաբան կըլեցնելու զելով տարրուէ տարի զանազան վերադիրներով բազմամարդութեան մեծամեծ և անհեթեթ թիւեր նշանակելնուն և վերջին անգամ Առեփաբերի 114 թուոյն մէջ յիշած մեծ թիւերնուն գէմ, իննոտոն միլոնի մէջ սուպին վեայ<sup>2</sup> վերտառութեամբ :

Առջինն հրատարակեցի Վասիփ 370 թուոյն մէջ որուն պատասխանեցին Առեփաբերի 111 թուովին<sup>2</sup> առանց ուղղակի պատասխանի, զանազան հնարածոյ հետեւութիւններով իրենց առջի յայսնած և հրատարակած սկզբունկներնուն հակառակ խօսքերով, զոր կարճ կերպով մերժեցինք Վասիփ 372 թուոյն մէջ<sup>3</sup> անոնց ակամաց և բռնի չհամազուելիքն և կամակորութեամբ խօսք հասկնալ չուզելնուն համար քաշուելիք զուր աշխատառ թիւնն խնայելով և կրուելիք դժուարութիւններն մասածելով, որուն դարձեալ պատասխանեցին նցյնպէս անուզզակի և իրենց սովորական ոճովին Առեփաբերի 112 թուոյն մէջ<sup>4</sup> եթէ պատասխան կըզմւիլ արժան են, և ես ըւեցի :

Երկրորդն հրատարակեցի Վասիփ 385 թուոյն մէջ, որուն պատասխանեցին նաև իրենց սովորական կերպովին, որուն պէտք էր պատասխանել բնաւ մէջ չքերելով և յիշատակութիւնն անգամ չքնելով և դուրսէն անպատշաճ պարագայներ ու խնդիրներ մէջ բերելով Առեփաբերի 119 թուոյն մէջ<sup>5</sup> անյարիր, իրարու հակառակ և պատ ՚ի պատ խօսքերով :

Ուստի այս անգամ, ան երկու յօդուածներնիս ալ իրարու բացատրութիւն ըլլալնուն, իրար վերաբերելնուն և մէկ նպատակի ծառայելնուն համար, այն է թէ Աթրիկացիներն Հայոց հետ բան ըսնին, Աթրիկացիներն հերձուածողն են, երկուքինհամար ալ տուած պա-

<sup>2</sup> Տես Յաւելուած Զ: <sup>3</sup> Տես Յաւելուած Գ: <sup>5</sup> Տես Յաւելուած Դ:

<sup>4</sup> Տես Յաւելուած Ե: <sup>5</sup> Տես Յաւելուած Ի:

տասխաններնուն ըսելիքնիս և հերքումնիս հոս մէկի  
կամփոփենք ներկայ տեղաբակիս մէջ կարճ և ամփոփ  
խօսքերով, որչափ որ կարելի է, առանց ուրիշ մեր  
նպատակին գուրօն խօսքերնուն վրայ առայժմ բա-  
յատրութիւններ տալ և խորհրդածութիւններ ընեւ-  
լու, զարս կխոստանանք ետքէն կատարել:

Անձն ԵՒ ԿԱՐԵՒՈՐ ՅԱՅՏԱՐԱՐԻՒԹԵԱՆ (Ա-  
ԵՒ. 109 և Վասի 370) մասցն համեմատ իրենց բեր-  
նեն յարած քանի մի բառերնէս և ետքի կարճ հեր-  
քումնէս (Վասի 372) նպատակնիս և դիտաւորու-  
թիւննիս մակաբերելով և միաբերնիս ու ըսելիքնիս  
մարդարեանալով՝ երկար խօսքերով ու գուրսէն պա-  
րագայներ ու պատմութիւններ մէջբերելով պատաս-  
խաննեցին (Ա-ԵՒ. 111. 112): Բայց խնդիրնյայտարա-  
րութիւնն է, բացատրութիւննին, հետեւութիւնն և  
փոխադարձ ըսելիքներնիս եաբէն կուգան, առայժմ  
պէտք եղածներն սա խնդիրներն են. Եվելշին հետ  
ժամանակիրնին (Ա-ԵՒ. 109) իր ամեն մէկ բառե-  
րովն գերո իրենց ընդունելի է մի, առյօդուածն հրա-  
տարակելնուն վրայ չե՞ն մի զղջացած, անոր յաւել-  
ուածով օրինակն ալ (Վասի 370) նոյնպէս ընդունելի  
է մի, եթէ բնագիրն ընդունելի է՝ յաւելուածով օ-  
րինակն նեչն չե՞ բնագրէն տարբեր միաբ մի կյայտ-  
նէ մի, ի՞նչ է, ո՞ր բառն հակառակ է բնագրին մասցն  
և այլն: Այս յիշուած երկույօդուածներնին (Ա-ԵՒ.  
111. 112) քննելով բոլոր պարունակութեան մասցն  
համեմատ երկու մաս կբաժնենք. նախ Եվելշին  
հետ ժամանակիրնուն բացատրութիւնն, և երկ-  
րորդ, բնագիրնուն մասցն համեմատ մեր ըրած  
յաւելուածներուն մէծ մասին ընդունելութիւնն:

Առաջին մասին վրայ առայժմ բան մի չե՞նք ըսեր,  
նոյն բացատրութիւնն որ բնագրիրնուն առւեր են՝  
կրնան տալ նաև յաւելուածով օրինակին, թող բնա-

գիրն (Ա-ԵՊ. 109) յաւելուածով օրինակն (Վասիս 370) և իրենց բացատրութիւնն (Ա-ԵՊ. 111. 112) քովից քովը երեն և այնպէս ազեկ կարդան։ Տուած բացատրութիւններնին մեր յաւելուածներուն հերքում չհամարելց զատ, ընդ հակառակն ապացոյց և հաստատութիւն մի կհամարինք, մեր ոյն բացատրութեանց մէկ բառն անդամ՝ բնագիրնուն մտացն հակառակ ըլլալուն և խմասոն ալ փոխուած կամ այլայլած ըլլալուն։ անանկ չէ մի թող ուշիմ և ող ջամփա ընթերցողք դատեն։

Երիրրդ ճասին մէջ մեր՝ բնագիրնուն մտացն հաւմաձայն յաւելուածներէն վերջին մեծագոյն մասն մեկնաբանելով ընդունած են և երկու անդամ ալ օրինակած, առաւելքաներնուն եկած ըլլալուն հաւմար (Ա-ԵՊ. 111. 112), որով և անշուշտ նոյնպէս անոր յարած հետեւութիւններնիս ալ ընդունած են, որ է. “Այլ և այլ անուններով և իրենց յատուկ ու զանազան ազգային ծէսերով, աւանդութիւններ ու բով և պաշտամանց կերպերով զատուած ու բաժանուած ազգերէ եղող մէկ մի կրնայ նաև անդամ մի եղած ըլլալ Յիսուսի Քրիստոսի միմիայն ձշման բիտ եկեղեցւոյն ։ Ուստի այս Ինդհանուր եկեղեցւոյն մէկ ձիւղն եղող ազգային սեփհական եկեղեցւոյ մի առաջնորդութիւնն ձգելով ուրիշ ու տարազգի եկեղեցւոյ մի առաջնորդութեան գիր մելու հարկաւորութիւն չկայ, յանիրաւի իր եկեղեցին և ազգն ամբողջ անարդելու ծանր յանցանիքին և աններելի մեղքին տակ իյնալով, ազգատեցու թեան վատ անունն կրելով և այսալիսի վարմուն քով մի ազգին զգալի չարիքներ հասցունելով։ Ինչ ու պէս տիեզերական ձշմարիստ եկեղեցւոյ անդամուն թեան նոյն և փրկութեան համանելու միջոցն միայն այս կամ այն ազգին անուանն տակ, այս կամ այն առաջնորդին կառավարութեանն տակ կամ ձեռքն

” չի կրնար ըլլալ, ամեն մարդ գտնուած աղջին անք  
” ոււանն և առաջնորդութեան տակ կրնայ Ճշմարիս  
” եկեղեցւոյ անդամ մի եղած ըլլալ, իր աղջին եկե-  
” ղեցին անոր մէկ մասնաւոր ճիւզն գտնուելովն,  
” այսինքն բաւական է որ իր աղջին եկեղեցին էա-  
” կան հաւասարեաց մէջ Ճշմարիս և Շնդհանրական  
” Եկեղեցւոյ հետ մէկ ըլլայ և անոր դաւանութիւնն  
” ու վարդապետութիւնն ունենայ (Անափ 370) ” :

Այս և ասոր նախորդ կտորն մեր յաւելուածէն  
ընդունած մասերնին է, զոր Աւետարէնի մէջ երկու  
անդամ օրինակեցին ու բացատրեցին ալ, բնագիր-  
նուն մտացն ըստ ամենայնի համեմատ և հարազատ  
գտնենուն համար : Ասոնցմէ գուրս քանի մի բա-  
ռեր միայն կմնան յաւելուածէն, զոր եթէ ուշի ու-  
շով քննեն նոյնպէս համեմատ պիտի գտնեն : Աս ըն-  
դունած կարներնէն զատ յաւելուածէն և ոչ ուրիշ  
բառ մի մէջ բերած են ասպացուցանելով որ բնագիր-  
նուն մտացն հակառակ ըլլայ, ուստի կմնդրենիք հոս  
ընթերցողներէն կըուել մեզի համար ան խօսքերնին  
թէ, “ իր կողմէն իր նախատակին յարմար յաւելուած-  
” ներ ընելով, բոլորովին շփոթեր և այլայլեր է ան  
” յօդուածին խմաստը ” : Ամենեւին չենք ընդունիր  
որ իմաստն շփոթած կամ այլայլած ըլլանիք, կամ իմաս-  
տին հակառակ և ոչ բառ մի յարած ըլլանիք . իսկ  
իրենիք որովհետեւ այդպէս կըսեն, ուստի որ բառն  
որ իրենց բնագրին մտացն համաձայն չէ պէտք է  
խոհեմութեամբ և զգուշութեամբ յայտնեն, որ  
բացատրութիւնն մերժել ուզելով բնագիրն ալ մեր-  
ժած չըլլան . ասպա թէ ոչ կմնդրենիք յաւելուածով  
օրինակն ընդունին ինչպէս իրենց բուն բնագիրն ըն-  
դունելու պարտաւոր են, զի մենք իրենց բնագրէն  
ամենափաքք բառ մի անդամ պակսեցուցած չըլլալէ  
զատ խօսքին և խմաստին ալ բուն կարգն պահած  
ենք, բնաւ տեղափոխութիւնն ալ ըրած չենք և եւել

ցուցած բառերնիս ալ նոր իմաստ մի չեւելցնելու  
մեծ խնամ տարած ենք . ուստի եթէ նյն յօդուա-  
ծէն իրենց այսօրուան սկզբանցն հակառակ իմաստ  
մի կելլէ կոր նէ , ուրիշ տեղէ թողքնտուեն , իրենց  
երեկուան յօդուածէն է . զի ո՞ր մէկ այս օրուանը  
սածնին վաղուան մէկալին հակառակ չելլէր , որ աս  
չելլէ : Ուստի այսպէս ըստ հարկին ընդունելիէն ե-  
տև կմնդրենք անգամ մ'ալ Ե-Եպաբերի մէջ ամբողջ  
հրատարակեն , առանց դուրսէն ուրիշ պարագայ ,  
պատմութիւն , բացատրութիւն և առարկութիւն  
մէջ բերելու և ապա իրենց հետ ուրիշ պարագայնե-  
րու և բացատրութիւններու քննութեանն կմըտ-  
նենք :

Վ երցիշեալ այն երկու պատասխաններնուն մէջ  
ուրիշ ըստածներնուն առայժմ միայն սա կըսենք որ  
չայց Եկեղեցին ոչ երբէք Ենդղացւոց , Տանիմար-  
քացւոց , Ըուէաաց և այլոց սովորաբար բողոքական  
անուամբ ճանցուած աղդայ Եկեղեցեացն դէմ  
նզովք կամ բանագրանք կարդացած ունի և ոչ ու-  
րիշ Եկեղեցւոց մի դէմ . այլ միայն վճռեալ հերետի-  
կոսաց , ուրացոլաց և հերձուածողաց դէմ , և իրմէ  
ելած գիտութեամբ կամ անգիտութեամբ , հերձ-  
ուածող , բեռեկտող , գայթագղեցնաղ , անարդող ,  
վրդովիչ , անհնազանդ , խեռ և ամենայն չարեաց  
պատճառ հայ մոլորելոց դէմ , որ իրենց չար և մոլոր  
վարմունքովիչ Եկեղեցւոց բարեկարգութիւնն կիսան-  
գարեն և խաղաղութիւնն կվորովին , ատելութեան  
և զգալի չարեաց պատճառ կըլլան . որպիսեաց հա-  
մար որ , կըսեմ , բուն խակ ՚ի Քրիստոսէ և յ՛սա-  
քելոց պատուէր ունի ըրածներէն աւելիներն ընել .  
այն է , խրատել , սաստել , յանդիմանել . եթէ զգաս-  
տանան՝ դարձեալ սիրել ու միմիթարել . խակ եթէ յա-  
մառին և իրենց անկարգ ընթացքնուն մէջ շարու-  
նակեն և իրեն աջ աչքն և աջ ձեռքն ալըլլան՝ իրմէ

կարել, ձգել և իբրև զհեթանոս ու մաքսաւոր համարիլ և ինքզինքն անանկներէ դգուշանալ և այլն։  
 Այսօր համար, կըսենք իրենց, որ ոչ Առաքել վարդապետն կընայ դադրիլ այնպիսիներն նորմիլէ և ոչ Խըրիմեան Վկոտիչ վարդապետն, «Թողլ Ար» առուած ջնջէ, սատակէ ու խորտակէ այնպիսիներն որոնք յայտնուած են իբրև սատանայական ուներունդ մը » գոչելէ (Ե-Ե. 111.) և ոչ ուրիշներն ուրիշ միջոցներէ, մինչև որ անոնք դգաստանան և Եկեղեցին խաղաղի և Ամերիկացի քարողիներն ալ չարեաց պատճառ ըլլալէ դադրին։ Այս սկզբանց համոզուած ըլլալու յոյն ցուցնելով, «Դեռ սպառ սերու ենք և այլն ո կըսեն Ամերիկացիք. բաց կըծանուցանենք իրենց որ պարագ տեղն չսպասեն, եթէ յիրաւի նաւերնին պատրաստ է և Եկեղեցւոյ խաղաղութեանն ու բարեկարգութեանն, և Ճշմարտութեան ու ստութեան կամ ուղղութեան ու մուլութեան մէջ եղած տարբերութիւններն հրատարակելու և հաստատելու համար Հայոց գործածածած միջոցներուն դադարմանն կոսպասեն։ կընան մէկնիլ կըսենք, եթէ Հայոց՝ գուրսէն քարողիչ պէտք ըրլալուն վրայ իրօք համոզուեցան և կրիւք միայն վերի կէտերուն դադարմանն կոսպասեն։ կըսենք իրենց որ այս եղած է բոլոր Ճշմարիտ և առաքելական Եկեղեցւոյ վարմունքն յատուկ պատուերներով և այս պիտի ըլլայ մինչև աշխարհիս վերջն։ Իր անդգամացն, անհնարժանուիցն և մոլորելոցն ուղղութիւնն՝ ամեն ազգացին Եկեղեցւոյ իր ձեռքն ըլլալն կարծեմ գիտնալու են Ամերիկացի քարողիներն . . . . .

Ամերիկացի քարողիներն բան մի կարդացած, գրած ու հասկցած ժամանակնին՝ պէտք է զանազաննեն աշխարհիս՝ Պապէն զատուած և ընդհանրապէս Բողոքական անունով ճանցուած ուրիշ շատ մի վէճոն անձն աղքերն և սովորաբար այս անունով յայտ-

նուած ու յիշուած կամ լսու ևս անով պատրուակու  
 ուած՝ Հայերէն բաժնուած ու Ամերիկացի քարոզ  
 չոց ետևէն մոլորածներն, որ միամտաբար գործիք են  
 եղած անոնց խաղուն, պէտք է, կրսեմ, Ամերիկացի  
 քարոզիչներ, Ա-Եպաբերի խմբագիրներ կամ Հայ Բոռ  
 զոքականներ ըսելով աշխարհիս Անգլիացի, Ըստէտ  
 ցի, Տանիմարդացի և այլ ազգերն ալ մէկուղ չիմա-  
 նան, կամ ան և ուրիշ ազգերէն մէկուն կամ շա-  
 տերուն անունն տրուած ժամանակն՝ ինքզինքնին ալ  
 անոնց մէջ, այսինքն, Ամերիկացի քարոզիչներ, Ա-Ե-  
 պաբերի խմբագիրներ կամ Հայ Բոռզոքականներ չե-  
 մանան, և իրենց հետ ան ազգերն ալ չարեաց պատ-  
 ճառ չքամբասեն, քանի որ բնաւ մէկ կերպով մի  
 իրենց մասնակից չեն և Հայոց նկատմամբ իրենց ատ  
 վարմունքէն մեծապէս տժգոհ։ Հայոց Ակեղեցին  
 ատ ազգերուն իրենցմէ չըլլալն և մէջերնին ունեցած  
 տարբերութիւններնին բաւական գիտէ և շատ աղէկ  
 գիտցողներ ալ ունի և եթէ պէտք ըլլայ իրենց ալ  
 ըստ ամենայնի կրնայ բացատրել ու սորմեցնել, եթէ  
 չեն գիտեր, կամ եթէ գիտեն ու չեն ուղեր կամ  
 բաներնուն չի գար ու բերաննին յառաջ չերթար  
 իրենք իրենց բերնովն յայտնել ու խոստավանիլ։  
 Հայոց Ակեղեցին էական հաւատալիքներէ զատ  
 ուրիշ պատճառներու համար զուրիշն չի դատեր  
 իրենն միայն կը դատէ։ Հայոց Ակեղեցին գիտէ որ  
 ամեն Ակեղեցի իրն միայն պիտի դատէ, ամեն Ակե-  
 ղեցւոյ իրենիններուն հաշիւն միայն իրմէ պիտի  
 հարցուի, միայն թէ դուրսէն իրենիններուն ալ  
 խառնուող կամ զինքն դատող չըլլայ բատ հաճցից։  
 Հայոց Ակեղեցին եկեղեցւոյ մի ճշմարտութիւնն  
 անունի, կառավարութեան, հետևողութեան և ու-  
 րիշ բնաւ օտար հնազանդութեան մի վրայ հիմնած  
 չըլլալով, սա գիտէ որ իւրաքանչիւր ազգի եկեղեցի  
 զատ կառավարուելու է. այս գիտէ, այս համու

զումն և այս սկզբունքս ունի որ Ծնդհանրական  
Եկեղեցին ժամանակ մի հաւատոյ մասանց և ար-  
տաքին զանազան խնդիրներու ու մեկնութիւններու  
պատճառաւ շատ մի կորիւներու , վէճերու և երկար-  
ուակութիւններու ենթակայ ըլլալէ ետեւ , զանազան  
ազգերէ և եպիսկոպոսներէ բաղկացեալ եկեղեցական  
Գոծնիւն՝ մի ըրբն , ընդունիլն՝ փրկութեան , մերժելն՝  
կորստեան միջոց եղած ամեն էական պայմաններէ  
բաղկացած դաշնադրութիւն մի ստորագրեցին և  
իրարու դաշնակից եղան , միացան Նիկիական դա-  
շամբ , իրարմէ անկախ և իրարու հաւասար , բնաւ  
իրարմէ անդամ և ուրիշ իրաւունք մի չյափշակե-  
լու և չպահանջելու և իրարու վրայ բնաւ որևէիցէ  
ազգեցութիւն մի բանեցնելու արտօնութիւն չու-  
նենալու պայմանաւ և ամեն ազգ իր ազգին սեփ-  
հական եկեղեցւոյն կառավարութեանն տակ գըտ-  
նուելու պայմանաւ : Եւ անկէ ետեւ եղած անոր  
համեմատ Գոծնիւնիւն՝ ալ զանոնք հաստատելով և  
հետզհետէ եկող ազգերուն և մասնաւոր եկեղե-  
ցիներուն ալ այն դաշնիքն ստորագրել և ընդունել  
տալով , այս դաշնիքս ճանցող և ընդունող մի դաշ-  
նակից է և անդամ կըլլայ ու կճանցուի Ծնդհա-  
նուր Եկեղեցւոյ , ընդունող կամ աւրող մի հերե-  
տիկոս կհրատարակուի : Ասոր համար Ծմբիկացի  
քարոզաց ըսածին պէս՝ Նեստորականք , Արիստեանք ,

<sup>1</sup> Աշխարհիս քաղաքական խաղաղութեանն և ազգաց իրաւունց հա-  
ւասարութեանն և անդորրութեանն համար քաղաքական պատերազմ  
ներէ ետեւ եղած ժողովներու պէս և ստորագրուած դաշնագրու-  
թեանց պէս՝ հոգեորին ալ առանձին ժողովներ ու դաշնագրութիւն-  
ներ եղած են , բայց առ երկու տեսակ ժողովներուն և անոնց վերա-  
բերեալ գրութեանց և ափողուներուն տարբերութիւններ կան ալ նէ ,  
որպէտեւս ինսդիլն Եկեղեցւոյ՝ առ աշխարհիս վրայ մարմաւոր և տե-  
սանելի կերպով կառավարութեանն վրայ է , անոր համար միակերպ  
ստորաբար աշխարհային արքայաժողովներու վերաբերեալ բառերն  
պարծածեցինք :

Յակոբիկեանկը, այս դաշինքն չճանցող Շողաքականկը և այլք և ոչ որևէիցէ ժողովուրդ մի կամ անհատ մի՝ որ այս դաշնադրութենէն դուրս այսինքն բանադրեալ աղանդաւորներ են՝ Շնդհանուր Վկեղեցիէն չեն կրնար ըլլալ կամ համարուիլ. իրենք որ կոզմէն են, ընդունողներէն թէ ընդունողներէն. Մնդղիական եկեղեցին և ուրիշ եպիսկոպոսական եկեղեցիներն ալ չայց, Յունաց և Պապականաց հասկցած միտքովն աս դաշնադրութիւնն կընդունին մի. իւրենք ալ որ Մնդղիական և ուրիշ եպիսկոպոսական եկեղեցիներուն հետ մէկ ենք կըսեն՝ նոյն մոքով կընդունին մի:

Ուկուն ընդհանուր և ճշմարիտ եկեղեցւոյ հետ միաբանութեան կամմալորութեան մէջ գտնուած ըւլան որոշելու միմիայն կէտն ու կշխոն կամ փորձն աս է. ազգային մասնաւոր եկեղեցեաց ուղղափառութեան և առաքելական ընդհանուր Վկեղեցւոյ հետ միանալու կապն աս է. և ազգի մի կամ եկեղեցւոյ մի ասով միայն հերետիկոս և աւետարանի ճամբէն ելած կրնայ ըսուիլ. ասոնցմէ դուրս պատճառներու, պահանջմունքներու և պայմաններու համար ազգի մի եկեղեցւոյն մոլորեալ ըսելն անիւրաւալթիւն է, և ով կըսէ՝ ինք կդատապարտուի, զի հոգեւորն մարմաւորով չի դատուիր. այսպէս անիրաւ է Պապին իր իշխանութիւնն չճանցող աղքերն մոլորեալ կոչեն: Աս պատճառներուս համար Վմերիկայիք տեսանելի եկեղեցին խիստ ընդարձակ կառանուն՝ ամեն՝ Քրիստոնեայ Եմ ըսողներն մէկտեղ առնելով՝ իրենց քմացն համաձայն, որ այնպէս չէ, վասըն զի ան՝ որ աս դաշինքէն չէ Քրիստոնեայ և Լուղէցի անուններն անսոնց տալ անդամ արժան չէ, թէ և անսմք ինքզինքնին ան անուններով կոչեն. բայց Վմերիկայիք Բնչու այսպէս կըսեն և այսպէս կհաստատեն. վասն զի վերի յիշած պայմաններնէս իրենք

ալ բան մի չեն ընդունիր . իրենք ալ ետքի յիշած-  
ներնուս կարգեն են :

Նա և համոզուած է Հայոց Եկեղեցին որ այս  
գաշնադրութենէն եղող ամեն գաշնակից Եկեղեցի-  
ներուն ներքին կազմութիւններն ու կառավարու-  
թիւններն իրենց ձեռքն է . անսնցմավ իրարմէ կրնան  
տարբերիլ , բայց էական կէտերսւ վրայ բնաւ տար-  
բերելու չեն : Ոմեն փոքր բաներու կողմանէ , կամ  
նաև Սուրբ Գրոց մէջ աւանդուած կամ Նիկիական  
Դաշամբ վաւերացած ընդհանուր կանոնաց և էա-  
կան պայմանաց կիրառութեան և գործադրու-  
թեան մասնաւոր կերպերուն և եղանակներուն կող-  
մանէ , և Եկեղեցւոյ բարեկարգութեան ու բարսցա-  
կան սահմանադրութիւններուն ու կանոններուն  
կողմանէ , ամեն ազգի մասնաւոր Եկեղեցիներ ազատ  
են այնպիսի կարգադրութիւններ ընդունիլ և ընել ,  
և այնպիսի ծէսեր և արարողութիւններ հաստա-  
տել և անօրիննել , որ իրենց և ժամանակին յարմարա-  
գոյն կռւգայ , և նայն ազգի և ժողովրդոց ախորժա-  
կին ու սովորութեանցն կպատշաճի . բայց միշտ  
պէտք է նայուի որ նախկին ընդհանրական Եկեղեց-  
ւոյ սկզբանցն համեմատ ըլլայ որչափ որ կարելի է :  
Ուստի անսնցմէ մէկուն կամ մէկալին դէմ Եկող  
կամ անսնցմէ մէկ փօքրն անդամ աւրող կամ կոտրող  
անհատներուն կամ անդամներուն ուղղութիւնն ալ  
ամեն Եկեղեցւոյ իր ձեռքն է , և Եկեղեցւոյ խաղա-  
ղութիւնն ու բարեկարգութիւնն սահմելու համար  
իբրև մեծ բաներու դէմ Եկող կամ կոտրողներ կդա-  
տապարտէ ու կպատժէ . այսպիսիններու տարբերու-  
թեան համար Եկեղեցիներուն մէկն զմէ կալն հերե-  
տիկոս , հերձուածող ու մոլորեալ չի կրնար կոչել :  
Ճիշգ այս սկզբանց չի պատասխաներ մի նաև Եկե-  
ղեցին կեպ Թաղիր խորագրով հրատարակած Մեծ ԵՒ  
ԿԱՐԵԽՈՐ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԻՆ . այս սկզբանց համա-

մայն չե՞ն մի նաև անոր վրայ ըրած մեր յաւելուածոց բացարիչ բառերն։ Ասո՞ր ինչ կըսե՞ն։

Ի՞նչ ՍՈՒՐԱՆԻ ՄԵծ ՍՈՒՏԵԲՆՈՒՆ ըրած բացարարածիւննուու (Ո՞ւսի 385) գէմ տուած պատասխաննուուն մ.ջ, եթէ այսպէս արժան է կոչել, (Ը-ՆԵՐ, 119) միայն քանի մի կէտի վրայ իրարու հակառակ խօսքերով իբր թէ պատասխանելով, ուրիշ աւելի պէտք եղած կէտերու վրայ կամ յօդուածնուու բուն նպատակին վրայ բննու յիշատակութիւն չե՞ն ըրած, ուրուց որ պատասխան կընայ համարուիլդարձեալ նոյն խոկ թիւ 385 Ո՞սի մ.ջ յօդուածնիս, զօր ուշագրութեամբ նորէն կարդալու կհրաւ իրեմք. մէնք հոս նշանակած կէտերնուուն քննութիւնն միայն պիտի ընենք։

Յօդուածնուուն ոկիզքն շնորհք կընեն զմեզ սոր-իս չկոչելով՝ չժէ՞ և սիալոծ միայն կոչել, որուն շնորհակալ ենք սրովհետեւ մարդ. բայց այն ալ այն ժամանակին միայն կընդունինք երբ սիալնիս ապացուցուի, զի առայժմ ապացուցեալ սիալ մի շուեսամնք։ Ո՞ենք իրենց առայժմ որոշ անուն մի չե՞նք տար, մինչեւ զիրենք ազէկ մի հասկնանք և հասկնենք, առայժմ գործքերնուուն միայն պատմող կրդանք և անուննին ինքնին կծագի. կամ սրովհետեւ այդ բանին մ.ջ այդչափ ճարտարութիւն, դատօղութիւն, ճշգութիւն և յաջողակութիւն ցոյց կուտան, կը խնդրենք իրենց ալ պատշաճ անուն մի ընալին ներկայ յօդուածս կարդալնէն ետե։ Վո՞վ առթիւ սորվեցանք որ ատոնք մարդու միաք և նպատակ մակարեւու, հասկնալու և ըսելիք մարդարէանալու շնորհքն ունին, ասոր համար կիարծենք զր մեզի առ անուններն առաջերնին ալ ասկից ետքն խօսելիքներնուու համար եղած ըլլայ, զի ինչպէս պիտի ցուցնենք՝ արդէն խօսածներնուու մ.ջ սիալած կամ չդիտցած ըլլալու բան մի չունինք։

Այս յօդուածնին՝ իրենց քննութեան առաջ  
նիւթերնուն համեմատ չորս մասի կրածնենք և մեր  
անոնց վրայ ընելքը քննութիւններն ալ այնպէս  
կկարգադրենք որ ասոնք են իրենց կարգաւն:

Առաջին մասին մէջ սխալում կղնեն մեզի, Վնդ-  
“ղիս”, Իրուսիս, Ըուետի, Հոլանտայի, Տա-  
“նիմարգայի և այլ էջ մի արևմտեան ազգաց ե-  
ո պիսկոպսական Եկեղեցիներն, այնչափ հեռու են  
“Վմերիկացիներէն, որչափ որ Վրեելքի Հայերն ե-  
” Յոյներն “ խօսքերնիս, սաւով ապացուցանել ու-  
ղելով որ Իրուսիս և Հոլանտայի դեսպանատանց  
մատուռներուն մէջ պաշտօն կիստարեն եղեր, և  
անոնց հետ քրիստոնէական հաղորդութիւն ունին  
եղեր. բայց մեր խօսքն յիշեալ տէրութեանց դես-  
պաններուն կրօնքին համար չէր. և ասիկա ապա-  
ցոյց մի և հաստատութիւն մի համարել կուղեն  
ստութիւննուն՝ թէ ասանկ ալ միւս ամեն ազգերուն  
հետ հաղորդակցութիւն ունին և ամենքնին մէկ են,  
բնաւ տարբերութիւն չունին, բոլոր ան և ուրիշ ամ-  
բողջ ազգերովն մէկտեղ. բայց մեր յիշած այն հինգ  
ազգաց երկուքէն զատ՝ իրեք ազգաց և ուրիշ իրենց-  
մէ չեղած բաժանմունքներնուն անուններն բնաւ  
մէջ չեն բերեր. բայց զեն չունի մենք անհամբե-  
րութեամբ կհարցունենք իրենց. Վնդղիս, Ըուե-  
տի, Տանիմարգայի և այլ ազգաց դեսպանատանց մա-  
մատուռներուն մէջ ալ այդպիսի պաշտօն մի կիս-  
տարեն մի, անոնց հետ ալ հաղորդութիւն ունին  
մի, և այն ոչ Քրիստոնէական անունով և համակրու-  
թեամբ միայն, Իրուսիացւոց և Հոլանտացւոց հետ  
ունեցածնուն պէս, զի աշխարհիս բոլոր Քրիստոն-  
եայ անունն կրող ազգերն՝ իրարու հետ առ հաղոր-  
դութիւնն կրնան ունենալ զոր չունին Հրեից և  
Հեթանոսաց և այլոց հետ: Օի Հայոց Եկեղեցիէն  
հաղորդութիւն առաջ և Հայոց քահանայներէ,

Հայոց արարողութեամբ , Հայոց Ակեղեցւոյն բակն  
թաղուած Վնդղիացի որ ցուցնելու ըլլամ իրենց ,  
Բնչ պիտի ըսեն , որ ընդհակառակն իրենք ուրիշ  
գաւանութեան ննջեցեալ թաղել չտալու կամ ու-  
րիշ հազորդութիւններ ընել և ընել չտալու համար  
մեծ փոյթ ունին ու մեծամեծ կուլներ կընեն : Իւ-  
նին էութիւնն սա է որ ատ երկու ազգերուն , Իրու-  
սիս և Հոլանտացի , թէ և մեծ մասն եպիսկոպոսա-  
կան է , բայց տէրութեան կամ պաշտօնական եկե-  
ղեցին եպիսկոպոսական չէ . Ծսենք թէ իրենց ըսա-  
ծին պէս ըլլայ և Վմերիկացիք ալ անոնց հետ հա-  
լորդութիւն ունենան , ասկից կհետեւի մի որ բոլոր  
ուրիշ Պապէն չեղող Վնդղիացի , Ըուեցոցի , Տանի-  
մարգացի և այլ ազգերն ալ անոնց պէս ըլլան : Տես  
իրենց վնասակար կամքիչ մի թիւերնին պակսեցնող  
պատիկ կտորի մի մէջ ո՞րչափ բարակ խուզարկութիւն  
կընեն , ո՞րչափ նախանձախնդիր են , ո՞րչափ ճշգու-  
թիւն պահել կուղեն . ուրեմն մէջերնին քանի մի  
իրենց համախոհ գտնուող մեծամեծ և միլիոնաւոր  
ազգերն՝ Բնչպէս ամբողջաբար իրենց համահաւատ  
և համադաւան կոչեն և իրենց հետ մէկ կքարո-  
ղեն և ինքզինքնին միլիոններու կքարձրացնեն . ուս-  
տի դարձեալ կըսենք ու կանդենք որ բնաւ մէկ բանի  
մի մէջ համաձայն չեն անոնց որչափ որ Հայերուն  
հետ չեն , և հետեապէս իննասուն միլիոնի ենթադրու-  
թիւննին ալ սուտ :

Երիրդ ճասին մէջ սխալում կդնեն մեզի , « Վայ »  
» Վմերիկացիք բան մի չեն ճանչնար , ամեն բան կտա-  
» պալեն , եկեղեցի և եկեղեցական կառավարութիւն  
» չեն ընդունիր ընդդէմ գրէթէ ընդհանուր բո-  
» լոր քրիստոնէութեան . իսկ ընդհակառակն Վնդ-  
» զիս և ուրիշ մեծամեծ արևմտեան ազգաց եկե-  
» ղեցիներն կըսեն թէ , պէտք է եկեղեցին առառելոյ յա-  
» շըրտներէ այսինքն առաջեալներէն յաջորդաբար յեռնադրու-

“ Ա Եւամբ իջած եպիսկոպոսներէ , քահանայներէ ու սարկառագուներէ կատարողների . Եկեղեցական առանդութեաններն կյար-  
ո գէն , արարողը-իշ-ններ ունին , Եօլն խորհուրդ Եկեղեցոյ  
ո իմաննան և այժն “ Խօսքերնիս : Եւ ասոր սկիզբի  
աւրիշ կտորներուն վրայ լուելով կամ առաւել Ճիշդ-  
ըսենք , ըսելիք չունենալով և իրը թէ վերջին կտորն  
այն է , Անդղիական Եկեղեցւոյ Եօմն խորհրդոց վրայ  
ունեցած վարդապետութիւնն՝ ընդհանուր Եկեղե-  
ցիէն սրով և Հայոց Եկեղեցիէն տարբեր գտնելով ,  
և զայն՝ ամեն ըստածներնիս մէկէն ջրելու բաւական  
համարելով , միայն խորհուրդի կտորն ձեռք կառ-  
նուն և ցուցնել կամ պատրուակել ու զելով թէ ,  
Անդղիական և այլ Եպիսկոպոսական Եկեղեցիներն  
ալ իրենց պէս Եօմն խորհուրդ Եկեղեցւոյ չեն ըն-  
դունիր , Անդղիական Եկեղեցւոյ 39 յօդուածէ բաղ-  
կացեալ Արծիւ յօդուածներուն 25 Երորդ յօդուածն  
մէջ կրերեն , սկիզբէն և վերջին իրենց բանին չեկած  
և մեր բաածին նպաստաւոր կտորներն դուրս ձգե-  
լով : Ո՞նք հոս յիշեալ յօդուածն ամբողջ կը դնենք  
որ է :

“ Ի Քրիստոսէ սահմանուած և հրամայուած  
ո խորհուրդներն քրիստոնէից դաւանութեանն լոկ  
ո արտաքին նշանակներ և յիշատակներ չեն , այլ Առ-  
ո տուծոյ առ մեզ չնորհացն և բարերարութեանցն  
ո ճշմարիտ և իսկական յարացոյցներ և ներգործական  
ո ինիքներ , որոնցմով որ Վատուած անտեսանելաբար  
ո մեր մէջն կործէ և ասով չէ թէ միայն առ ինքն  
ո ունեցած հաւատքնիս կիենդանացնէ այլ նաև կր-  
ո զօրացնէ ու կհաստատէ ” :

“ Ո՞նք Տէրն Քրիստոսէ սահմանուած երկու  
ո խորհուրդ կայ Առետարանին մէջ , որ է Ոկրտու-  
թիւն և Հաղորդութիւնն ո :

“ Ինդհանքապէս ճանցուած միւս հինգ խոր-  
ո հուրդներն որ են՝ Դրոշմ , Վարչակարութիւն ,

„Քահանացութիւն , Վմուսնութիւն և Աերջին  
 „Օծումն , Վւեապանի խորհուրդներ համարուելու  
 „չեն , թէպէտ և անոնցմէ մէկ քանին , ոմանց՝ առա-  
 „բելոց սահմանադրութեանցն խոտար հետեղողու-  
 „թիւններնուն պատճառաւան , և մէկ քանին ալ  
 „Առւրբ գրոց մէջ աւանդուած կենաց զանազան  
 „վիճակներու համար սահմանադրուած են , բայց և  
 „այնպէս տակաւին Վկրտութեան և Հաղորդու-  
 „թեան խորհուրդներուն հետ նցն բնութիւնն  
 „կամ նցն էութիւնն չունին . վասն զի ետքի հինգն՝  
 „առջի երկուքին պէտքապէս Վստուծմէ սահ-  
 „մանադրուած ու հրամացուած զգալի նշանակներ  
 և արարողական յատակ կերպեր չունին : ”

“ Խորհուրդներն ըսկ վրայնին նացուելու կամ  
 „պարզապէս կրուելու համար սահմանուած չեն ՚ի  
 „Քրիստոսէ , այլ նաև պարտինք պատշաճապէս ՚ի  
 „գործ ածել զանոնք : Եւ այսպէս զանոնք արժա-  
 „նաւորութեամբ ընդունելով միայն՝ փրկաւետ  
 „ազգմանք մի և ներգործութիւն մի կղզենունք ,  
 „բայց անոնք՝ որ անարժանութեամբ կընդունին  
 „իրենց անձերուն դատապարտութիւն կառնուն ,  
 „ինչպէս որ Առւրբն Պօղոս կըսէ ո : ”

Ըստ այս յօդուածն՝ Վնդղիական Եկեղեցւոյ՝  
 եօմն խորհուրդ եկեղեցւոյ ընդունին կհասաատէ  
 թէ ընդունիլն . ով այս բացատրուած կերպէն տար-  
 բեր մաքով ու բացատրութեամբ կընդունի եկեղե-  
 ցւոյ եօմն խորհուրդներն . Բնչ ըսել արժան է .  
 իրենք Բնչ կըսեն . Հայոց եկեղեցին Բնչ կըսէ . որ  
 եկեղեցին ասկից տարբեր , այս խորհուրդներուն  
 ամենքն մէկ և համացօր և առ հասարակ ամեն  
 քրիստոնէից և անոնց փրկութեանն պէտք և հար-  
 կաւոր կվարդապէտէ . ով չգիտեր որ խորհրդոց եր-  
 կուքն պարտք է և փրկութեան հասնելու միջոց , և  
 միւսներն հարկաւոր և անոնց պատրաստութեան

կամ երկարդական շնորհաց միջոց : Այս կտորիս մէջ ալ Վնդղիական Եկեղեցւոյն իրենց հետ և Հայոց գեմ չկրնալ ըլլալի ցուցնելու համար Հայոց Եկեղեցւոյն ալ խորհրդոց վրայ ունեցած վարդապետութիւնն դնենք հօս : Ոկիզքէն ՚ի վեր ամեն դարսւ մէջ սրբազն Հարց այս մասին տուած մանրամասն բացառքութիւններն զանց ընելով, այսօրուան ձեռքերնիս անեցած երկու հաւատուացյաց գիրքերնուս խօսքերն բաւական կսեպենք :

“ Խորհուրդք Եկեղեցւոյ են ծէսք կամ արարութութիւնք ինչ յԱստուծոյ սահմանեալք, յորս միջնորդութեամբ զգալի նշանակաց՝ ցուցեալ և տուեալ լինի արժանապէս ընդունողաց՝ զօրութիւն և շնորհք աստուածային և են եօթն այսոքիկ Ոկրտութիւն, Դրոշմ, Վաղաշխարութիւն, Հաղորդութիւն, Քահանայութիւն, Յմուսնութիւն և (Օծումն հիւանդաց • յորոց չըրք առաւ զինքն ամենայն քրիստոնէի հարկաւոր են յոյժ, իսկ յետին երեք՝ չեն հարկաւոր ամենեցուն, այլ ՚ի կամս իւրաքանչիւրոց թողեալ է առնուլ կամ չառնուլ զայնա ո (ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ) : Առջի չորսն երկուքի բաժնելով միշտ Դրոշմ՝ Ոկրտութեան, և Հաղորդութիւնն՝ Վաղաշխարութեան հետ կիատարուի, ինչպէս կընէ նաև Վնդղիական Եկեղեցին որով ըսկել կըլլայ խորհուրդներուն երկուքն միայն հարկաւոր կճանչցուի փրկութեան : Որ կերպով որ կիսուառվանի և կբացարե Հայոց Եկեղեցին, ինչպէս :

“ Արկին է մահն հօգւոյ, մի՛ ըստ տեսակին որ եղեւ սկզբնական մահաբեր մեղօք, երկրորդ՝ ըստ անհատին որ լինի ներգործական մահացու մեղօք . իսկ առ ՚ի կենդանացուցանել զհոգին ՚ի մեռեւ ըսւթեանցո յայոցանէ սահմանեցան ՚ի Քրիստոսէ կրկին խորհուրդքս Ոկրտութիւն և Հաղորդութիւն . . . : Վաղքէն երկու ազգ են խորհրդոց,

" ոմանք ասին հարկաւորք հարկաւորութեամբ միջ  
 " նորդի , զի առանց այսոցիկ երկուց խորհրդոցս՝ ըստ  
 " կարգաւորեալ օրինացն Վասուծոյ , ոչ ոք կարէ ար-  
 " դարանալ . և ոմանք՝ հարկաւորք հարկաւորու-  
 " թեամբ պատուիրանի . . . զի այլ խորհուրդք՝  
 " որք են հարկաւորութեամբ պատուիրանի , ոչ են  
 " այնպիսի նկատմամբ բոլոր եկեղեցւոյն , այլ նկատ-  
 " մամբ իւրաքանչիւր անհասփի , զի նկատմամբ բոլոր  
 " եկեղեցւոյն՝ են ևս հարկաւորք հարկաւորու-  
 " թեամբ միջնորդի . . . : Իսկ արդ՝ առանց առաջին  
 " երկուց խորհրդոցս ոչ ոք 'ի մարդկանե կարէ գտա-  
 " նիւ զիրկութիւն և զիեանս յաւիտենից . . .  
 " իսկ այլ մնացեալ խորհուրդքն ենթագրեն զընդու-  
 " նողն 'ի շնորհս և 'ի սրբութիւն և տան զերկոր-  
 " դական շնորհսն (ԱՅԽՍԱԾԱՒԻՆ) » :

Վհա այս վերի բացաարութիւններէն յայտնի  
 կտեսնուի որ խորհուրդի մասին Հայոց և Վնդղիա-  
 կանաց հասկցողութիւնն տարբեր չէ , աս կոսորովս  
 ալ Վնդղիական եկեղեցին իրենց հետ Հայոց դէմ  
 չի կրնար ըլլալ : Խորհուրդ բառն նախ Ոսկեբերան և  
 (Օգոստինոս յիշած են մկրտութեան և հաղորդու-  
 թեան համար և եկեղեցւոյ մէջ միայն երկու խոր-  
 հուրդ կայ կըսեն . ասոնցմէ ետքն ժամանակ մի Եւ-  
 կեղեցւոյ դեռ շատ բաներուն խորհուրդ ըստե-  
 ցաւ որ մինչեւ տասուերկու կամ ալ աւելի կհամար-  
 ուէին , բայց վերջապէս աս եօթնին խորհուրդ ըստիլ  
 որոշուեցաւ : Իայց մեր նպատակն հոս ասոնք քննել  
 չէ . մեր խնդիրն աս չէ . բանն ան չէ թէ խորհուրդ-  
 ներէն երկուքն նախնական ըստին հինգն երկրոր-  
 դական . Վկրտութիւնն և Հաղորդութիւնն Քրիս-  
 տոսառէիր ըստին և միւսներն Վռաքելադիր . բանն  
 ան չէ , կըսեմք , թէ երկուքն պէտք խոստովանուին և  
 հինգն հարկաւոր . բանն ան է որ Վնդղիական և ու-  
 րեշ եպիսկոպոսական եկեղեցիներն ալ առանց նոր

վարդապետութեան, մեկնութեան կամ մոլորութեան, Յնդհանրականնախսկին Եկեղեցւոյ հետ անոր հասկցած կերպովին Եկեղեցւոյ խորհրդոց Եօթն թիւն կիմուեն մի. Երկուքն կամ Երեքն մշկուղ կատարեն կամ զատ զատ, առենն ալ կճանչնան ու կկատարեն մի: Եկեղեցւոյ այս պաշտամանցն Յնդղիականք խորչ հուրդ ըսեն, գաղտնիք ըսեն, նուիրագործութիւն ըսեն, Եօթն մէկ ճանչնան Երարմէ տարբեր ճանչնան, հոգ չէ, բանն հոն չէ, բանն հոս է որ այսօր Հայաստանեայց Եկեղեցին ինչ սկզբամբ ճանչցած է առ հինդ խորհուրդներն և ինչ հիմանց վրայ որ հաստատած է նէ, նոյն սկզբամբ կճանչնայ և նոյն հիմանց վրայ կհաստատէ նաև Յնդղիական Եկեղեցին և ուրիշ Եպիսկոպոսական աղբայց Եկեղեցիներն, մաս նաւոր արարողական կերպերով, և անտարբեր աչօք չեն նայիր անոնց վրայ, զօրս Յմերիկացիք չեն ճանչնար և նոյն մոքով չեն ընդունիր: Ա առն զի Հայոց պէս առ Յնդղիական և այլ Եպիսկոպոսական Եկեղեցիներն ալ հիմած են Դրսչն՝ Գործ. Է. 47 և ձթ. 6, Յպաշխարութիւնն՝ Մատթ. ձջ. 9, Յով. Ի. 22 և այլոց, Քահանայութիւնն՝ Գործ. Զ. 6, ձգ. 3, Ա. Տիմ. Դ. 14 և Ե. 22, Ամուսնութիւնն՝ Եփե. Ե. 32, Ա. Կորն. է. 7 և Ա. Թէ. Դ. Յ. 3 և Վերջին Օծումն Յով. Ե. 14 և Մարկ. Զ. 13 և այլ պլուխներուն և համարներուն վրայ: Ուստի կեղրացընենք թէ Յնդղիական և ուրիշ Եպիսկոպոսական Եկեղեցիներն այս կտորովս ալ Յմերիկացի քարողիչներուն հետ և Հայաստանեայց Եկեղեցւոյն դէմ չեն կրնար ըլլալ:

Ո՞նք հոս առ կէտերս ասանկ Երկար ու մանրամասնարար բացատրելովիս Յնդղիական Եկեղեցին ջատագովելու կամ զայն քարողելու չենք ելած. նախատակնիս ան չէ, ինչպէս վերն ըսինք, Եղածն ան կեղծութեամբ կաղատմենք, մեր ըսածներուն կամ

ըսելիքներուն մէջէն ասոր ջատագովութիւն անոր  
 պարսաւանք կելլաց ըսելով ճշմարտութիւնն չենք  
 ու զեր քօղի տակ ծածկել կամ պատրուակել, ինչպէս  
 ոմանք ըսին, և կերպով մի հակառակորդաց իրաւունք  
 տալ, դարձեալ կըսեմք մենք Անդղիական եկեղեցին  
 քննելու և արդարացնելու չենք ելած. Հոս մեր  
 նպատակն սա է թէ Անդղիականներն և ուրիշ եպիսկ  
 կոպոսականներն այս Ամերիկացիններէն չեն; Ամերիկ  
 կացոց բոլոր մեղի դէմ մէջ բերածներնին ստու  
 թիւն և պատրուակ է. վասն զի կհարցնենք իրենց  
 Անդղիական եկեղեցին այդ եօթն խորհուրդներն  
 ինչ մեկնութեամք, ինչ տարբերութիւններով և  
 ինչ աստիճան կլնդունի կոր նէ, իրենք ալ նոյնչափ  
 կլնդունին մի. իրենց մեղի դէմ վկայութիւն բեւ  
 բած Անդղիական եկեղեցւոյ կրօնից յօդուածներուն  
 վերցիշեալ 25 երորդ յօդուածն, որուն Հայոց հետ  
 նոյն ըլլալն ցուցուցինք, իրենց ալ ընդունելի է մի.  
 Վերջապէս մէջ բերուած Անդղիական եկեղեցւոյ  
 կրօնից 39 յօդուածներնին ամբողջապէս իրենք ալ  
 կլնդունին մի, որ յօդուածներն որ հաստատուած  
 են Եղիսաբէթ թագուհւոյն օրն և մինչեւ ցայսօր  
 եկած թագաւորներն ալ իրենց պաշտօնեաներովին  
 մէկտեղ վաւերացուցած և այսօրուան թագուհին  
 ևս յատուկ հրավարտակաւ անոր պաշտպանութեանն  
 և հաւասարիմ մնալուն և միմիայն պաշտօնական  
 կրօն ճանցուելուն, և ուրիշ դաւանութեան ըն  
 դունող և զարդացուցիչ չըլլալուն, իր բոլոր մեծ և  
 պղուիկ պաշտօնեաններովին մէկտեղ երդում բրած է.  
 յատուկ պատուէր համած է բոլոր համալսարաննեւ  
 րու, վարժաատուններու և ամեն հասարակաց պաշ  
 տօնատանց մէջ միմիայն կրօնք ճանցուիլ ու վարդա  
 պետուելու համար, և դէմ դործողներուն ալ  
 Հայոց Եկեղեցւոյն տնօրինածներէն ծանր պատիժ  
 ներ ու դատապարտութիւններ տնօրինած :

Վասնկը առանկ ըլլալով Վմերիկացիք որ ատ բառ  
ներուն և ոչ մեկն չընդունին նէ, անսնցմէ հեր-  
քուած ու գատապարտուած չեն մի ըլլար իրենց  
սկզբունքներն։ Արդ՝ Վնդղիացւոց ազգն և կառա-  
վարութիւնն իրենցմէ և իրենց համախոհ ինչպէս  
եղած կրնայ ըլլալ, և անսնք ալ իրենց պէս մեզի  
դէմ ինչպէս եղած կրնան ըլլալ, թող ու շիմք կը-ա-  
գատեն։ Կրնայինք հօս Վնդղիական եկեղեցւոց  
կրօնից այդ յօդուածներն, գաւանութիւննին, Վաշ-  
տոցնին և ուրիշ դրութիւններնին մեկի մեկի  
բացարել և ցուցնել թէ իրենք անսնցմէ չեն և  
թէ անսնք ալ իրենց հետ չայց դէմ չեն կրնար  
ըլլալ. բայց ատիկա հիմա հօս մեզի գիտնալու հար-  
կաւորութիւն չկայ. կինդրենք իրենք անդղիերէն-  
ներն քննելով իրենց և անսնց մէջ եղած ճիշդ տար-  
բերութիւններնին մեզի գիտուննեն, որ մենք ալ  
մեր հասկցողութեանցն մէջ սիսալունինք նէ շակենք։

Եշրուր ճառին մէջ սիսալում կդնեն մեզի Վնդ-  
ղիական և այլ եպիսկոպոսական Եկեղեցեաց Վաշ-  
տոցէն առնելով մէջ բերած արձակման ձևերնիս որ  
է, « Անչ դ իր մեղեն ճանրամասնեար պիտի խոսունի-  
ն ճանանային և ճանանայն ալ արյակում պիտի առ ստ իւրդով։  
» Տէրն մեր Յիսուս Քրիստոս, որ աւանդեաց եկե-  
» ղեցւոց իւրց կարողութիւն արձակելոց զամենայն  
» մեղաւորս որ ապաշխարիցեն և հաւատայցեն ՚ի  
» նա ճշմարտութեամբ, թողութիւն շնորհեացէ  
» յանցանաց քոց ըստ մեծի ողորմութեան իւրում.  
» և ես՝ նորին իշխանութեամբ որ տուեալ է ինձ՝  
» արձակեմ զքեզ յամենայն մեղաց քոց, յանուն  
» ՚օր և Որդւոց և Հոգւոցն որբոց։ Վմեն»։

Աս կոորիս համար նախ ըստած են։ « Վակայ  
» սիսալ մըն է, ըստ որում ոչ Վնդղիական ու ոչ ալ  
» ուրիշ որևիցէ եպիսկոպոսական ազգի ազօթա-  
» գրքի մէջ ասանկ կանոն մը կրնայ գտնութիւ»։ և

ապա աս առջի ըստածնին մնունալով անմիջապէս ետքն կելլեն կրսեն ասոր հակառակն թէ , “ Այ արձակ ման ձեւը թէև Ենդղիական աղօթագրքին մէջ կդանուի , բայց միայն հիւանդներու այցելու թեան պաշտօնին մէջ կդործածեն ” , որ մեր ուղած պատասխանն է . ավ ցնորիցս . . . : Բայց մենք կրաւականանանք . թող այնչափ ըլլայ , իրենք ալ հիւանդներուն այցելու թեան պաշտօնին մէջ թող ըլլայ՝ կդործածեն մի . այսչափ միայն թող ըլլայ՝ կընդունին մի . պատասխանած են թէ “ չէ ” : Իրենց ալ տկ աղօթագիրքներնուն մէջ թող ըլլայ՝ կդանուի մի , յայանի է թէ , ոչ . Ապա Ենդղիական և ուրիշ եպիակոպոսական եկեղեցիներուն հետ մէկ չեն կըրնար եղած ըլլալ . Այսօր միայն այս կոորն թող ըլլայ Հայոց Եկեղեցւոյն արձակման ձևոյն հետ մէկ և միենայն ըլլալով՝ որ եկեղեցւոյ մէկ մեծ խոր հուրդն է , կրնանք ըսեւ դարձեալ թէ , Ենդղիացիք՝ Վմերիկացիներէն այնչափ հետու են՝ որչափ Հայերն :

Կըսեն թէ՝ Ենդղիական եկեղեցւոյ անդամներուն շատերն չեն ընդունիր աստիկայ . Աւսափ իրենց պէս անոնք ալ Ենդղիական եկեղեցիէն չեն , որով հետեւ կհարցունենք , կրնայ մի ըլլալ որ սց ինչ եկեղեցւոյ մի անդամ մի նոյն եկեղեցւոյ ընդունածներն ընդունի ու միանդամանյն անդամ մնայ անոր . կամ մէկն որ այսինչ եկեղեցւոյ անդամութիւնն կապահէ և անկէ չուղեր զատուիլ ան եկեղեցւոյն ընդունածներն՝ իր ալ ընդունածներն չեն մի համարուիր : Կըսեն թէ՝ Ենդղիական եկեղեցւոյ անդամնց շատերն չեն գիտեր անդամ աղօթագիրքնուն մէջ ատանել բան մի գանուիլն . բայց մենք կհարցունենք , ատ չգիացալներն Ենդղիական եկեղեցւոյ անդամ չեն մի համարուիր . թէև չգիանան՝ Ենդղիական եկեղեցւոյ անդամ գտնաւելովնին անոնք ալ ընդունած չեն մի համարուիր . իրենք ալ իրենց մի-

ամիտ հետեւողներնուն մէջ, իրենց բնչութ հաւասար, բնչ սկզբունք և բնչ դաւանութիւն ունենալ նին չգիտցող պարզամիտներ չունին մի, միթէ իրենցմէ չեն մի անոնք :

Անգղիական եկեղեցւոյ այդպիսի արձակման ձև մի կամ ասոր պէս Ինդհանուր եկեղեցւոյ համեմատ ուրիշ գեռ շատ կերպեր ունենալ կամ չունենալ և ընդհանրապէս անսնցմէ ընդունուիլ կամ ընդունուիլն ատանկներէ չենք կրնար ստուգել, ես իրենց մէկն ցուցնեմ հարցնելու որ շատ ճշմարտախօս մէկն ըլլալն իրենք ալ գիտեն, անոր կրնան հարցունել. Իշրայի՛ Անգղիացւոյ համար նոր սահմանուած գերեզմանատունն նուրիրագործելու եկող Ուալթայի արքեպիսկոպոսն է այս, որ կարծեմ գեռ հոս ըլլալու է, անոր կրնան հարցունել. որն որ եթէ իրենց պէս ըսէ մենք ալ կհամոզուինք, ապա թէ ոչ ըսածնին սուտ է: Այս առթիւ կհարցունենք, իրենք ալ այս տեսակ նորիրագործութիւններ ունին մի, կրնդունին մի, կամ ատ նուրիրագործութեան պաշտամանցն իրենք ալ իրը եկեղեցականներ հաղորդգտնուեցան մի. եթէ չէ. ապա կեզզակացնենք թէ, Ամերիկացի քարոզիչներն Անգղիական եկեղեցին չեն և չեն կրնար ըլլալ եղեր :

Չորրորդ և վերջին հասերնուն մէջ սխալում կրնեն մեղի. «Ամերիկացի Երիշական կամ Ջուլիան ըսուած » հերձուածող աղանդաւորներն մերժուած են ինչ « պէս մենէ նոյն և Անգղիական և այլ եկեղեցիներ » թէն «, խօսքերնիս : Այս կտորն ջրելու համար երկու պատմութիւն մէջ կը երեն և զբանոր ապացոյց կկոչեն. տեսնենք թէ բնչ է եղեր զօրութիւննին և աս զօրութիւննուն ուժն սորվինք : Անգղիսյ մէջ ընկերութիւն մի կայ եղեր իրենց ստութեանցն խարուած անդամներէ բազկացեալ Տաճիկներն և Արեաներն դարձի բերելու և վերի պատմած կերպովնիս հե-

Թանոսութենէ քիչ տարբեր ամենողըմելի վիճակի  
մէջ դանուող Հայոց ազգ մի լուսաւորելու մասին  
իրենց օգնելու համար հաստատուած . բայց մենք  
Անդղիոյ մէջ Երշական կամ Ճաղվական չկայ չոսենք :  
Այս ընկերութեան եպիսկոպոսականներէն ալ օգնող  
կայ եղեր . վերսիշեալ պատմութիւնն մտիկ ընելէ  
ետև ով չոգնէր որ քրիստոնեայ անունն կկրէ . բայց  
և այնպէս , այս ինչ դաւանութենէ կամ ազգէ եղող  
մի ուրիշ դաւանութենէ եղող ընկերութեան մի  
կամ ազգի մի օգնելով նոյն դաւանութենէն մի եւ<sup>շ</sup>  
զած կըլայ . ասով եպիսկոպոսականներն Ամերիկա  
ցիներէն եղած կրնան մի ըլլալ , նոյն իսկ հոս ալ  
ասոր օրինակներն չեն մի տեսնուած :

Երկրորդ պատմութիւննին է Պատէն չեղող աւ  
րեմտեան ազգերն ինքզինքնին առ հասարակ Աշխա-  
րանական կիոչեն եղեր : Աշխարանական բառն ինչպէս  
ըսինք Ամերիկացւոց հնարած մէկ պատրուակ կամ  
զիմանին է , որ կուզեն իրենց խաբեութեանցն ու  
ստութեանցն ծածկցիթ մի ընել . զի թէ որ այդ  
բառն պարզապէս Աշետարանն ձանցող ըսելէ՝ մենք  
ալ Աշխարանական ենք , մենք ալ ան կճանչնանք , զի  
այս մոքով ատ բառն միայն իրենց սեփհականնելով  
մեզի Յաւլուտական կամ Պուրանական չեն  
կրնար ըսել : Իսկ եթէ Աշետարանէ զատ բան չճանչ  
ցող , կամ Աշետարանն իրենց առանձնական հասկը-  
ցողութեանն նիւթ ըրած , նախնի և Բնդհանրա-  
կան եկեղեցւոյ համեցողութեան չհետեւելով ամեն  
բան վեր ՚ի վայր տապալաղ , և ամեն հաւատալիք  
շարժման ու փոփոխութեան մէջ ձանցող իրենց պէս  
բազմաթիւ ձիւղերու բամնուած մոլորեալ աղան-  
դաւորներ կիմանան , Անդղիական և այլ ազգաց եւ  
պիսկոպոսական եկեղեցիներն ալ ատ մոքով Աշխա-  
րանական չեն , չեն կրնար ըլլալ և չեն ընդունիր . դրժ-  
ուարութիւն չկայ մայրաբաղարս գտնուող Անդղիա-

կաներէ աս ալ կրնայ ստուգուիլ։ Այսպէս Առեալա  
բանական ըստուած ազգերէ ժողովուած, անցած տարի  
Երուսիոյ Պէոլին քաղաքն ժողով մի եղեր է. աշ  
խարհիս ամեն կողմն գտնուած ամեն ազգերէ և եր  
կիրներէ նուիրակներ ժողովուեր են և անոնց ամենն  
ալ իրարու շատ համամիտ են եղեր, ասոր համար  
յիշեալ նուիրակներուն ներկայացուցած ազգերն ու  
երկիրներն ալ ամբողջապէս Ամերիկացի քարողիներ  
էն և Ամերիկացի քարողիներն անոնցմէ կսեպուին  
եղեր, ինչ ծաղրական և անձունի հետևութիւն

Այս ժողովն երկու կերպ եղած կրնայ ըլլալ.  
մէյ մի կրնայ ըլլալ որ Ամերիկացի քարողիներուն  
համախոհ քաժանմունքներնուն ժողովն եղած ըլլայ  
և անոնց հետ գտնուին նաև Անդղիականներ և ու-  
րիշ եպիսկոպոսականներ, եթէ ըստածնին ճշմարիա  
է, մէյ մ'ալ կրնայ ըլլալ որ Անդղիականաց և ու-  
րիշ եպիսկոպոսականաց՝ այսինքն ասոնց ընթացքն  
չհաւնող ու մերժողներու ժողով եղած ըլլայ ու Ա-  
մերիկացի քարողիներուն սկզբունքէն եղողներէ ալ  
մարդ գտնուի կամ հրաւիրուած ըլլայ անոր։ Թէ և  
այս երկու կերպիս մէջ տարբերութիւններ կան, բայց  
մենք ենթադրենք թէ Ամերիկացի քարողիներուն  
համախոհներուն ժողովն եղած ըլլայ։

Իրենց յատուկ նուիրակներովն առ ժողովններւ  
կայացած ու մասնակից ըլլալնին յիշատակուած շատ  
մի ազգերէն Անդղիս, Գաղղիս և ուրիշ գրեթէ  
ամեն ազգերու մէջ Ամերիկացւոց սկզբանցն առ հա-  
մարակ հերթեալ ու դատապարտեալ և միայն հետե-  
ւող քանի մի հոգի գտնուած ըլլալն խիստ աղէկ  
կրնակը թուել ալ նէ, առաւել պարզ և ամենուն  
յայսնի և հասկնալի կերպովն մեր գիտցած ազգե-  
րուն անուններէն միայն չափենք։ Չարած ազգեր-  
նուն կարգին մէջ կտեսնուին նաև Տաճկատան և

Յունաստան . որով ըսել կըլլայ որ իրենց համար նշանակած մեծ թիւերնին շատ սրխալ է , վասն զի այս ըմբռնմամբ թիւերնին ինևուան միլիոնն շատ պիտի անցնէր . . . ծաղըելի՛ խորհուրդ : Ո՞հայն Ամերիկացի քարոզիչէ մի զատ աս երկու տէրութիւններն և ազգերն ներկայացնող ատ ժողովին մէջ ալ ով դանուած կրնայ ըլլալ : Տաճկաստանի և Յունաստանի մէջ քանի՞ հոգի ունին . անոնց ալ արժէրն ցուցուցինք : Ուստի ահա ամեն մարդ Տաճկաստան և Յունաստան ներկայացնող նուիրակներէն ուրիշ նուիրակներուն ալ ներկայացուցած ազգերն ու երկրներն կրնայ գիւրաւ չափել ու հասկնալ . . . : Ո՞նք իրենց համար Տաճկաստանի և Յունաստանի մէջ ունեցած ընդունելութիւննուն չափ՝ Անգլիայ և ուրիշ եպիսկոպոսական արևմտեան մեծամեծ աղքաց մէջ ալ ընդունելութիւն չունին ըրսինք , այլ թէ որչափ որ մենէ նոյնչափ և անսոնցմէ մերժուած ու հերքուած են , զոր գարձեալ կըսենք , կանդենք ու կհաստատենք :

Կըսեն թէ այդ նուիրակներուն թիւն քանի մի հաղարի կհասնի եզեր (թէ որ սուտ չէ) , բայց քանի մի միլիոնի ալ հասնի գեռ շատ միջոց կայ ինևուան միլիոնի տո-տե լեցնելու , զի անտարակցս ենք որ ան նուիրակներուն խիստ շատն ինքզինքնին միայն ներկայացուցած ըլլան : Կըսեն թէ ատ ժողովին մէջ եպիսկոպոսական ալ կայ եզեր Անգլիայ և ուրիշ աղքաց սեփհական եկեղեցիներէն . կըսենք որ յիշեալ եկեղեցիներէն պաշտօնական կերպով Ամերիկացի քարոզաց սկզբանցն միաբանելու համար զրբկուած անձինք չեն կրնար ըլլալ . ուստի գանուող առանձնականներն ալ իրենց մորովն Առեփարանական կընան մի համարուիլ , քանի որ յիշեալ եկեղեցիներուն անդամութիւնն պահած ըլլան : Եթէ յիշեալ եկեղեցիներուն ընթացքն չհաւնող և հետեւ

ւապէս անոնց անդամութենէն զատուած անձինք  
էին, ի՞նչպէս կրնան դարձեալ եպիսկոպոսական կոչ  
ուիլ և նոյն եկեղեցիներուն երեսփոխաններն հա-  
մարուիլ . . . : Իայց որ և իցէ, ըսենք թէ իրենց  
ըսածին պէս ուրիշ եպիսկոպոսական եկեղեցիներու-  
կողմէ ալ նուրիակներ և Անգղիական եկեղեցւոյ  
կողմէն ալ Քեանթէրպրբի կամ (Օգսֆըրաի) օրտ-  
Ղափիսկոպոսն (Աքքեպիսկոպոս) գանուած ըլլայ մաս-  
նաւոր պարագայի կամ գործի մի խորհուրդին ու-  
սուցմանն համար : Ասկից կհետեմ մի որ անոնց  
ամենն ալ ասոնցմէ կամ ասոնք անոնցմէ եղած ըլ-  
լան : Ասանկ կասրի մէջ միաբանութիւնն սկզբանց  
ու գաւանութեան վրայ պէտք է ըլլայ և մեր խօսքն  
ալ անոնց վրայ է, մեր ցուցուցած տարբերութիւնն  
ալ սկզբանց տարբերութիւն է . քանի որ ամեն մարդ  
իր եղած տեղն մնայ, չէ թէ մէկ երկու, հաղարաւոր  
ժողով ալ ըլլան սկզբամբ նոյն կրնան մի համար-  
ուիլ : Այս ամեն ճիւղերուն մէջ հաստատուած հա-  
ւատոյ և ծիսական դաշնադրութիւննին ո՞րն է,  
որոշած պայմաններնին ի՞նչ է . քանի որ ասանկ պայ-  
ման կամ դաշնադրութիւն մի չեն կրնար ցուցնել  
և քանի որ մենէ ունեցած հեռաւորութիւններնին  
շատ եւել իրենց բաժանմունքներնուն մէջ իրարմէ-  
զանազան տարբերութիւններ ու հեռաւորութիւն-  
ներ ունին, ելլալ մեզի դէմ ինքզինքնին մեծ ցուց-  
նելու համար մէկ և միաբան հրատարակելնին սպո-  
լիւն ըլլայ նէ ալ ի՞նչ կրնայ ըլլալ . . . : Ըստ ան-  
դամ շատ կայական, Յունական, Պապական և այլ  
եկեղեցականներ ու աշխարհականներ մէկ տեղ  
եկած են ու շատ բանի վրայ խօսած, խորհած ու  
վկած, ու շատ անդամ ալ այս կամ այն բանին վրայ  
միաբանած, բայց դարձեալ ամեն մէկերնին եղած  
տեղերնին մնացած . ի՞նչ կելլայ եղեր առկէ . . . :  
Եհա ասով ալ չկրցան ապացուցանել Ամերիկացի

քարոզաց և անոնց սկզբանցն Անգղիական և այլ  
եպիսկոպոսական եկեղեցիներէն մերժուած ըրլալն .  
պէտք է կրսենք միմիսցն սկզբունքներուն նշյնու-  
թիւնն ցուցնեն , եթէ ունին , և անով միայն ապա-  
ցուցանեն ինսունի միաբանութիւննին որ մի-  
անգամայն ու միապէս մենէ տարբեր ըլլան և իրենց  
մէջն միաբան , ապա թէ ոչ սուտ են և սոտիօս :

Ահաւասիկ ասոնք են եղեր Ամերիկացւոց՝ Անգ-  
ղիական և ուրիշ արևմտեան ազգաց եկեղեցիներէն  
մերժուած ըրլալնուն գէմ ամենէն զօրաւոր ապացոյցներ-  
նին . ով զօրութիւննուն . . . : Ոչ մ'ալ ելեր կհար-  
ցունեն թէ “ Ասոնցմէ աւելի զօրաւոր ալ Բնէ ապա-  
ց կրնայ ըլլալ ” . կրսենք թէ , թէ և ամենասեզօր՝  
բայց երանի թէ գոնէ այսչափն իրաւ ըլլար , և ու-  
րախ ենք որ ասոնցմէ աւելիներն և ասոնցմէ զօրա-  
ւորներն չունին եղեր :

Ա երէն ՚ի վար մինչեւ հոս քաշն ՚ի քաշն , սուտ ու-  
մութ և իրարու հակառակ խօսքերով ու փախուստ-  
ներով հաստատել կամ պատրուակել ու զելնէն ետե-  
թէ Պապէն զատ եղող բոլոր արևմտեան ազգերն  
մէկ և միաբան են իրենց սկզբունքներուն և Հակառակու-  
թիւննուն մէջ և ամենեն իրարմէ տարբերութիւն  
և իրարու հակառակութիւն չունին , իրար չընդու-  
նիլ չունին , և թէ Ամերիկացիներն և իրենց սկզբունք-  
ներն և ոչ ազգէ մի և եկեղեցիէ մի մերժուած են .  
զանոնք մոռնալով՝ հոս կելլան ան ամեն ըսածներնուն  
հակառակն կիսոստովանին թէ , “ Հայոց , Յունաց և  
” Պապականաց իրարմէ ունեցած հեռաւորութիւն  
” նուն չափ իրենք ալ իրենց մէջ հեռաւորութիւն  
” ունին Անգղիական և այլ ազգաց եպիսկոպոսական  
” եկեղեցիներուն հետ , առաջիններուն իրարմէ ու-  
” նեցած մերժմանն չափ իրենք ալ մերժուած են  
” Անգղիոյ , Շուէտի , Տանիմարդայի և այլ ազգաց

» Եպիսկոպոսական եկեղեցիներէն « : Ուրեմն Վմերիկացիք շանտ մօտ են եղեր անոնց . . . զարմանալիք հակասութիւն . . . : Բայց մենք այսչափին ալքաւականանալով, կըսենք թէ Վմերիկացւոց և Վնդղականաց մէջ եղած տարբերութիւնն՝ Հայոց, Յունաց ու Պապականաց մէջ եղած տարբերութիւններէն խիստ մեծ ու շատ է : Վստի ինչ կըսեն :

Վերջապես յուսահատած ինչ ըսելնին չգիտնալ, այսչափ յայտնի կերպով խօսած իննուն Մըռնի սուպերնին քակելը ըսւզելով՝ անոր վրայ յամառած իբրև վերջն ապաստանարան՝ կէտ մի կդանեն, իրենց ըստ ամենայնին միութեանն, անստարբերութեանն և մեզի դէմ դաշնակցութեանն հաստատութիւն ըլլալու համար թէ, « Վմենքն ալ Վստուածաշունչը կընդունին կրօնքի մէջ, միմիայն կանոն հաւատոյ և գործոց : » Ինչ կյոգնին թէ որ շատուոր երենալու փափաք ունին աշխարհի առջև, ես իրենց ուրիշ կետեր կրնամցուցնել : Վստուածաշունչն թէ և կընդունին ընդհանրապէս բայց հասկնալու մասին Վմերիկացւոց խորհրդակից ընդունելովնին և ամեն մարդ ըստ քիմս կամակարելովնին գուցէ նորէն տարբերին . միմիայն Քրիստոսի մարդեղութիւնն որ պայման գնելու ըլլան՝ թիւերնին մինչև քանի մի հարիւր միլիոններ կրնան բարձրացնել, իսկ եթէ միայն Վստուածոյ գոյութիւնն գնելու ըլլան՝ ալ չափէն աւելի կրաղմանան . ինչ տղայական ենթագրութիւնն, ինչ ծիծաղաշարժ ձեռնարկութիւն . . . :

Բայց թող այնպէս ըլլայ : Հսո իրենց ցուցնել ու սորվեցնելու որ ըլլամթէ Հայոց Վկեղեցին ալայդ կէտն ատանկ կճանչնաց ՚ի սկզբանէ մինչև ցայսօր և ատիէ մինչև աշխարհիս վերջն ալ անանկ պիտի ճանչնայ, ալ Հայոց Վկեղեցոյն օյին կըգէն բաներնին կըրԱմն մի . Հայոց Վկեղեցոյն մէջ, ալ չարեաց պատճառու ըլլալ կըառորին մի . ալ սուսպ խօսին ու մոտիգներ իսուս :

բելն կլողո՞ն մ . վերջապէս , ալ կհասկնան մ , կըսեմ ,  
որ Հայոց Աշեղին ի ընտառիւրու կարօսութեն ը-նի և ի-  
ւելո չ ինար կեպեիւ և այն : Իսուն մեր խնդիրին գա-  
լով , ատ կէտին վրայ ալ որ Հայոց Ակեղեցւոյն Վնդ-  
զիական և ուրիշ եպիսկոպոսական եկեղեցեաց հետ  
համաձայնութիւնն ցուցնելու ըլլամ , սուս դրու-  
թեամբ առ Ելեղիներն իրենց կետ Հայոց Դեմ վլնելնին սուս  
ըլլամ հճանչան մ . հաղարաւոր անդամ իրինած ինսուն միլ-  
ոնի մէջ սուսութենին իբրև Խնսութ Մրւուն Մասութ Բառ-  
կաթեալ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՄԵծ ՍՏՈՒԹԻՒՆ ՄԻ վասպովանի՞ն  
և կըդունի՞ն մ : Ահաւասիկ Հայոց եկեղեցւոյն ատ  
կէտին վրայ ալ ունեցած վարդապէտութիւնն որ ՚ի  
սկզբանէ մինչև ցայսօր գտնուած հին և նոր հազար  
ու մէկ ապացուցութիւններէն միայն սա հետեւալ  
մէկ երկուքն բաւական կսեպենք :

Այլ մեք սիրողք ՚Քրիստոսի՝ յարդարեսցուք  
ո զանձինս մեր արթունս և պատրաստ լինել , և յօ-  
մարամիտ սիրով ունկնդիր լիցուք Առաջելական Հրա-  
մանաց (Ամենայն Նորոյ՝ որով և Հնոյ կրտակարանաց  
ո Աստուածային Գրոց) : Օհետ երթիցուք կենդանի  
և կենդանարար բարբառոյ Արդ (Աստուածառնէ  
Գրոց) , զի Առք (Ո . Գիրք) են մեզ առաջնորդք ինաց  
և յոյն փրկութեան : Առք (Ո . Գիրք) են մեզ դուռն երկ  
նատոր և ճանապարհ արժայութեան , որ անմոլը շառջօք հաւ  
սուցանեն առ ՚Քրիստոս զհնականգեալսն Պատութա-  
նայն (Աստուածոյ) : Այլ վատահանալով ՚ի  
խոստմունս իսկապէս Շարւոյն , զր ասացն և վրա-  
տահ արար թէ , որ խնդրէ ասէ՝ առնու , և որ  
հայցէ գտանէ , և որ բաղիսէ բացցի նմա . և  
գարձեալ թէ անեցէս ՚ՈՒրու . նմին իրի և ես . . .  
պարապեցի քննէլ ՚ՈՒրու . . . : Աւ արդ՝ ես աղօթիւք  
զայն խնդրէի , ամենայն մանկանց Ակեղեցւոյ յայս  
ալով գործա պարապել և ՚ի այն Դեգերել , և ինչեանց վա-  
յեւս-թեն և պատի պարծանաց զայն համարել . . . :

“Արդ՝ առ նոսա գրելով ասէք, Երկոտասան աղը  
 ” գացդ որ ՚ի սփիւռադ էք՝ ողջոյն։ Ողջոյնս այս այն  
 ” է, զոր Տէրն մեր ետ խւրոց աշակերտացն և ասէ,  
 ” յոր տուն մտանիցէք՝ ասասնջիք ողջոյն տանս այս  
 ” միկ (քարոզեսջիք զիւետարանն, ) եթէ իցէ անդ  
 ” որդի ողջունի (հաւատացող աւետեացն) եկեսցէ  
 ” ողջոյնն ձեր ՚ի վերայ նորա, ապա թէ ոչ ողջոյնն  
 ” ձեր ՚ի ձեղ դարձի։ Արդ՝ վասն այսորիկ ուր հա-  
 ” սանէին նորա (Առւրբ Առաքեալքն) անյանի տային  
 ” նոցա զիւշոյն՝ զերկնաւոր խաղաղութիւնն պար-  
 ” գեւելով արժանաւորացն (զբանաւոր կամ զձայ-  
 ” նաւոր աւանդութենէ աւետեացն ասէ։) Իսկ  
 ” բացակացացն և տարակացելոցն ՚ի Գիր գրէին զիւ-  
 ” ջոյն և առաքէին, և ոչինչ սակաւ նպաստ լինէր նոցա  
 ” Գիր ողջունին՝ քան զնութել լեզուին (զի ոչ եթէ  
 ” այլ կամ պակաս ինչ ՚ի գիրս գրէին կամ այլ կամ  
 ” աւելի ինչ լեզուաւ ճառէին, այլ զեօյն որ ինչ  
 ” ՚ի գիրս՝ և լեզուաւ, և որ ինչ ՚ի լեզու՝ և գրովք  
 ” քարոզէին ու։)

“Օ ՚ի զօր օրինակ՝ բան ՚ի մոաց յառաջ եկեալ՝  
 ” կազի ՚ի լեզուի և փոփոխակի միջնորդաւ օգոյն  
 ” առ լսողնն, նմանապէս և Բան միացեալ ՚ի Գիր՝  
 ” ներգործութեամբ աչաց զնոյն վճարէ։ Եւ զայս  
 ” գիտելով Առաքելոցն Արբոց՝ անխարաբար երբեմն  
 ” Խելուաւ տային զիւշոյն և երբեմն Գրով։ Օսոյն  
 ” զայս Ուշոյն Ասպուածային։ և աստուածընկալն Պօղոս  
 ” ծանուցեալ, և զօգուտն որ ՚ի նմա ճաշակեալ,  
 ” նմին իրի՝ յամենայն Ծառ-լըն իւր ՚ի սկզբանն և  
 ” ՚ի կատարածին Գրէր, հաստատել նովաւ զանձինս  
 ” աշակերտելոցն։ Վ ասն զի տիրապէս ՚ի վերայ հառ-  
 ” եալ էր շնորհին, եթէ ոչ սոսկ Զայն (Զայնաւոր  
 ” Աւանդութիւնն) է, այլ նոյն ինքն Բանն Ասպուածոյ  
 ” (Գրաւոր Աւանդութիւնն) երկնաւոր խաղաղութիւնն  
 ” միայեալ ՚ի մարտիք որդիս Բան ՚ի Գրէ, և այնպէս ՚ի

”ներքս մաեալ՝ ՚ի վարս մարդկան՝ զհակառակ խաւ  
”զաղութեանն լուծանի և զիստովութիւն սատաւ  
”նայական ամենենին արտաքս վարէր” :

“Արդ՝ և մեք զանձինս մեր արժանիս արաս  
”ցուք այսիսի ողջունի, և արժանի առնեմք՝ եթէ  
”բարեգործութեամք զիրիստոս ՚ի մեղ ընդունի  
”ցիմք, ոչ միջնորդովք առաքելավքն (ձայնաւոր Ա.  
”ւանդութեամք (Առաքելոց) այլ անձնիշխանական  
”մերով յօժարութեամքս (ընթերցուածովք Սուրբ  
”Գրոց,) զի տուն նորա եմք, եթէ զդայութեամքս  
”(ընթերցուածովք Սուրբ Գրոց) աւել ածիցեմք և  
”զարդարլցեմք զմեղ՝ և զամենայն ներհակ պատեւ  
”բազմ Աստուածային Ուշունին (զհակառակս Սուրբ  
”Գրոց) իբրու զաղք անպիտան ՚ի բաց ընկենու  
”ցումք, ոչ միայն Բանն ՚ի ներքս ՚ի մեղ մտանիցէ  
”և լուծանիցէ զհակառակն որպէս առ Վարիամն,  
”այլ և զայրն ընդ ինքեան ՚ի ներքս ածիցէ : Որ  
”սիրէ զիս ասէ՝ զի՞ւնն իմ պահեսցէ, և Հայր իմ  
”սիրեսցէ զնա, և առ նա եկեսցուք՝ և օթեանս  
”առ նմա արացուք : Իսկ որ սիրէ ճշմարտապէս  
”զիմիստս զիսկապէս խաղաղութիւնն, ոչ ինչ յայն  
”ցանէ գործէ՝ զորս ասէ Բանն Շնարպութեան (այս  
”ինքն, որ ինչ հակառակ է Ա. Գրոց . . . .) Եւ  
”զի Բանն Աստուծոյ է՝ որ գատապարտէ . . . .” :

“Իսկ մեք ամենեւին հրաժարեցաք յընթերց-  
”մանէ Աստուածային Գրոց՝ ուր մեր ամենայն կեանքս  
”պարտ էր յայն ծախել, և կերակուր և ըմպելի և  
”քաղցրութիւն զայն վարկանել, և համարձակու-  
”թեամք ասել Աստուծոյ ընդ Դաւթայ, քաղցր են  
”՚իքիմն իմ Բանքո՝ քան զմեզը բերանց իմոյ : Այլ  
”և մեր Ճառք և արթնութիւնն և հանգիստ և աշ-  
”խատութիւնն և երգք հոգեորք ընթերցուած Գրոց  
”արժան էր լինել. իսկ մեք անձամք զապառնալիսն  
”Աստուծոյ ձգեմք ՚ի մեղ՝ զորս և սպառնայր Իսրա-

" յէլի . Տայ ձեզ , ասէ , ոչ սով հացի . և ոչ ծաւ  
 " բաւ ջրոյ , այլ սովլսելոյ զի՞անն Տեառն . և մէք ոյս  
 " պիսի ծարաւով պասպեալ՝ ոչ թէ առ ՚ի չդոյէ Բաւ  
 " նին , այլ ՚ի կամակոր մոտաց , և զայն զայս ոչ միայն  
 " տուգանս ոչ վարկանիմք , այլ և զայլս բամբասեմք՝  
 " որք ընթեռնունն (զ) Ռուբ (Վիր) և յայսպիսի գոր  
 " ծառնութիւնս պարապեն . . . . : Արդ՝ լսես ըզ  
 " տրիտուրն այսպիսի աշխատութիւնց . և չամաչն  
 " և չակնածես բամբասել , և զայն ոչ գիտե՞՞ զի  
 " զ (Օ) րէնան բամբասես և զ (Օ) րէնան դատես . զի Պօղոս  
 " աշխատութիւն կոչէ և դու դասարկաբանութիւն :  
 " Արին վասն յայսպիսի թշուառութիւնս դարձաք ,  
 " և ամենայն կեանք մեր և կարդք և օրէնք և դաւ  
 " շինք եղծեալ ապականեցան՝ և խանգարեալ տաւ  
 " պալեցան : Օի Գրոյ ոչ անսամք և զառ ՚ի նոցանէ  
 " (՚ի Ա . Գրոյ) շահն ոչ ամբարեմք , այլ՝ յանկարգութ  
 " թիւնս հասաք կրօնաւորքս և զգաշինս՝ զոր ընդ  
 " Աստուծոյ եղաք , դարձեալ վերասին մեզէն լոււ  
 " ծաք , և զանզբաղ կեանս մեր կորուսաք , և զազօ  
 " թըս մեր և զմաղթանս պաշատանաց պղտորեցաք ,  
 " և զարքութիւնս մեր աղտեզացուցաք և զսկեղէն  
 " տուարինութիւնս մեր ժանտացուցաք , և ամենայ  
 " նիւ սանձակոտորք եղաք իբրև զձիս ամեհիս և  
 " զջորիս անկուշողս . . . . : Եւ այսորիկ աւ  
 " զադաւ վաստակելն ՚ի Պապուիրանն Ապոռծոյ (՚ի Առուրբ  
 " Վիրս) ոչ ՚ի հարկէ և ոչ առականէ և ոչ նեղ  
 " սրբաւթեամք , այլ յօժարութեամք և սիրով . այ  
 " սորիկ են կերպարանք տիրապիս հաւատոց : Իսկ  
 " անհաւատութիւնն է՝ չհաւատալ և ոչ մի ինչ Պա  
 " պուիրանացն Ապոռծոյ՝ և ոչ կատարել . . . . : Եւ  
 " զայս անհաւատութիւնն ոչ եթէ զայնք հաւատոց  
 " ասեմ , սրոյ խոստովանութիւնն ՚ի սուրբ Արքարդու  
 " թիւնն է , այլ զայն ասեմ՝ որ զանուն քրիստոնէի  
 " զգեցեալ ունի և զգործսն անհաւատի կատարէ

“ Ա ան զի որ Աստուծային Գրոց ոչ հաւա-  
“ տայ՝ որք ՚ի գեմա ածեն զիւրաքանչիւր գործոցն  
“ հասուցմունա . . . . . և զայլս այսպիսիս զրս  
“ և սպառնան սաստիւ մեղուցելոցն Աստուծային Գիրք  
“ և նա ոչ զարհուրի և ոչ դոզայ , ստուգապէս ան-  
“ հաւասէ է . . . . . ” :

“ Եա (Պօղոս), ասէ (Պետրոս)՝ ըստ շնորհելոյ  
“ իմաստութեանն նմա Աստուծոյ՝ լի բովանդակ  
“ Գրեաց ձեղ զամենյին զօր (որով և զբովանդակ Առորք  
“ Գիրս) եթէ մասւորութեամբ ընթեռնուք՝ ԶԿԱՔՕ-  
“ ՏԱԱՅՑՔ ՅԱՅԼՄԻ ՈՒԽԸՆԵԼ . . . . . Յայնպիսեացն  
“ (հերձուածոզաց) և (Յովհաննէս ևս առաւել զգու-  
“ շացուցանէ՝ առելով որ գայցէ առձեղ՝ և Սլորդա-  
“ պետքութեան զայս ոչ ունիցի (այսինքն , որոյ վարդաւ  
“ պետութիւն չիցէ համեմատ Առորք Գրոց , ) մի  
“ ընդունիցիք զնա ՚ի տուն , և ողջոն մի տայք նմա  
“ և որ տայցէ ասէ՝ նմա ողջոյն , կցորդ լցի չարեաց  
“ գործոց նորա . . . . . Վ ան զի ուղիղ հաւատք  
“ և Գրոց Արքոց վարդապետութիւնք՝ են սասեացս  
“ հաստատութիւնք , իսկ որք երկբային ՚ի հաւատս ,  
“ և Սկիր Առաք կամակորին , արդարեւ անկանին  
“ ընդ կամաւոր օճին յաստեացս հաստատութենէ :  
“ . . . . . Յմանապէս և երանելիս Պետրոս ըզ  
“ մարտաստունկս՝ զոր անկեաց ՚ի ասն Տեասն , գերկ-  
“ նաւոր մշակութեան զարուեստս ՚ի վար արկեալ  
“ Թալոց Գրչ-թեամբ իբրև Բրչու զամենայն զվեստաւ  
“ կարս անկոցն՝ զհերձուածոզական կարծիսն՝ և  
“ զայլ ամենայն փուշ չարութեան ախտիցն բրեալ  
“ արմատաքի խլեաց . . . . . Երդ՝ և մեք  
“ ստորերկիրեայքս վառաւորեսցուք զԲրիստոս , զի  
“ և մեք յաւէտ վայելեմբ ՚ի շնորհս նորա , և Գիրու-  
“ թամբն նորա (Գրովք Արքովք) անձաւիցն հաղորդք  
“ եղեաք՝ և յարքայութիւն նորա կոչեցաք ո :  
“ Երդ վառաւորեսցուք զնա մի միայն բանիւք՝

„այլ և գործավք, և մի գործավք միայն՝ այլ և ու  
 „զիդ հաւատավք, և մի հաւատովք միայն՝ այլ և  
 „յուսով և սիրով և խօնարհութեամբ և հեղու  
 „թեամբ։ Եւ վարդ այսու ամենայնիւ փառատոր առնիւ  
 „ցեմք վնա ասիցե ոչ արթեօք։ Ելեւ ընթերցուածոց Գրոց միա  
 „դնեմք և զար ՚ի նշանե (՚ի Սուրբ Գրոց) զշան ՚ի մեջ ամբաւ  
 „ընեմք վասն զի չե և հնար յօդակարացն և յասպուածայեցն և  
 „որ ՚ի փառա Ասպուծոց ՚ի վէր ելանեն, ումեն սպանալ ԱՌԱՆՑ  
 „ԳՐՈՑ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ։ սորին վասն և Տէր մեր  
 „յորդորէ զմեզ չնենել զի իր։ և զԱսդուկեցին կը ը  
 „տամբեալ յանդիմանէ որ մարդեալք էին և ոչ  
 „գիամէին զԳիրս և ու զաքութիւնն Ասպուծոց Տեսանես,  
 „զի զօրութիւնն Ասպուծոց Գրոց գիտութեամբ և  
 „վարդապետութեամբ ծանուցեալ լինի, և ԶՆՈՅՆ  
 „ԽՆՔՆ ԶԱՏՈՒԱԾ ԶԿԱՐԵ ՈՒ ԳԻՏԵԼ ԿԱՄ ՊԱՇՏԵԼ՝  
 „ՈՐՊԱՍ ՊԱՐՏՆ և, ԱՌԱՆՑ ԳՐՈՑ ԳԻՏՈՒԹԵԱՆ ։

“ | աւր Պօղոսի, միտ դիր ասէ ընթերցուածոց  
 “ Գրոց միսիթարութեան, մի անփոյթ առներ զնոր  
 “ հացդ՝ որ ՚ի քեզդ են, և դարձեալ թէ համբեւ  
 “ րութեամբ և միսիթարութեամբ Գրոց զյօնն ընւ  
 “ կալցուք ։ և դարձեալ Ամենայն Գիրս Ասպուածացունչ  
 “ են օդակարն և ՚ի իրապ և ՚ի վարդ ապետութիւն մեջ գրեւ  
 “ յան։ Եւ Առվակա հրամայէ խոկալ ՚ի նոսա (յՕրէնս,  
 “ ՚ի Գիրս Սուրբն), ՚ի նստիլ ՚ի ասն, և ՚ի գնալ ՚ի ճանա  
 “ պարնի, ՚ի ննջել և ՚ի յառնել, և գրել ընուս ՚ի վերոց  
 “ մեմոց բանց չոց և ՚ի դրուն չոց, և եղիսի ասէ՝ անշարժ  
 “ առաջի աշոց չոց։ Եւ Դաւիթ ՚ի սաղմսնարանի անդ  
 “ ասէ, խորհել յՕրէնս Տետոն ՚ի տուէ և ՚ի գիշերի,  
 “ և այնու լինիլ որպէս ծառ՝ որ տնկեալէ ՚ի գնաց  
 “ ջուրց։ Օի որ զպտուզիւր ՚ի ժամու տացէ՝ ասէ, և  
 “ տերեւ նորա մի թափեսցի։ Վան զի որ ջուր գիտէ  
 “ այնապէս զտունիս աճեցուցանել և պտղաւէտ և  
 “ տերեւաշատ առնել, որպէս ընթերցուած Ասպուա  
 “ ծային Գրոց զմիտու։ Եւ կամ որ անձրւ գիտէ այն

” ալէս մնուցանել զբոյսս և քաջուղէշս առնել, որպէս  
” Դիտութիւն Գրոյ՝ զհոգիս աստուածասէրս ” :

“ Տեսանեն, եթէ որբան փոյթ եղե Քրիստոսի,  
” Ինչեամբ և Առաջելով և Առրժարեի-և յորդորել զմեզ  
” յընթերցուածս Գրոյ Արբոյ՝ կրթասէր և խնամա-  
” կալու լինել, շանդ այն պարապէլ և ՚ի գիշերի և ՚ի  
” առաջնան ՚ի նոյն առնել, զերյն հոգալ, մշտ ՚ի նոյն խոկալ և  
” ինսեան իւրակո-ը և ըմղելք հոգեւոր՝ զերյն կարկանել. և ա-  
” սել ըստ մարդարէին, քաղցր են ՚ի քիմն իմ Շանտ  
” քո՝ քան զմեզը բերանոյ խմոյ, և դարձեալ սիրեցի  
” զՕրենս քո՝ քան զամենայն ոսկի և զտպազիովի, և  
” դարձեալ կանխեցի յառաւօտու ՚ի խօսել ինձ  
” ընան քո, և այլք՝ սք ՚ի սոյն միտս բերին : Եւ  
” արդ՝ դարձեալ յետ այսքան յորդորական բանիցս՝  
” են ոմանք որք ոչ գիտեն (և կամ ոչ կամին գիտել,),  
” եթէ բնաւ զեն Վիրքն իշեն և կամ յին պետա շա-  
” րագրեցան (Առորք Վրքին միմիայն կանոնականու-  
” թիւնն ձանընալ չուզովներուն հարցունելու է ”  
• • • • :

“ Օ յի ոմն որովայնի՝ իբրեւ խուժադուժ տիկնոջ  
” կայ ՚ի ծառայութիւն և պորայ սպաս տանի իբրեւ  
” Կստուծոյ և յամօթալիսն պարծի, և ոմն ՚ի տար-  
” փանս պոռնկութեան անդիտանայ, և մարմնոյ  
” ցանկութեամբ գերեալ՝ զօրէն խոզի միշտ ՚ի աղմի  
” թաւալի, և միւս ոմն երկրորդ կուպաշտութեան  
” կայ ՚ի ծառայութիւն և կորուսիչ արծաթոյն իբրեւ  
” տեառն ՚ի հարկաարութիւն, իսկ այլ ոմն ատելու-  
” թեան կամ օխակալութեան, կամ նախանձու կամ  
” զրպարտութեան եղբօրն և կամ զրկանաց զհետ  
” երթալով՝ զբազնուն ՚ի մարմնականս, զրկեալք ՚ի  
” ճշմարիս հոգոցն, այսինքն յընթերցմանէ Գրոյ  
” Արբոյ : Եւ զայն ոչ գիտեն եթէ այս ամենայն շա-  
” րիք յանուսութեանէ (Գրոյ Արբոյ) ՚ի ներքս  
” մտանեն՝ ժանտացուցանել զհոգին. և ոչ միայն

“ այնպիսի ժանդքն ոչ ընթեռնուն (ՂԴՒմ, ) այլ և  
“ աւելորդ գործ վարկանեն զիրսն : Արդ այնպիսիքն  
“ ողբաց և արասասուաց են արժանաւորք , զի կյոր՝  
“ գոլով զսկեալ ՚ի ճառագայթից արեգականն , տու-  
“ գանս վարկանի . և նոքա ագիսութեամբն զրկեալք  
“ ՚ի Շահապատակնեց Արեգականն Շահարութեան (՚ի Գրոց  
“ Ալբոյ՝) ոչ զդան , և առոգանս ինքեանց ոչ վարկա-  
“ նին զայս :

“ Այլ հարցցուք զնոսա՝ որք աւելորդ գործ հա-  
“ մարին զընթերցուածս Գրոց : Պօղոս՝ որ Քրիստոս  
“ սիւն խօսէր , որ զանձառ բանս լուաւ , Շնիւրցման  
“ Գրոց հարօպանայր և նորին աղագաւ պատուիրէր աշ-  
“ շակերտին , յորժամ դացես ասէ զի ապեանն ընդ-  
“ քեզ բերցես , և դու չամինածես և չամաչես (Պա-  
“ պին և արբանեկացն հարցնելու է առ խօսքերն )  
“ աւելորդ զիրսն (զընթերցուածս Գրոց) համարել ,  
“ և դատարկութեամբ զիեանս քո անցուցանել . և  
“ զոր պատասխանատուութիւն ունիցիս և կամ զո՞ր  
“ ներեալ թողութիւն : Եւ արդ միտ դիր , եթէ  
“ զինչ խրատէ քեզ երանելին (Պօղոս) . կաթն ասէ  
“ արբուցի ձեզ և ոչ հաստատուն կերակուր . և  
“ զայս զի արդապետանեն ասէր . զի որպէս կաթն  
“ մնուցիչ է մանկանց՝ մինչև ՚ի կատարեցն սեղան  
“ զնոսա հասուցանիցէ , նմանապէս և Շանք Գրոց  
“ Ալբոյ՝ են սնուցիչ մերսցո հոգւոց , մինչև հատա-  
“ նիցեմք ՚ի չափ հասակի կատարմանն ՚ի քրիստոսի ,  
“ վասն զի միաք զըանս քննեն , և քիմք զկերակուրս  
“ ճաշակեն : Օի որպէս ՚ի պակասել կերակրոցն՝  
“ թարշամի մարմինն և մեռանի , նոյն գունակ ՚ի  
“ պակասել կաթին Վարդապետանեան ՚ի քիսապոսի (Առ-ըն-  
“ Գրոց) որ է կերակուր հոգւոց , հոգին զկենդանուու-  
“ թիւնն որ ըստ Կատուծոց է , կենդանանալ ոչ կարէ :  
“ Եւ արդ որոց ճաշակելիքն կիրթք են ընտրութեան  
“ բարւոյն և չարի , ՚ի միտ առնուն զոր ասեմ ” :

“Արդ՝ ուշեմն յետ այսքան երեելի օրինակացս՝  
 “մի լցուք տղայք մոօք, այլ ’ի չարեսց տղայսաւ-  
 “ցուք . զի մի և մեզ մեղադրիցէ Պօղոս՝ որպէս  
 “Լըրայեցոցն, եթէ պարտ էիք վարդապետք լի-  
 “նել վասն ժամանակին . արդ՝ պիտոյ է ձեզ դարձ-  
 “եալ կաթն արքուցանել, զի ամենայն՝ որ կաթնկեր  
 “է՝ ասէ, տգէտ է Շանին Արդարութեան : Եւ արդ  
 “զի՞նչ ասացեալս . եթէ զսրօբինակ տղայն ոչ գիտէ  
 “Ուրոշուն առնել ՚ի մէջ յոռի կերակրոցն և պիտան-  
 “ւոյն, և բազում անգամ զկոշա ինչ ՚ի բերան իւր  
 “առեալ ծամէ, և զինասակար ինչ իրս ուտէ . իսկ  
 “՚ի յարբունս հասեալ՝ ոչ այնպիսի անմտութեամբ  
 “վարի, այլ գիտէ իմաստութեամբն ընտրել ՚ի մէջ  
 “կերակրոցն, զպիտանին ախորժելով ուտէլ, և  
 “զինասակարն ՚ի բաց ընկենուլ, նմանապէս և մէք  
 “արքցուք զիանին Շանին Աստուծոյ ՚ի արեանց Գրոց Արքոց,  
 “մինչև հաստատեացին ճաշակելիքս մեր յընտրութեան  
 “բարեած եւ շարտ, և հասանիցեմք ՚ի չափ հասակի  
 “կատարմանն Քրիստոսի” :

“Եւ զիարդ կիրթ լինիցին ճաշակելիքն և Գրոջ  
 “Գրտսութեան՝ ասիցես թերես : Երժամ այնմ պարապի-  
 “յեմն, յորժամ շնովաւ գայցեմն, յորժամ մեղ զբաղութիւն և Հոգէ  
 “և վասպակն և աշխատութիւնն զայն առնիցեմն, յորժամ զնա  
 “մեղ հանգիստ և դաստ և կերակոր իւնտանութեան և գինի  
 “ուրախարար վարդակութեմն, յորժամ ըստ իրապուն Սողոմոնի վա-  
 “րինք առ նա . զնասապութիւնն այս մեղ ասել, և գիրին ար-  
 “կանել նմա, և գրել զնա յընտարձակութիւն արտի, և չան  
 “զամենայն պատուական պատուական գոյն համարել զնա : Եւ  
 “այսպէս կիրթ լինին ճաշակելիքն յընտրութեան բարոյն  
 “և չարին, այսպէս կարեմք Արշուն առնել ապրեցու-  
 “ցանող կերակրոցն և մահացուցչին :

“Արդ՝ կրթասէքք լիցուք առ այս (առ Արք-  
 “Գիր) աղաշեմ, զի մի զկոշա ինչ հերձուածողական  
 “կարծեացն ՚ի բերան առեալ ծամեմք ; և կամ զինա-

Ա սակար դ տունութիւնս դաւանութեանն նոյա ձաւ  
 Հ շակեմք . վասն զի ոչ օտարս զինքեանս անուանեն  
 Հ ի, ինքեցւոյ՝ իբրև զհեթանոս կամ որպէս զհրեւ  
 այս , այլ իբրև զըրիստնեայս ՚իներքս մտանեն՝ և  
 ապա հեղուն զթոյնս դառնութեան , և զօտար  
 ու ուսմունս իւրեանց ՚ի կիր արկանեն՝ խափել և պատ-  
 րել ատակաւին զտղայաբարց զմարդիկան ( զանհնուառն  
 ՚ Գրոյ Արբոյ ) . . . . . Օ որս զնոսա զամենեսեան  
 թողութ սոսկալի առենին ՚ Քրիստոսի դատել , և  
 և մեր կիրթ կաղցութ զքիմս մասց մերաց ՚ի Տեղ-  
 իութենէ Եսպոտածոյին ՚ Գրոյ , զի զանձինս և զընկերս  
 մեր ապրեցուցութ ։ ։ ։ ։ ։ ։ Նմանապէս և մեր  
 Տեղիութեամբ ՚ Գրոյ Արբոյ քննեցութ զրազում ուս-  
 մունս այլ աղանդիցն , և տեսութ եթե ուսումնն  
 զգոր նորա ունին , Արթուրին և Լատակելական ելելցու՞յ  
 և , ահա ընդունելի է և պաշելի , ապա թէ ոչ և այլ  
 ազգ ուսուցանեն ( այսինքն Համեմատ Առարք ՚ Գրոյ ),  
 ՚ ի բաց ժամիր ՚ի նոյանէ իբրև յերեսաց օյի , և զգուշաց  
 զայսն ՚ի բանից նոյա՝ որդիւն ՚ի լուսնից մահաբերաց : Որոգէս  
 և գու ինքնին ընկալար զգուշութիւն ՚ի Պետրոսէ՝  
 որ զբուխաւայի Թուրլան ՚ի Յաւուտաւութեան նոյա գրո-  
 բաց , և քեզ ՚ի ԶԳՈՒՇՈՒԹԵԱՆ . նմանապէս և ՚ի  
 Պօղոսէ և ՚ի Յօվհաննէ , և ՚ի նոյցին հետեւողացն  
 որ զնոցայն ընկալեալ կանխագիտութիւն , զգուշու-  
 թեամբ զհետս նոյա գնացին , ոչ յաջ իուորդելով և ոչ  
 յանեալ , ոչ յանելին ՚ի նոյա իւսուսչութեաւոն և ոչ պահա-  
 պեցոյին . . . . . Մրդ զայս Շատանութեաւն և և և  
 զանձառագոյնն ( Հարքն մեր ) Առաքելոցն սրբոց  
 որոգէս զատուածային ժառանիգութիւնն որդի ՚ի  
 հօրէ առեալ հասուցին մինչև առ մեզ անիւառն ՚ի  
 Հերձուածոյ՝ և որքան ինչ միանգամ կարծիք ապա-  
 կանչացն մտաց : Իսկ մեր . . . . ՄԱՅԱՅ ՚ ԳՐՈՅ  
 զԱՐԱՍՎԵՏՈՒԹԵԱՆ ԶԱՅԱԿԱՎԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՅԱՑ ՊԱՏԳԱՅԱՑ  
 և ԶԲՈՎԱՅԻԱԿ ԲԱՆՍ ՊԱՏՈՒՄԱՅԱՅ ՊԱՏԳԱՅԱՑ

» ՏԵՍԱՌԵՆ, ԵՒ ԶՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՈՐ Ի ՆՈՍԱ ՎԱՄՆ ՈՒՂԱԱ  
» ՓԱՌ ՀԱԱՏՏՈՑՆ ԵՒ ԲԱՐԻ ԳՈՐծՈՑ . . . . : Արին  
» վասն և յորդորակաւն ԶՃՄՄԱՐՏ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ  
» ԵՒ ԶՈՒՎԼ ՀԱՄԱՍ ՅԱՍՏՈՒԱՃԱՇԱՌՈՒՉ ԳՐՈՅ ԳԻՏՈՒ-  
» ԹԵՆՏ ԽՐԱՏԻ ՈՒՏԱՆԻԼ, և ՚ի տուէ և ՚ի գիշերի, զա-  
» մենայն ժամանակս կենաց՝ ընթերցման Առ-րբ Դրոյ  
» պարապել, և մեծապէս յանդիմանէ զհեղեաց-  
» եալմն յընթերցմանէ (Առ-րբ Դրոյ՝) որք ասեն, թէ  
» չեն ինչ կարիք ընթերցմանէ Դրոյ Արբոյ : (Սարդին  
» Շնորհ ՄԵՒՆ Կաթուլ.) » :

Դարձեալ, « Դլասւոր երկու ինչ են հարկաւոր  
» Քրիստոնէի՛ Ճշմարիտ հաւատք և բարի գործք .  
» . . . : Դլասւոր մասունք հաւատոյ են երկու .  
» Հաւատալ յլստուած և Հաւատալ բանիցն Առ-  
» տուծոյ . Հաւատալն յլստուած՝ է դաւանիլ զմի  
» Աստուածութիւն յերիս անձինս, ՚ի Հայր և յԱր-  
» դի և ՚ի Առորք Հոգին, և զԱրդին Աստուած  
» մարմնացեալ, չարչարեալ, մեւեալ վասն փրկու-  
» թեան մարդոյ . Հաւատալն Շանիցն Աստուծոյ՝ է ըն-  
» դունիլ զայն ամենայն, զոր ուսոցց Արդին Աստուծոյ  
» Ա-Եպարակակն վարդապետութեամբ, և ու և զոր խօ-  
» սեցան օրէնք և մարդարեք և առաքեալք ազգմամբ  
» Հոգւցին որբոյ, որբ պարունակին ՚ի Հին և ՚ի Նոր  
» կատարանս և զայս ամենայն ըստ ՚Եփական Հանդակա-  
» նին առաջի դնէ մեզ ՚ի հաւատալ և խոսանվանիլ  
» Հանդանակն լուսաւորչեան ՚կեզեցւոյ Հայաս-  
» տանեայց (Առևաւելաւա՞ն) » :

Նշնալէս և ՚կեզեցւոյ այս օրուան հայրա-  
պետն կբացատրէ և կհասաստէ զանազան՝ Առորք  
Դրոյ և հայրապետոց վկայութիւններով, որն որ բա-  
ւական կհամարինք մէջ բերել առանց մեր կողմէն  
այս մասին ՚կեզեցւոյ ունեցած վարդապետութեանն  
վկայ ուրիշ խուզարկութիւններ ընել և ուրիշ վկա-  
յութիւններ մէջ բերելու : « Եւ սուրբն ՚Երսէս

„ Ընորհալի հայրապետն մեր գրելով ուսուցանէ  
 „ մեղ. „ Հաւատացն անուն՝ մի է . բայց կրկն ունի  
 „ զօրութիւն . առաջին դաւանութեան հաւատն ,  
 „ որ է խոստովանութիւն 'ի Սուրբ Երրորդութիւնն՝  
 „ զօր ընկալաւ իւրաքանչիւր ոք յաւաղանէն . Երկ  
 „ րորդ՝ հաւատ այն է , որ վհան՝ զը Հոգին Սուրբ  
 „ խօսեցեալ է բերանօս Մարդուեկյան և Երանելցին և եկե-  
 „ ղեցւոյ վարդապետօք , զօրս 'ի Գիր Սուրբն գրեցին  
 „ շհամարի առասպելը և սուտս (վարդապետօք բա-  
 „ ռէն անոնց գրուածներն ալ Սուրբ Գրոց կարգն  
 „ հասկնալու չէ) , այլ հաւատայ՝ թէ ճշմարիս են և  
 „ ուղիղ , այնպէս որպէս թէ աչօք իւրովք տեսանէ  
 „ զամենայն եղեալսն , և զինելոցն և զօր էնն .  
 „ Ընդհանրական ” :

„ Եւ երկրորդ Սուրբ Եկեղեցին Գրիստոսի  
 „ անախալ կայ և մնայ միշտ 'ի բանս հաւատայ և 'ի  
 „ կրօնս աստուածապաշտութեան , վասն զի Առաքալ  
 „ եւ ՈՒԶԻՉ ԿԱՆՈՆ ՀԱՏԱՏՈՅ ԵՎ ԲԱՐԻ ՎԱՐՈՒՅ ՈՒԵՒ  
 „ ՍՈՒՐԲ ԳԻՒՅԵՐԸ և քններ է և կը քննէ միշտ Սուրբ  
 „ Գրոց խօսքերը ուղիղ և հաւատարիմ բացատրու-  
 „ թեամբ և ողջամիտ վարդապետութեամբ . ըստ  
 „ այնմ , “ Յննեցէք ՂԴԻՐ , զի դուք համարիք նոքօք  
 „ ունել զիեանսն յաւիտենականս , և նոքին խակ են  
 „ որ վկայեն վասն իմ ” , ՅՈՒ . Ե . 39 : Եւ Պօղոս գրե-  
 „ լով առ Տիմոթէոս աշակերտն իւր յայտնի կընէ՝  
 „ Սուրբ Գիրը , որ իրեն ԿԱՆՈՆ ՀԱՏԱՏՈՅ է , միշտ իր  
 „ առաջը ունենայ և անոնցմով իմաստուն ըլլայ , և  
 „ անոնց վրայով ողջամիտ վարդապետութիւն ունե-  
 „ նայ և քարոզէ հաւատացելոց : Եւ մոլորեալներէն  
 „ և մոլորեցուցիչներէն զգուշանայ , և զգուշացնէ  
 „ հաւատացեալները , ըստ այնմ : “ ԱՅԼ մարդք չարք  
 „ և կախարդք յաւաջ եկեսցեն 'ի չար անդք . մոլոր  
 „ եալք և մոլորեցուցանիցեն : ԱՅԼ դու հաստա-  
 „ տուն կայ՝ յոր ուսարդ , և հաւատարիմ եղեր

“ գիտես ուստի ուսար , զի ՚ մանկութենէ զԴիւ  
 “ Առլի գիտես , որ կարող էն իմաստուն առնել շել ՚  
 “ իրին-ին ՚ ի ձեռն հաւատոցն՝ որ ՚ Քրիստոս Յիւ  
 “ սուս : Աթեայն Գիրք Աստուծալը-նչ և օգտակարք  
 “ ՚ Վերաբերութեան են , և ՅաւետՄասութեան և  
 “ յիշաւալութեան են , ի Խրամ Արդարութեան , զի կատար  
 “ եալ իցէ մարդն Կատուծոյ յամենայն գործս բա-  
 “ բութեան հաստատեալ . ” Բ . Տիմ . Գ . 13 :

“ Այնպէս և Պետրոս Արքաղան Առաքեալը կը գրէ  
 “ հաւատացելոց որ միավերնին տան Առլի Գրտերուն ,  
 “ և յիշեն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի պատգամները՝ հրա-  
 “ մանները , որ խօսեցաւ Արքարեներուն և Առաքեալներուն  
 “ բերնալիլ , և ըլլայ որ ազանդաւոր մոլորեալներուն  
 “ հետեին , որ պիտի արհամարհեն այն Առլի Գիւ  
 “ ժերուն խօսքերը , ու ծազը պիտի ընեն իրենց մարմ  
 “ նասիրութեան ցանկութեանիլ հետեւելով . ըստ  
 “ այնմ , “ Օ այս ձեզ սիրելիք երկրորդ թուղթ գրեմ ,  
 “ որով զարթուցից ՚ի յիշատակ զհաստատուն միտս  
 “ ձեր . յիշել զյաւաջագոյն ասացեալ պատգամն ՚ի  
 “ սրբոց Վարդարէից և յԱռաքելոցն ձերոց , զպատ-  
 “ ուէրս տեառն և Փրկչին : Բայց զայս նախ գիտաս-  
 “ ջիք , զի յաւուրս յետինս եկեսցեն արհամարողք՝  
 “ այպահնողք , որ ըստ իւրեանց ցանկութեանցն գնայ-  
 “ ցեն . ” Բ . Պետք . Գ . 1 :

“ Եւ սուրբն Ավելիութեղ Երուսաղէմի հայրապետն  
 “ քարոզեց այս՝ սուրբ Եկեղեցւոյ ունեցած անսխալ  
 “ հաւատոց ճշմարտութիւնը (Առլի Գրոյ ԿԱՆՈՆ  
 “ ՀԱՒՍՏՈՑ ըլլալը) հաստատուած Առլի Գրտով ,  
 “ յասելն . ” Եւ ստացիր գուշ զհաւատաս ուսմամք և  
 “ պատմութեամք , և պահեա գուշ միայն զայն հա-  
 “ ւատոս , որ ՚ի սուրբ եկեղեցւոյ աստ վարդապետ-  
 “ եալ , որ յամենայն Գրոյ Արքոյ հաստատեալէ . . .  
 “ զի ոչ եթէ որպէս մարդկան հաճոյ թուէր , եղաւ  
 “ հաւատոցս հաստատութիւն , այլ յամենայն Գրոյ

“զազդի ազգի բանս ժողովեալ՝ի մի վարդապետու-  
“թիւն կատարին . Կու . Ընծ . Ճառ Դ” :

“Այս մոտք սուրբ Գրիգոր | ուսաւորիչն մեր  
“քարոզելով՝ յայտնի կընէր մեզի , որ Առ-Ղբ Գրոց  
“վկայութիւնները հաստատուն կանոն հաւասոՅ ու-  
“նենամք , և հեռի մնամք հաւատքէ մնլորեցուցա-  
“նող խնդիրներէն և խօսքերէն . “ Լշուել և խոր-  
“հել և առնել զայն՝ որ ՚ի հաճցա Աստուծոյ աւար-  
“տի ձշմարիտ վկայութեամք Առ-Ղբ Գրոց , և մի ան-  
“կանել՝ի բազմախոյդ խնդիրա՝ որք վրիպեցուցանեն  
“՚ի սուրբ հաւատոց : Օք ձշմարիտ գիտութիւնն  
“իմաստիւք կենարար շահից լուցանէ միշտ , որ ամ-  
“րացեալ պահպանութեամք պատուիրանին ՚ի հօ-  
“գեորգարդապետութիւնէն կայ մնայ անսասանելի” .  
“Յաճախ . Ճառ Դ” :

“Արդ՝ ուղղափառ ՚իրիստոնեաներուն՝ միա-  
“բանեալ ուղիղ գաւանութեամք հաւատոց և հա-  
“զորդակցութեամք սրբարար խորհրդոց և աստ-  
“ուածաջաշտութեամք , կրօնից համախումք ժո-  
“զվոք , որ ունի ամենասատէր և ամենափրկիչ Յիսուս  
“՚իրիստոսը՝ Ինդհանրական Գլուխ , իրաւամք է  
“Եկեղեցի ՚իրիստոսի . բայց ըստ սրում առանձին  
“սիալական մարդիկ են , հարկաւ առանձին առան-  
“ձին ըսկ մարդկային խորհրդով և գատմամք կը սիսա-  
“լին . Իսկ Հոգին Առ-Ղբ Աստուծը ունենալով ճշարկ և  
“ակախալ խորհրդագույն՝ և ուսուցիչ և ուսուշնորդ , ևս և  
“ՍՈՒՐԲ ԳԻՐՔԵՐԸ ԱՆՄԽԱ ԿԱՆՈՆ ՀԱԽԱՏՈՅ ԵՒ ԲԱՐԵ-  
“ՎԱՐՈՒՑ , ողջամիա վարդապետութեամք հետեւ-  
“լովն հեղինակութեան նոցին՝ անսխալ է հանապազ  
“Եկեղեցին ՚իրիստոսի . և այս սուրբ Եկեղեցւոյն  
“անսխալ հեղինակութեամքը և կանոնադրութեանը  
“արտաքս մնացագները չունին հասանկլ փրկու-  
“թեան . ահա այս է որ կըսուի , “ Արտաքս Եկե-  
“ղեցւոյ չկը փրկութիւն ” . և այս բանը մասնաւո-

” բարեկս բնաւ մէկ ազգի մը ուղղափառ Եկեղեցի  
 ” իրեն վրայ չկարեր յատկացուցանել . վասն զի ամեն  
 ” մէկ ուղղափառ ազգաց Եկեղեցին մասնաւոր մաս  
 ” նաւոր բարոյական անդամք և մարմին Քրիստոսի  
 ” են, ըստ այնո՞ւ, “ ԱՅԼ դուք մարմին Քրիստոսի եք՝  
 ” և անդամք յանդամնց նորա . Ա . Կորի ԺԲ . 27 ”.  
 ” ( ՀԱՅՈՒՄԱՐԱՆ ) : “ Տեսէք որպիսի Գրով Գրեցի առ  
 ” ձեզ իմով ձեռամք . . . և որ միանդամ ԱՅՍ  
 ” ԿԱՆՈՒՆ միաբան լինին . խաղաղութիւն ՚ի վերայ  
 ” նոցա և ողորմութիւն . . . այսուհետեւ աշխատ  
 ” ոք զիս մի արացէ ” . ( ԳԵՂԱՏ . 2 . 11 . 16 . 17 ) :

Բոլոր այս սկզբանցս՝ այս է Առւրբք Գրոց Կանունականութեանն վրայ կկոցանայ Հայոց Եկեղեցւոյն հաւտացածն ու հաւտալիքներն, ունեցածն և ունենալիքներն . ասկէ գուրք կամ հակառակ կամ պակաս բան չունի և չընդունիր, չէ հաւտացած ու չի հաւտատար . հաւտառք բաելով ինչ որ կհասկնայ և ունի, ամենն՝ աս սկզբանս համաձայն է . ով հաւտառք անունով աս սկզբանցս վրայ բան եւելցնէ՝ Ա-ԵԼՌՌ-ՊՐ-ՂՔ կըսուի, և ով պակաս կամ նախկին Ծնդհանուր Եկեղեցին ասաբեր հաւտատայ՝ ՀԵՐՅՈ-ԱՃՈՎ ՀԵՐԵՓԻ-ՀԱՅ : Ահա այս է ատ կետին վրայ Հայոց Եկեղեցւոյն հաւտառքն . Ծնդղական Եկեղեցին աս բաներս ինսո՞ր կհասկնայ և իրենք ինսո՞ր, իրարու համաձայն են մի, բանի որ մեր հաւտառքն այս է՝ ինսո՞ր մեզի դէմ եղած կըլան և իրենց մէջն միաբան : Կարծեմ ասով ալ չլրցան մեզի դէմ միաբանութիւննին հաստատել . կարծեմ մեզի դէմ ելլելու համար զիրենք իրար կապել ուղած աս վերջին շղթայնին ալ փրցուցինք . խեղճ վիճակ :

**ՅԻՇԵԱԼ** Երկու յօդուածներնէս մէջ բերած կէտերնուն վրայ սյուսափ քննութիւննիս և հերքում նիս բաւական համարելով, իրենց մէր այն յօդ-

ուածներէն բնաւ մէջ չքերած, չյիշած կամ տեսնել չուզած կէտերուն և առարկութիւններուն համար, յիշեալ երկու յօդուածներնիս ալ նորէն կարդալ կառաջարկենք, մենք հոս երկրորդելով խօսքերնիս երկնցնել չենք ուզեր. իսկ յիշեալ երկու յօդուածներնուս բուն նպաստակներուն համար, որոնց վրայ բոլորովին ըստած են, կամ այն կամ ոչ կտրողական պատասխան մի չեն տուած՝ նորէն կառաջարկենք, այն է ԱՌԾ և կարեռ յայտարարութան յատելեալ օրինակն իբրև բուն բնագիրնին ընդունիլ, և Խնասուն Թլունի Ած սուստերնին խոսքովանիլ. մինչեւ որ ասոնք չըրոշուի՝ խօսուելիքներն երկիրդմ նակի չեն կրնար հասկցուիլ և նոր առարկութիւն ապօրինաւոր կհամարինք:

Վմերիկացի քարոզաց խօսած կերպերնէն և բունած ոճերնէն կերեի որ Հայերն Պապական կարծած ըլլան, զոր չենք կարծեր. զի այդչափ տգէտ ըլլալու չեն. վասն զի Եւրոպայի մէջ ինչ ընթացք որ բունուած է Պապին դէմ, ասոնք ալ ելեր հոս մեզի դէմնցինն կըռնէն, և ինչ առարկութիւններ որ անոր դէմ եղած են, ասոնք ալ մեզի դէմ նոյնն ընելու են ելեր. ոչ ըստածնին գիտեն, ոչ ըստածնին։ Վմերիկացի քարոզիչներն Վնդղականներէն և Եպիսկոպոսականներէն որչափ հեռու են նէ Պապերն ալ Հայերէն այնչափ հեռու են. ուստի թէ որ Պապերն Հայերուն հետ կրնան համարուիլ նէ, Վմերիկացի քարոզիչներն ալ Վնդղականաց և ուրիշ Եպիսկոպոսականաց հետ կրնան համարուիլ և այն ժամանակն միայն իննառուն միլլոնի միաբանութիւնն մեզի դէմ կրնան յիշել։ Վմերիկացւոց աշխարհիս զանազան կողմերն թափած ճիգերնին քննելով Հայոց, Յունաց, Պապականաց, Վնդղականաց և ուրիշ Եպիսկոպոսականաց համար միենոյն կոտնենք. այսինքն, Հայերն, Յոյներն և Պապա-

կաններն իրենց սկզբանյն բերելու ինչ ջանք ունին  
նէ՝ նցյնն ունին նաև Անդղիականաց և այլ եպիսկոպո-  
սականաց համար. Անդղիականաց և եպիսկոպո-  
սականաց մէջ ալ նորէ նոր արթնութեան և լուսա-  
ւորութեան լուրեր կհրատարակեն. խիստ շատ ան-  
գամ ու խիստ շատ պարագայներու մէջ իրենք խոս-  
տավանած են որ, Անդղիականք և ուրիշ եպիսկոպո-  
սականք ալ միւսներուն պէս գուրս են իրենց կար-  
ծած ճշմրէս Եփեղիեն. Բնչպէս կըլսայ որ հմայ  
ինսուն միւսներութեան մի մէջ ըլլան. ասոնք  
միամիտներ խաբելու համար հնարուած ստութիւն-  
ներ չեն նէ՝ ալ ինչ են . . . :

Արդարեւ եթէ առհասարակ Ասպոքական ըս-  
տած այսինքն հնդետասաններորդ դարէն ետեւ Պա-  
պին լուծն թօթուած և անոր ապօրինաւոր իշխա-  
նութիւնն ու պահանջմունքներն ջանջող ազգաց  
և եկեղեցեաց մէջ միաբանութեան կէտ մի կայ նէ  
ուրիշ բանի վրայ չի կայանար, բայց միայն Պապերուն  
գերիշխանութիւնն և անոր նպաստաւոր անոնց  
հնարած վարդապետութիւններն ջանջնալու վրայ  
է. ասկէ զատ մենք ուրիշ միաբանութիւն մի չենք  
տեսնար իրենց մէջ, որ միաբանութեանն մէջ որ  
եթէ ուղեն՝ մեզի ալ կրնային յիշել, ուսկի կառնեն  
կոր Անդղիականներն և ուրիշ Եպիսկոպոսականներն  
առնուլ ու մեզ թողուլ. աս դրութեամբ եթէ  
չայերն Պապական պիտի կոչեն չենք ընդունիր.  
ուստի իննուուն միլիոնի միաբանութիւննին Պապին  
դէմ կրնան յիշել իրեւ հնդետասաններորդ դարէն  
ետեւ անոր լուծն թօթուողներ, բայց մեզի դէմ ոչ  
երբէք: Յէտ որ դարձեալ պնդեն թէ ասկէ զատ  
ամեն բանի մէջ ալ միաբանութիւն ունինք և զի-  
րար ուղեղ շաւղաց մէջ կճանչնանք, և թէ կըանք,  
յամարին ու պնդեն թէ կամքն մերն չէ մի, Անդ-  
ղիականներն և Եպիսկոպոսականներն մեզի հետ մէկ

կձանչնակնք և ուրիշներուն կհակառակինք, այն ժամանակն կսարտաւորինք Անդղիականաց և ուրիշ Ապիսկոպոսականաց հարցունելթէ, անոնք ալ Ամերիկացիներն կընդունին և իրենց հետ մէկ կճանշնան մի, որուն ընդունելիք պատասխաննիս նոյն խելենց ալ յայտնի է . . . :

Պապին գերիշխանութիւնն եթէ սխալ և ետքէն հնարուած պահանջմունք մի է և իրենք ճանչցեր ու թողուցեր են, Հայոց Եկեղեցին ոչ ճանչցած է, ոչ թողուցած. Թող որ Անդղիական Եկեղեցին իր ընթացքն ընդհանուր Եկեղեցւոյ առջին արդարացնելու, այսինքն, Ան, Առարք, Կաթուղիկէ և Առաքելական Եկեղեցւոյ մէջ այսպիսի բանակալութիւն մի ճանչնալու իրաւունք մի կամ պարագ մի չունենալին և Պապն չճանչնալովիլին հերձուածող ըրլալնին՝ ապացուցանելու համար արևելքի Հայոց և Հունաց Եկեղեցիներէն հիմք և օրինակ կաւուուն և կըսեն թէ, «Այսօր Անդղիական Եկեղեցին այն» չափ ուղղափառ է՝ որչափ որ Արևելքի Հայելին և «Հյուներն, քանի որ մենք ալ այն նախնի առաքելան կան Եկեղեցիներուն չաւզացն ենք հետևած և ամեն բան անոնց ընդունածին պէս կընդունինք ու թող կարգան Անդղիական Եկեղեցւոյ կողմէն հրատարակուած անդղիերէն Հաբակուկի մէկ պատմութիւնի (Վերիշխանութեան Պապին հերքումն կ'ասինեաց) կամ գաղղիերէն Անկէ Անկէ Գան ն'է բան վաճառիդ (Անդղիական Եկեղեցւոյ հերձուածող ըրլալն) անուն գրեթերն, որ Անդղիական Եկեղեցւոյ բոլոր նախնի աստուածաբաններուն գրուածներէն ժողվուած և արդի ամեն աստուածաբաններուն և ամեն օրտեպիսկոպոսներուն (Վըրեպիսկոպոս) և Ապիսկոպոսներուն տնօրինութեամբն գեռ անցեալ տարի հրատարակուած գործեր են, հեղինակութեամբ աստուածաբանութեան դասասուի (Օգու

Քրոտի անուանի արքունական համալսարանին :

Ասով Վնդղիական և ուրիշ Կաթոլիկոսական Եկեղեցիներն իրաւ իրենց հետ կրնան համարուիլ, բայց միայն Պապին գերիշխանութիւնն չճանչեալու մասին, ինչպէս մեզ զի հետալ բայց իրենց հայուակի են, իրենց բնաւ Եկեղեցական դրութիւն մը չըանձնալուն մասին, առա ժեաներուն օրեն մինչ յայսօր Բոլոր Ընդհանուր Եկեղեցին խանգարուած ու Խոլործ է ըստը, ամեն բան կի՞ն ՚ի վեր պապակենուն և նոյն իսկ առատեց Գրուածներն անոնց Գրած և հասկացին պիտ չնասինալով, անոնց մարտը իրենց ողածնուն պիտ կամակորենուն մասին, ինչպէս որ է նաև Հայոց Եկեղեցին : Այս բաներն Վմերիկացիք չեն գիտեր կամ չեն կրնար սառուգել չենք կրնար ըսել, Վնդղիա իրենց մենէ մօտ է . խարուած չեն կրնար ըլլալ . գիտութեամբ ալ այս աստիճան սուտ խօսիլ կըլլոյ մի . այս բաներն ինչո՞ւ չեն յայտներ : Աըսեն թէ Վնդղիական Եկեղեցին և ուրիշ եպիսկոպոսական Եկեղեցիներն կճանշնանք և կընդունինք, և իրօք ալ ինսուն միլոնի աշխարհահամարնուն մէջ առած են մէծ երեւալու համար, եթէ ըսկ թուական ընդունելութիւն մի է ըսածնին . իսկ եթէ սկզբանց ընդունելութիւն ասպա մեզի ինչո՞ւ գէմ են . ահա մեզի ինչ կէտերու վրայ գէմ են նէ նոյն կէտերն Վնդղիական և ուրիշ եպիսկոպոսական Եկեղեցիներուն մէջն ալ նոյն ըլլալն բաւական ցուցուցինք : Արդ կմնայ իրենց, կամ Վնդղիական և ուրիշ Եկեղեցիներուն ալ միտութենէն քակուիլ ու ճիշդ թիւերնին խստուլանիլ և ինսուն միլոնի մէծ սուտերնին իրեւ սատանայական մէծ սուտ մի ընդունիլ, կամ Հայոց գէմ ըլլալէ գագրիլ : Տայց բանն ասանկ չէ Վնդղիական Եկեղեցին զասոնք ընդունիր, ըսածնին սուտ է, իրենց նպատակին ծառայելու համար շնուռած պատրուակ ու սառութիւն է, և այս բաներս իրենց բերնովն ամեննին յայտնել ու խոստովանիլ

ըղլար : Ի՞սկ մենք հոս այս մասին Վնդղիական եկեղեցւոյ կարծիքն մէջ բերենք անոր մէկ երեւելի եպիսկոպոսին վկայութեանն համեմատ :

“ Վնկլիքան Եկեղեցին Վռաքելաշաւիշ Պաշտօն և եայներ ունի . այսինքն՝ Եպիսկոպոսութեան , Քա հանայութեան , և Արքաւագութեան երեք Արքա զան կարգերն ալ ունի , և ասոնք կանոնաւոր յա ջորդութեամբ Վռաքեալներէն իջած ըլլալով ” :

“ Եկեղեցւոյ գլուխը (Քեանմէրպարփի Վրքեց պիտիուրոսը) կը ձեռնադրե Եպիսկոպոսը՝ գոնէ ուրիշ երկու Եպիսկոպոսներու օգնականութեամբ՝ Նիշ կիոյ ժողովքին կանոնին սահմանադրածին պէս ” :

“ Քահանայները և Արքաւագները Եպիսկոպոսներէ կը ձեռնադրուին . և այս Եկեղեցւոյ մէջ այս կերպով չի ձեռնադրուած Քահանայն ու Արքաւագը օրինաւոր չի սեպուիր ” :

“ Վմէն Քահանայ և Արքաւագ իր առած կարգը Վռաքեալներէն ընդունած կը սեպէ իր Եպիսկոպոսին միջնորդութեամբը ” :

“ Վնկլիքան Եկեղեցին մէջ ուրիշ պաշտօնեայ ներ ալ կան , ինչպէս որ ուրիշ բոլոր Քրիստոնեայ Եկեղեցիներուն մէջ ալ կան . բայց Եպիսկոպոսութեան , Քահանայութեան և Արքաւագութեան Արքազան կարգերը ունենալին եաբը , ալ ուրիշ բանի վրայ խօսիլը աւելորդ է ” :

“ Ուստի Վնկլիքան Եկեղեցին Վաւերական , Վռաքելական , և Կաթուղիկէ Պաշտօնեայներ ունի ” :

“ Երկրորդ հարքաւոր խնդիրը՝ Վնկլիքան Եկեղեցւոյն Հաւատքն է ” :

“ Այս Եկեղեցին՝ Նիշ կիոյ և Կոստանդնուպոլ սոյ մէջ սահմանուած Հանգանակը կ'ընդունի . և ան ատենէն կընդունի , երբ որ Քրիստոսէն 325 , և 381 տարի եաբը եղան այն Աիւնհոգները յիշ եալ քաղաքներուն մէջ , որ հասարակօրէն կըսուի ” :

“ Հանգանակ Արիկոյ ” :

“ Այս հանգանակիլ ամեն օր մեր Եկեղեցիներուն  
մէջ կարդացուիլ սահմանուած է ” :

“ Իսպ անոր մէկ մասը Արեւելեան Եկեղեց-  
ւոյ Հանգանակին կը աարբերի Անկիքան Եկեղե-  
ցին Հոգւցն Արքոյ Քվառումը ՚ի Հօրէ և Ալրուց  
խստառվանելուն համար ” :

“ Աակայն չի պարաւեր գլորեւելեան Եկեղե-  
ցին , որ այս խօսքերը չունի , ու “ Եւ Ալրուց  
չի գործածեր իր հանգանակին մէջ ” :

“ Ինդհակառակին Անկիքան Եկեղեցւոյն պինս  
ընտիր Աստուածաբանները կը խստառվանին , թէ՝  
այն մեծ ժողովքներով հարկաւոր սեպուելուն համար  
մէջ այս բառերը չկան ” :

“ Եցն բառերը եօթներորդ դարուն՝ Արևմտեան  
Եկեղեցին մէջ մտան՝ այն Եկեղեցւոյն հանգա-  
մանացը նայելով հարկաւոր սեպուելուն համար ” :

“ Իսպ մենք մեր Արեւելեան եղբայրները չենք  
մեղադրեր՝ նոյն բառերը չունենալուն համար . և  
թէնչպէս կրնանք մեղադրել զանոնք , երբ որ սկիզ-  
բէն յօրինուած Հանգանակը անպակաս ունին :  
Ոչ ալ մեզի կուգայ թէ՝ նոյն բառերուն համար  
մեր մէջը երեւելի տարբերութիւն մը կայ . վասն  
զի մենք կը հաւասանք Առերք Պրոց , որ Առերք  
Հոգւցն “ Ի Հօրէ բղիսիլ ” կը վկայեն , և “ Արդ-  
ւոյն ձեռքբալը ” զրկուիլ , թնչպէս որ Յովհաննէս  
Աւետարանիչ կը զրուցէ : (ԺԵ . 26) : ԱԵնք միայն  
սա մաքերավ կըսենք թէ՝ ՚ի Հօրէ կը բղիսի , մէյ մը  
որ՝ “ Հոգի Պրիատոսի ” ըստելուն համար : (Գա-  
զատ . Դ . 6 Եւ Ա . Գետր . Ա . 11) : ԱԵյ մըն ալ  
որ՝ “ Պրիատոսէ կելէ ” ըստուած ըլլալուն համար :  
” (Յովհ . ԺԶ . 7) : Աւ մէյ մ’ալ , “ Պրիատոսէ կառ-  
նէ ըստելուն համար , (Յովհ . ԺԶ . 14) : Չէնէ  
շխտակը այս բաներուն վկայօք վէճ ընելու ուրիշ

"պատճառ մի չկայ" :

"Ենկլիքան Եկեղեցին խնդրես որ կընդունի Եկեղեցան անդանակը, անսանկ ալ անոր մեջ Քրիստո նեռ թեան գլխաւոր Արքապետութիւններն ալ կը խաստովանի՝ կը գրկէ և կը սիրէ, այսինքն՝ Եմենաս սուրբ Երրորդութեան Հօր և Որդւոյ և Սուրբ Հոգւոյն վարդապետութիւնը, Քրիստոսի վերաբերեալ վարդապետութիւնները, անոր երկու բնութիւնը՝ մէկ Ենձամբ անբաժանելի մրացած, Հօր Եսուծաց հետ ունեցած Համագոյութիւնը, և անոր՝ Սուրբ Հոգւով Յղանալուն վերաբերեալ ալ այն ամենամեծ Ճշմարատութիւնը, անոր՝ Եմեն օրհնեալ կուսէն ծնանիլը, անոր չարչարանիքները, մահը, յարութիւնը, համբարձումը, Հօր Ես տուծաց աջ կողմը նախիլը, և աշխարհս գատելու համար միւսանգամ գալուսար" :

"Կընդունի ևս Հոգւոյն Սրբոյ վարդապետութիւնը, մէկ կաթուղիկէ և առաքելական Եկեղեցի մը, մեղաց թողարթեան համար մէկ Վկրտութիւն մը, մեռելներուն յարութիւնը, և հանգերձեալ կեաները" :

"Եպա ուրեմն Ենկլիքան Եկեղեցին Եռաքելա կան յաջորդութեամբ՝ Ճշմարիտ նախիլն և կաթուղիկէ Հաւատաքը ունի, և սկիզբէն ՚ի վերը բռնած է" :

"Հիմոյ գանկ անոր արարողութեանցը և Շահ սերուն վրացօք խօսելու :

"Քրիստոսի սահմանագրած Վկրտութեան և Եմենասուրբ Հաղորդութեան խորհուրդները առ մենայն յարդութեամբ կընդունի ու կը պահէ Ենկլիքան Եկեղեցին : Վկրտութեան խորհուրդը աղօց կը մատակարարէ, և ասիկայ որչափ որ կարելի է, անսնց ծնանելէն քիչ մը ժամանակ եաքը կըլայ : Կանոնը աս է, որ՝ անսնց ծնանելէն մէկ երկու կի-

“ բակի եարը , կամ անոնց մէջ պատահած տօնախրըշ  
“ բութեան օր մը Վկրտուի տղան՝ թէ որ կարելի է ” :

“ ՞ ուրով , խաչն նշանաւ , և Ամենասուրբ  
“ Երրորդութեան Վնուամբը կը միրտէ զերախայն ,  
“ և Անկիքան Եկեղեցւոյն գաւանաւթիւնը այս է  
“ որ՝ Վկրտութեամբ տղան Քրիստոսի Եկեղեցւոյն  
“ անդամ կըլլայ , և Որդեգիր Վրունծոյ ” :

“ Անկիքան Եկեղեցւոյն մէջ միայն Հպիսկոպոսը  
“ կամ Քահանայն կրնայ մատակարարել Ամենասուրբ  
“ Հաղորդութեան խորհուրդը ” :

“ Անկիքան Եկեղեցին կը խոստովանի թէ՝ ճշմա-  
“ րիս Քրիստոնեայները այս խորհրդիս մէջ Քրիս-  
“ տոսի Վարմինը և Վրիւնը ճշմարտապէս կը ճաշա-  
“ կեն , ու կուտեն . սակայն չարագործութեամբ ան-  
“ արժանները՝ թէև մարմնապէս և համարձակ կու-  
“ տեն ու կը խմեն Քրիստոսի Վարմինը և Վրիւնը ,  
“ բայց Քրիստոսի մասնակից չեն ըլլար . հապա եվելօք  
“ իրենց գատապարտութիւնը կուտեն ու կիսմեն ” :

“ Անկիքան Եկեղեցւոյ մէջ թէ Հացը և թէ  
“ Գինին ժողովուրդին կը առուն՝ Փրկչին սահմանադ-  
“ րածին նման . սակայն նոյն խորհուրդը չի մատակա-  
“ րարմիլը՝ մինչեւ որ Քահանայէն զատ գոնէ երկու  
“ կամ երեք հոգի չգտնելուի ” :

“ Եկեղեցիներուն ոմանց մէջ ժողովուրդը ամիսը  
“ անդամ մը կառնէ , ոմանց մէջ ալ առաւել յա-  
“ ճախակի . և ոմանց մէջ ոչ այնքան ստէպ : Իսյց  
“ ընդհանրապէս ամեն մարդ պարտաւոր է՝ գոնէ  
“ Օննդեան , Օատկի , և Հոգեգալստեան երեւելի  
“ օրերը առնելու ” :

“ Անկիքան Եկեղեցին՝ մեր Փրկչին Ամենասուրբ  
“ Վարմիոյ և Վրեան խորհուրդը միշտ յաճախակի  
“ ընդունելու համար եւելօք յորդոր և խրախոյս  
“ կուտայ ժողովուրդին ” :

“ Դրոշմի Արքազան Վարողութիւնը Վկրտու-

” Թեհեն ետքը կըլլայ , բայց չէ թէ անորջապառ ո  
” այլ որ ժամանակ որ տղան խելահաս ըլլայ , ու  
” պատրաստուի անձամբ հաստատելու այն ուխտերը ,  
” որ Վկրտուած ժամանակը կնքահայրները ըրած են  
” իրեն համար ” :

“ Այս խորհուրդը միշտ Կալիսկովս մը կը կատա-  
” րէ՝ ձեռքը անոր վրայ գնելով , և անոր համար ա-  
” զօթք ընելով : Ուվորութիւնը աս է որ՝ մէկը գրոշ  
” մուելէն ետքը Հաղորդութիւն առնելու ազատ է ” :

“ Ենկլիքան Կիեղեցին “ Արձակման ” համար  
” կհաւատուայ թէ՝ Քահանայն իշխանութիւնն և հրա-  
” ման ունի Կատուծմէ՝ զղացողներուն մեղացը թու-  
” զութիւնն զրուցելու և կամ հրատարակելու .  
” բայց այս զօրութիւնը իբր իր կողմանէ ՚ի գործ  
” գնելու չէ , հապա Քրիստոսի իբր մէկ փոխանոր-  
” դը , և Արձակումը ամենեւին մէկ զօրութիւն  
” մը չունի՝ երբոր ընդունողը անզեղջը ըլլայ , և Քրիս-  
” տոսի վրայ ճշմարիս ու անկեղծ հաւատոք մը չու-  
” նենայ ” :

“ Ենկլիքան Կիեղեցին Վզօթամատոսց մը կը գոր-  
” ծածէ ընդհանուր պաշտամանց համար : Վմեն առ-  
” տու և իրիկուն ժամերգութիւն ունի , նաև բոլոր  
” կիրակի և ուրիշ Տօնախմբութեան օրերը ” :

“ Կատուածային պաշտամունքներ և արարողու-  
” թիւններ սահմանած է Վմենասուրք հաղորդու-  
” թեան համար , Վկրտութեան , Դրոշմի , Վմուռ-  
” նութեան պսակի , Հիւանդի այցելութեան , Հիւ-  
” ւանդի Հաղորդութեան , Թաղման , Կանանց որ-  
” գեծնութենէն ետքը գոհութեան , Կալիսկովս  
” ներու՝ Քահանայներու՝ և Արքաւագներու Օրհ-  
” նութեան և Զեռնագրութեան , Կիեղեցի Օրհ-  
” նելու , և ուրիշ Քրիստոնէական Արարողութիւն  
” ներու ու Շէսերու համար : Բոլոր տարւոյն ամեն  
” օրական ժամերգութեանցը մէջ Հին և Առ Կտա-

„ կարանը կարդացունել կուտայ՝ ամեն օրուան հա-  
„ մար զատ զատ բամսուած . նոյնալէս Դաւթի Ապէ-  
„ մաները ամեն ամիս ամբողջ կը կարդացուի ” :

“ Իր Ըստուածային պաշտամանցը մ.ջ կան Եր-  
„ գեր, Դոհութիւններ և Լցոմքներ ” :

“ Եպիսկոպոսները Քահանայները և Արքաւագ-  
„ ները յատուկ Եկեղեցական Օքեսաններ կը հագ-  
„ նին՝ ժամերգութեան պաշտօն վարած ատենին ” :

“ Անկլիքան Եկեղեցին Տօնախմբութեան և  
„ Պահք օրեր ալ ունի ” :

“ Տերոջը օրեն ՚ի զատ իրեն տօնախմբութեան  
„ օրերը ասոնք են : Օնունդ Տեառն մերց, և անոր  
„ թղթատութիւնը, Յայտնութիւն, Յարութիւն՝  
„ որ երեք օր է, Համբարձումն, Հոգեգալուստ՝  
„ որ երեք օր է, Մշետումն Ամենօրհնեալ Կուսին,  
„ և անոր Տաճարը Շնծայուիլը, Օնունդ Յովհան-  
„ նու Ակրտչի, Տօն Արքայն Պետրոսի, Արքայն Յա-  
„ կոբայ մեծին, Արքայն Յովհաննու Մշետարանչի,  
„ Ա. Մատթէոսի, Ա. Մարկոսի, Արքայն Պուկա-  
„ սու, Արքայն Փիլիպպոսի, և Ա. Յակովայ փոքու,  
„ Ա. Անդրէասայ, Ա. Թումանասայ, Ա. Բարթողիւ-  
„ մէսոսի, Ա. Սիմոնի, և Ա. Յաւգայի, Ա. Մատա-  
„ թիայի, Ա. Պօղսոսի, Ա. Բառնաբայ, Ա. Ատե-  
„ փաննոսի, Անմեղ Անկանց Տեթլէհէմի, և Արքայն  
„ Ակրայէլի Հրեշտակապետին, և բոլոր Հրեշտա-  
„ կաց, և տօն ամենայն Արքոց ” :

“ Ասանկով Անկլիքան Եկեղեցին՝ Ափրակիեն ՚ի  
„ զատ, որ սկիզբէն հետեւ միշտ՝ Առուբը կը պահուի,  
„ երսունումեկ Տօնախմբութեան օր ունի ” :

“ Ափրակիներուն մ.ջ Հոգեգալուստէն ետքը  
„ առաջին Ափրակին երեւելի է, որ ան օրը Տօն Ա-  
„ մենասուրը Երրորդութեան կը յիշատակուի ” :

“ Եաւ անմիջապէս Օննդեան նախընթաց չորս  
„ Ափրակիները՝ իրենց մ.ջի եղած շաբաթներովը ”

“ պատշաճ ժամանակներ են զգուշաւոր պատրաս-  
տութեան Օննդեան համար ” :

“ Անկլիբան Եկեղեցւոյն Պահք օրերը տարւոյն  
բոլոր Ուրբաթ օրերն են , նաև Անծ Պահք ,  
որ Օատկէն առաջ քառոսուն օր է , նաև երեք օր  
Պահք՝ Համբարձումէն առաջ : Այլ և երեք օր  
մասնաւոր Պահք մը Անծ Պահոց երկրորդ շաբ-  
թուն մէջ . երեք օր Պահք՝ Հոգեգալտուեան ե-  
տեւի շաբթուն մէջ . երեք օր Պահք՝ Աեպաեմբերի  
երրորդ շաբթուն մէջ . երեք օր Պահք՝ գեկտեմ-  
բերի երրորդ շաբթուն մէջ ” :

“ Այս վերջին չորս Պահքերը տարւոյն չորս Ե-  
ղանակներուն համար են , և մասնաւոր կերպով  
մը կը յիշատակուին ազօթքներով Եկեղեցականնե-  
րուն համար՝ հետեւեալ կիրակինները Քահանաց և  
Աարկաւագ ձեռնադրելու որոշեալ ժամակները ըլ-  
լալուն համար ” :

“ Այս Եկեղեցին մէկ տարին հարիւր օրի չափ  
Պահք ունի ” :

“ Եհա Անկլիբան Եկեղեցւոյն բոլոր հանդա-  
մանքները Նկարագրենուս ետքը , հիմա օգտակար  
կը համարիմք անոր մէջի չեղած բաներն ալ  
պատմել ” :

“ Քաւարանի վարդապետութիւնը ընդունիր ,  
հապա բոլորսվին կը հերքէ՝ թէ Աուրբ Գրոց և թէ  
նախկին Հայրապետաց գէմ ըլլապուն համար ” :

“ Կը հաւատայ թէ՝ Հաւատացեալ նեղեցելոց  
հոգինները խաղաղութեան և հանդատութեան մէջ  
են՝ վերջին օրուան Երանութիւնը կատարելապէս  
վայելելու յուսով ” :

“ Պատկերներու կամ Արձաններու երկրպագու-  
թիւն ըներ : Խելւ պատկերներ կը գտնուի իր Ե-  
կեղեցիններուն մէջ , բայց Աստուծոյ տունը զար-  
դաբելու մօքով միայն գրուած կ'ըլլան անոնք , և

“ Ժողովուրդը ամենեւին յարգութիւն մը չեն ըն-  
ո ծայեր անոնց ” :

“ Առւրբերուն աղօթելու սովորութիւնն ալ  
ո չունի . Շշմարիտ հաւատքով հրաժարու ածները  
ո յարգելու ժամանակը , և անոնց յիշատակութիւ-  
ո նը՝ թէ Մենասուրբ Հաղորդութեան խորհուր-  
ո դին մէջ , և թէ սահմանուած Տօներնուն մէջ կա-  
ո տարած ատենը , անոնց աղօթք չի մատուցաներ :

“ Կրտուծոյ աղօթք լրած ատենը՝ որ շնորհք տայ  
ո մեզի անոնց բարի վարքերուն հետեւելու , զանոնք  
ո սուրբ մարգոց վիճակին վեր չի բուներ : Կը հաւա-  
ո տայ թէ՝ անոնք մեզի հետ Առւրբ միութեամբ  
ո եղայրներ են . և այս գիտաւորութեամբ կը յար-  
ո գէ և կը սիրէ զանոնք ” :

“ Ենկլիքան Եկեղեցին Մասւանութիւնը չարգի-  
ւեր իր Եկեղեցականներուն , հապա ազատութիւն  
ո կուտայ . որ բոլոր Եպիսկոպոսները , Քահանայ-  
ո ները , և Արքաւագները անխափի այն վիճակին  
ո մէջ գտնուին , (թէ Մասւանութեան , և թէ Են-  
ո կընութեան) , որն որ Կառուածպաշտութեան ե-  
ւելոք կը ծառայէ ” :

“ Կանակ էր հին ատենները Ենդղիացւոց Եկե-  
ո ղեցւոյն մէջ ” :

“ Ենկլիքան Եկեղեցին՝ Հռոմայի Պապին գլուխ-  
ո ւորութիւնը չի խոստովանիր . այլ զանիկայ հին ա-  
ո թուներու Հայրապետներուն իրը մէկը կ'ընդու-  
ո նի՝ Իդալիայի միայն մէկ մասին վրայ առաջուց իշ-  
ո խանութիւն մը ունենալովք : Ուրիշ Եկեղեցինե-  
ո րու վրայ իշխանութիւն ունենալու իրաւունքը կը  
ո մերժէ . և կը հաւատայ թէ՝ ընդհանուր տիրողու-  
ո թեան պահանջմունքը՝ թէ Առւրբ Գրոց , և թէ  
ո նախկին սովորութեան հակառակ է ” :

“ Ենկլիքան Եկեղեցին՝ մէր Տէր և Փրկիչ Յի-  
ո սուս Քրիստոսը ընդհանուր Եկեղեցւոց մի միայն

„ գլուխ կը խոստովանի . և այն զանազան Ուղղաւ  
„ փառ Եշեղեցիները՝ նոյն կաթուղիկէ Եշեղեցւոյն  
„ իբր ճիւղերը ” :

“ Ի՞նդ հակառակն՝ Անկլիքան Եշեղեցին՝ ուրիշ  
„ Այլադաւան Քրիստոնէից տարբեր կրօնքներուն  
„ հետ չի միաբանիր . Որոնք Անդղիայի մէջ ալ կան ,  
„ ու Ամերիկայի մէջ ալ ” :

“ Դժբաղդաբար պատահեցաւ որ՝ վերջին 200  
„ տարուանս մէջ ժամանակ ժամանակ Աղանդաւորներ  
„ ելան , և Անդղիացւոց Եշեղեցիկն զատուեցան , ու  
„ բոնցմէ ոմանք շատ բազմամարդ եղան : Ասոնց մէջէն  
„ ալ ուրիշ Աղանդաւորներ ելան , անանկ որ՝ Անդշ  
„ զիայի և Ամերիկայի մէջ հիմա քանալըհինգէն մինչեւ<sup>1</sup>  
„ երեսուն այլ և այլ տեսակ Աղանդաւորներ կան ” :

“ Այս Աղանդաւորները իրարմէ շատ կը տար-  
„ բերին , և Անկլիքան Եշեղեցւոյն հետ ամենեւին  
„ հաղորդութիւն մը չունին ” :

“ Անկլիքան Եշեղեցւոյն Աղօթամասոյցը չեն  
„ ընդունիր : ոչ ալ անոր Տօնախմբութիւնները և  
„ Պահք օրերը կը պահեն ” :

“ Ասոնցմէ որը կ'ըսէ թէ՝ Վկրտութիւնը միայն  
„ չափահաս մարդոց ըլլալու է . որը կ'ըսէ թէ՝ Քրիս-  
„ տոս մեր Փրկիչը Աստուած չէ . որը թէ՝ բոլոր  
„ բարի ու չար մարդիկ պիտի փրկուին , որը թէ՝ ոչ  
„ Վկրտութիւնը մատակարարուելու է , և ոչ Տէ-  
„ րունական Անթրիքը ” :

“ Կաև բոլորն ալ Առաքելական պաշտօնեայնեւ  
„ րէ , այսինքն՝ Եպիսկոպոսներէ , Քահանայներէ ,  
„ և Ապրկաւագներէ զրկուած են : Ասոնք թէեւ իւ  
„ բարմէ կը տարբերին , բայց բոլորն ալ այս բանիս  
„ կը միաբանին թէ՝ իրենք այն երեք Արքազան Կար-  
„ գերը չունին , և այս բանով անոնց ամենքն ալ  
„ Անկլիքան Եշեղեցիկն կը զատուին ” :

“ Ասոնք ուրիշ շատ զանազան բաներով ալ կը

“ տարբերին նոյն Եկեղեցիէն , ինչպէս որ առաջ ալ  
“ ըստնք , և անոր համար զգուշութիւն պէտք է ,  
“ որ ասոնք Անկլիքան Եկեղեցւոյն հետ չխառնը-  
“ ուին . քանզի մէջերնին շատ քարողիներ ունին ,  
“ որոնք աշխարհի զանազան մասերուն մէջ իրենց վար-  
“ դասկետութիւնները կը տարածեն . և կ'ըլլայ որ  
“ անարդարաբար Անկլիքան Եկեղեցւոյն անդամները  
“ կարծուին ասոնք սխալմամք , որ իրենք ալ բնաւ  
“ չեն ուղեր ասանկ երեւնալ ” :

“ Այս Սրբազնան կարգը՝ Քահանայութեան և  
“ Արքաւագութեան կարգէն վեր բան մը չեն  
“ աւագեր ” :

“ Անգղիա եկող և բնակող ամեն Եկեղեցական  
“ պարտի իր Եպիփակոպոսին Վկայականը իր քովը ու-  
“ նենալ , ու թէ որ չունի , հաստատ հաւատալու է  
“ որ անիկայ Անկլիքան Եկեղեցիէն չէ ” :

“ Տաննուվեց տարիէն ՚ի վեր՝ Տաճկատանի մէջ  
“ Հայոց համար աշխատող Խիսիօնարներուն բնաւ  
“ մէկն ալ Անկլիքան Եկեղեցիէն չէ : Անոնք կամ  
“ Քանկրիկէ ընալիսդ են , և կամ Տրէզպիդիրիըն ,  
“ այսինքն՝ կամ Ճողովական , և կամ Երիցական , ո-  
“ րոնք Անկլիքան Եկեղեցւոյն Արարողութիւնները  
“ և Ահամանադրութիւնները չեն ընդունիր , ու բո-  
“ լրովին կը մերժեն , և նոյն Եկեղեցւոյն չեն հնա-  
“ զանդիր . գլխովին զատկած են անիէ ” :

“ Անկլիքան Եկեղեցին ոչ անոնց Քահանայները  
“ կ'ընդունի , ոչ ալ անոնց գործքերուն կը հաւնի :  
“ ինք անոնց հետ ամենեւին գործ մը չունի . անոնց  
“ ըրած գէշութիւններուն ամենեւին պատասխա-  
“ նատու չէ . և ոչ ալ անոնց ըրած բարի գործքե-

“ Ներկայ հաստածած առնուած գրութիւնը 1847ին է գրուած :

“ բուն համար իրենց գովութիւն մը կ'ընծայէ ” :  
 “ Երեւելեան Եկեղեցիներուն մէջ հերձուա-  
 “ ծողութիւններ կամ երկպառակութիւններ ելե-  
 “ լուն ամենեւին չի հաճիր . և ոչ ալ թող կուտայ  
 “ իր Եկեղեցականներուն մէկին՝ զանոնք գրգռելու  
 “ . . . : Կ'ուզէ որ ան Եկեղեցին անբաժան ու  
 “ պարզ մնայ , և չուզեր տեսնալ որ անկէ հերձուա-  
 “ ծողութիւններ ու աղանդներ ելեն ” :

Բայց մարդկութիւն է , եթէ Ամերիկացի քա-  
 րողիչք իրաւ չեն գիտեր այս բաներս , ամօթ չէ ,  
 կրնան անդամ մի ալ Անգղիական եկեղեցւոյ Աաշ-  
 տոցն և ուրիշ գրութիւններն քննելու ելել , ինչպէս  
 որ կընեն կոր ուրիշներունն , և այն ժամանակն շու-  
 տով պիտի համոզուին որ իրենցմէ չեն եղեր . և այն  
 ժամանակն մեզի ներկայացուցած ինսուան Թէլոնին  
 սուտ և սխալ ըլլալն խօստովաննելով՝ անոր դէմ մեզի  
 մալած և չի՞տ ըսելնուն համար Աեղայ պիտի գուշն ,  
 մեզի դէմ զինելու պատճառ բռնած խիստ շատ բա-  
 ներնին նոյն պիտի գտնեն Անգղիական եկեղեցւոյ  
 մէջ ալ . ապա թէ ոչ իրենց հոս այս կացութիւնն  
 գիտնալով Հայոց ազգին չարիք հասցնելու համար  
 է , ազգը փեռեկտելու և եղբայր եղբօր դէմ զինե-  
 լու համար է . . . իրենց որեկից նպատակնուն  
 գործիք և միջոց ընելու համար : “ Այն մարդք ո  
 բած են նոյն խսկ Ամերիկացի քարոզիչք անդամ մի  
 Ա-ԵՊՊԵՐԻ մէջ ” որ աւելի կընտրէ ամենէն պղտիկ  
 “ սուտը ըսել , իր ամենէն աղէկ յաճախորդը չկոր-  
 “ սընցնելու համար , իր դաւանած կրօնիքին անվայել  
 “ բան կ'ընէ ” . . . ” :

Վերջապէս Ամերիկացի քարոզիչներն Անգղիա-  
 կան և ուրիշ եպիսկոպոսական եկեղեցիներն գիտ-  
 նան կամ չգիտնան , ուրիշ որեկից նպատակ մի ու-  
 նենան կամ չունենան , աս Ճմբարիտ է որ Հայոց  
 եկեղեցւոյն վրայ կամ բոլորովին տգէտ են կամ

կամակորութեամբ չեն ուղեր կոր գիտնալ։ Հայոց եւ կեղեցւոյն վրայ ունեցած գաղափարներնուն ու կարծիքներնուն և տուած ծանօթութիւններնուն և ոչ մէկն շիտակ է, Հայոց վրայ ինչ որ ըսած են ամենն ալ զրապարտութիւն, սուտ և բամբասանք են։ Վրդդիտմամբը կամ չդիտութեամբ՝ այսօր անոնց բոլոր գործքերնին ու կացութիւննին յայտնի չարիք մի է Հայոց ազգին և եկեղեցւոյն համար, որ ըսելել ընդդէմէ նաև բոլոր քրիստոնէութեան, ասոր համար բոլոր կիարդանք բոլոր Հւրսպայի և Վմերիկայի այն ազգաց և ժողովրդոյն առջին որ կուղեն նախկին ընդհանրական եկեղեցին և անոր գրութիւններն յարգել։ Վմերիկացիք իրենց բոլոր գործքերովին քրիստոնէական ճշմարտութենէ հեռու ըլլալէ զատ, բնաւ մէկ վարժունքնուն մէջ ալ քրիստոնէական ջանից հետք մի կամ նշոյլ մի անգամ ցուցուցած չունին։ Փոխանակ առաքինութեան՝ մոլութեան, փոխանակ սիրոց՝ ատելութեան, փոխանակ բարեց՝ չարի պատճառ են եղած և վերջապէս հայր մի իր որդին, մէծ մի իր պատիկն չկարենալ խրատելուն և խեռի մի չղեաստանալուն միմիացն միջոց մի են եղած . . . :

Հւրսպա կիսաբեն որ հոս Վասուծոյ պարզ խօսքին քարտվութեանն ու տարածմանն կաշխատին։ Հայոց ազգն Վասուծոյ խօսքին տարածմանն բան ցուեր, եթէ օրինաւոր կերպով կատարուի. Պատպական եկեղեցւոյ պէս Առաքք Վրբին տարածմանն ու ընթերցմանն գէմ արգելքներ ու բանադրանկներ չունի և ընդհակառակին միշտ յորդոր կիարդայ զայն կարդալ, քննել և ամեն բան անկէ սորվիլ և անոր վրայ փորձելու, որու ձեռքավ և ուր տպագրուած կըլլայ թող ըլլայ. և արդէն Ո օնտօնի և ուրիշ տեղերու Վասուածաշունչի Ծնկերութեան կողմէն Վ ենետիկ, Փարիզ, Տէթըրապուրկ, Կալկաթա և

այլուր տպուած գրաբառ , աշխարհաբառ և տաճ  
կերէն լեզուով օրինակներն մեծ ընդունելութիւն  
և յարդ ունին Հայոց Եկեղեցւոյն մէջ , ինչպէս նաև  
՚ի սկզբան Վմերիկացւոց տպած գրաբառ Եոր Կոտա  
կարաններն ալ : Բայց երբ աշխարհաբառի կամ  
տաճկերէնի թարգմանենք ըսելով , քանի մի ուսակ  
թարգմանութիւններնին իրար ըրոնեն կամ իրարու  
հակառակ մաքեր յայտնեն , և՝ ևու մէկն գրաբառին  
չպատշաճնեն և՝ Հայոց Եկեղեցին ալ չառնելու , չկար  
դարու և ընելունելու իրաւունք չի մի ունենար .  
ատանկ թարգմանութիւններով և անհմուտ կեր  
պով գործուած այլայլութիւններով փախանակ Վր  
տուծոյ Խօսքին պատիւ ընելու՝ անարդանք բերած  
չեն մի ըլլար . ասոր համար կբոլորենք աշխարհա  
Վրտուծոյ Խօսքին տարածմանն համար կազմուած  
Շնկերութիւններուն՝ որ Վմերիկացիք ատ Շնկերու  
թեանց ստակին մէզք կընեն կոր : Վրտուծոյ Խօսքն  
գործիք ըրած՝ հոս իրենց զատ ժողովուրդ և հպա  
տակներ կաղմելու են ելած . . . :

Արդ հոս խօսքերնիս իրենց դարձնելով կը  
սենք Վմերիկացւոց որ եթէ մեր այս խօսքերն իրենց  
ջանիցն և վաստակացն դէմ անիրաւութիւն կհամա  
րին և իրենց ջանիցն և կացութիւնն միմիացն քրիս  
տոնէական պարտաւորութեան մի համար է , մի  
միայն Ճմարտութեան սիրուն համար է , ալ աղէկ ,  
գովելի նպատակ . ուրեմն մենք իրենց այդ նպատա  
կին նպաստաւոր նոր միջոց մի կառաջարկենք , եթէ  
այնպէս է՝ պարտին չէ չսաել : Որովհետեւ մեր աղդն  
աղքատ է , հաղարումէկ պէտքեր ու կարօտու  
թիւններ ունի , պարտին ընտանիքէն կսկսի , զանոնք  
թողով , ինքզինքն Վմերիկացւոց հասկցնել , սոր  
վեցնել կամ քարոզելու և կամ Վմերիկացւոց ինք  
զինքնին նոյն խոհ իրենց ճանցնելու ոչ ընկերու  
թիւննունի և ոչ ստակ ծախք ընելու ժամանակ ,

Վասիսի եջերն ալ աղդին օգտակար նիւթերու վրայ ըլլալիք խորհրդածութիւններու և լուրերու համար հարկաւոր են, ատանկն նպատակներու չենք կը նար ծառայեցնել. և նաև աղդին ինծի պէս անհատի մին ալ ստակին մեղք է որ օտար Ամերիկացիներն համոզերու և Հայոց եկեղեցւոյն վրայ տեղեկացու նելու կամ անոնց սուտերն և սիսաններն ուղղերու ծախուի :

Մոր համար կըսենք իրենց որ, քանի որ Ճշմարտութեան՝ և միայն ամեն բան յայտնի հասկցուելու և ծածուկ գաղտնի կամ չգիտցուած բան չմնալու համար կաշխատին, և այս նպատակիս համար Ամերիկա ալ իրենց առատ ստակ կմատակարարէ, բարե համին նաև՝ այսուհետեւ մեր կողմէն ալ շարունակ դրուելիքներուն հրատարակման ծախքերն յանձն առնուլ, կամ եթէ կարելի է Ամերիկա գրեն յատուկ այս նպատակիս համար ալ ընկերութիւն մի կազմել տան : Արդարե կեանքերնուն մէջ քրիստոնէական գործ մի գործած կը կըսան աշխարհի առջեւ, զի Ճշմարտութեան յայտնութիւնն ասանկ կընայ ըլլալ, երբ երկու կողմանէ ալ խօսուի : Այս ըսածս միմիայն միջոց մի կրնայ ըլլալ Ամերիկացիներն Հայոց և Հայերն Ամերիկացւոյ բացատրել ու ճանցունելու գրեն մենք յանձն կաւնութիւններն և նոյնպէս և եթէ հարկ ըլլայ անոնց Անգլիերէն և Գաղղիերէն թարգմանութիւններն և դեռ ուրիշ ինչ լեզուով որ պէտք ըլլայ, և կարծեմ բոլոր Եւրոպա և Ամերիկա ալ մեծապէս գոհ և ուրախ կը լան այսպիսի բանի մի . և իրենք ալ իրենց բոլորտիքն գտնուած անհմուտ և Հայութենէ անլուր անձանցմէ առած և Եւրոպայի հաղորդած սուտ և սիսալ տեղեկութիւններնուն պատճառաւն ասանկ աշխարհի առջեւ չեն բամբասուիր ու խայտառակուիր :

Եթէ կըսենք իրաւ հոգինուն և հոգիներուն

փրկութեանն համար կաշխատին, եթէ ճշմարտա-  
 պէս քրիատոննեական պարտը մի կատարել է ջանքեր-  
 նին, միմիայն միջոց մի կրնայ համարուիլ տռաջար-  
 կութիւնս. ամօթ չէ որ չեն գիտեր, գիտնալ չու-  
 զեն է մեծ ամօթն ու մոլորութիւնն։ Եթէ իրենք  
 գրեթէ երեսուն տարիէ ՚ի վեր է որ Հայերն չկրո-  
 ցան իրենց ստութեանցն և մոլորութեանց շահիլ  
 և Հայերուն ով և ինչը ըլլալուն վրայ որոշ և ուղիղ  
 գաղափար մի, տեղեկութիւն մի չկրցան ստանալ,  
 անդամ մին ալ թող փորձեն, գուցէ Հայերն զիրենք  
 ճշմարտութեան և ուղղութեան շահին, կամ գոնէ  
 Հայերուն գրեթէ երկու հաղար տարուան միմիայն  
 շարունակուած և ամեն թշնամեաց զենքերուն և  
 արշաւանքներուն գէմ անյաղթ գիմակալած, ամեն  
 իրեն զարնուողներն խորտակած և ինքն անդրդուելի  
 մնացած, Կատուծոյ սիրելին և բոլոր քրիատոննու-  
 թեան ընարելին՝ Հայոց Եկեղեցւոյ մի վրայ որոշ  
 ուղիղ և յստակ աղբեւրէ քաջ տեղեկութիւններ  
 առած կըլլան։ Եղ մի անօդուտ և անհմուտ գրո-  
 ուածներ հրատարակելով ամենուն գաղափարներն  
 շփոթելնուն տեղ, ծափքերնին այս առաջարկու-  
 թեանս որ ընելու ըլլան, մեծ ծառայութիւն մի  
 ըրած կըլլան Հայոց և աշխարհի, որ իրենց պէս  
 ուրիշ ժամանակ ուրիշներն ալ Հայոց ազգն անշուք  
 տեսնելով և անոր վրայ ըստ ամենայնի անծանօթ  
 ըլլալով կամ սխալ տեղեկացած ըլլալով, անոնք ալ  
 չեն յանդգնիր ազգիս և Եկեղեցւոյ վրայ յարձա-  
 կելու և անոնք ալ իրենց խաղուն գործիք ընելու  
 փորձ չեն փորձեր և Հայոց ազգին և Եկեղեցւոյն  
 ալ վշտացն վերջն եկած կըլլայ, և Հայ միամիտներն  
 ալ ամեն հոգւոյ հաւատալէ կազատին. և ասով  
 իրենք ալ արդարեւ ազգիս և աշխարհի մեծ ծառա-  
 յութիւն մի ըրած ըլլալէ զատ՝ աստուածային ալ  
 մեծ պարտաւորութիւն մի կատարած կըլլան։

Եւ կամ եթէ այս մեծ երկար և ժամանակի կարօտ բան է, կիսնդրենք ուրեմն գոնեւ արտօնութիւն տան մեզի առայժմ՝ մենք ալ մեր կարծիքներն, դիտողութիւններն, պատասխաններն, բացատրութիւններն, խնդիրներն և մեկնութիւններն ազատաբար զլկել ու Առեաքերին մէջ հրաարակել տալ ամեն ան կետերուն վրայ որ գիտենք կամ կուարակուսինք. վասն զի ապօրինաւոր է որ իրենք շարունակ ու զածնին խօսին ու գործեն և մենք լոենք, և մեր միամիտներն միայն զերենք մտիկ ընեն: Այս կետիս պատասխանն խխատ շուտ կուղենք և ոչ ապօրինաւոր, զի ամօթ չէ որ Հայոց ազգն ասանկ նպատակի մի համար մեծ ծափքեր չկարենայ ընել, հարբատութեամբ Ամերիկացւոց հետ չկարենայ մրցիլ. ազգերնիս իր մէջն ատիէ առաջ շատ հոգալիքներ ունի, մանաւանդ որ իրենք Հայ լեզուով այս նպատակիս համար սահմանուած յատուկ թերթ ունին:

Դարձեալ կրտենք եթէ նպատակնին միմիայն ճշմարտութեան և իրաւանց յայտնութիւնն է, իրենք մանաւոր առաջ տանելիք կամք մի կամ նպատակ մի չունին առ առաջարկութիւննուո չէ չըսեն, յայտնութենէ չփախչին, և ասով թողըլաց Քրիստոսի աշակերտներն ըլլաննուն հաւաատիք մի ցուցուցած ըլլան որ կրտէ, “Որ առնէ զՃշմարտութիւն ո գայ առ լոյն, զի յայտնի լցին գործք նորա, թէ Աստոծով գործեցան ո. Յով. Գ. 21:

Եթէ այս չեն ուզեր և չեն կրնար յանձն առնուլ կիսնդրենք ուրեմն սյուռհետեւ Համար գրել, խօսիլ ու քարոզելէն ալ գաղրին որ Քրիստոսի վերոգրեալ խօսքին հակառակ եկած ըլլան, իրենց վարդապետութիւնն, իրենց քարոզութիւններն խաւարի մէջ գործել ուզած ըլլան, առանց դիմացնուններնէն իրենց ըսածներուն վրայ փորձ և քննութիւն ընդունելու :

Իսկ թէ որ ոչ անոր ականջ կախելով և ոչ ասոր, դարձեալ իրենց գիտցածնուն վրայ յամառին և դարձեալ իրենց սովորական ընթացքն շարունակեն, մենք ալ կյիշենք իրենց Քրիստոսի միւս խօսքն թէ, « Ամենայն որ զշար գործէ՝ ատեայ զլյոս, և ոչ գայ առ լոյսն, զի մի յանդիմանեսցին գործք նորա » . Յովէ. Գ. 20 :

Եւ վերջապէս խօսքերնիս եղակացնելով և դարձեալ վերջին յօդուածնուս վերջին կոտրն կրկնելով յօդուածնիս կվերջացնենք և կ'սպասենք աւեսնելու թէ արդեօք օրերն ինչ կծնանին :

“ Այս իսկ իրենց խղճմաննքին և ծանօթու թեանն դէմ ասանկ պատրուակեալ ու խայտառա կելի յայտնի ստութիւններ յօդողներն անշուշտ իւրենց կրօնական պարտաւորութիւններնեն դուրս ուրիշ նպատակներ ունենալու են . . . բայց մենք մեր աղգին միամիտներուն համար հսկելու, աղօ թելու և կրցածնուս չափ զանոնք յօրդորելու ենք, որ ասանկ մեքենայուած, ընդդէմ Վատուծոյ և իւրաւանց սուտերու խաբուելով՝ աղգային և աստ ուածային սրբազն պարտաւորութիւններնուն դէմ չմեղանչեն և ծնողաց անարդուք չըլլան . . . » :

16 Յուլիս 1859 <sup>1</sup> :

Մ. Ա. :

<sup>1</sup> Եթէ հարկն պահանջելու ըլլայ Տետրակիս գրութեան և հրատակման թուականներուն մէջ եղած յասպաղման պատճառն ու բացատրութիւնն ուրիշ անդամ՝ կհրատարակենք :

# ՅԱՐԵԼՈՒՄ

Ե.

Ե-Եպահեր թի- 109 Փետր. 23 ին (ս. 8.) Հրապարակեց:

ԵԿԵԴԵՑԻՒՆ ՀԵՏ ՄԻԱՅԻՆ

Ընթերցնել, կ'ուղեմ որ դուն միանա մի միայն ճշմարիտ Եկեղեցին հետ, ան Եկեղեցին ուրկեց գուրս փրկութիւն չկայ: Ես չեմ հարցներ քեզ թէ Արքակի օրերը ուր կ'երթաս, ես միայն կ'ըսեմ քեզի որ մի միայն ճշմարիտ Եկեղեցին հետ միանա:

Ուր է աս մի միայն ճշմարիտ Եկեղեցին, ինչի՞ն նման է աս մի միայն ճշմարիտ Եկեղեցին, ի՞նչ են աս մի միայն ճշմարիտ Եկեղեցին ճանչ ցուելու նշանները: Ազէկ կ'ընես առանկ հարցմանները լնելու, ուշադրութեամբ ինձի մոխի ըրէ, ու ես քեզի քանի մը սպասասիաններ կու տամ:

Սի միայն ճշմարիտ Եկեղեցին՝ Տէր Յէսոսի Քրիստոսի բոլոր հաւատացնելու բաղադրիչ է: Անիկայ բոլոր Աստուծոյ ընտրեալներէն կազմուած է, բոլոր դարձի եկած մարդկիներէն ու կնիկներէն, բոլոր ճշմարիտ Քրիստոնեաներէն: Արուն վրայ որ չօր Աստուծոյ ուերը, Որդուցն Աստուծոյ արիւնին պակուիլը, չոգին Սուրբ Աստուծոյ որդացուցից դորձը կը աենենք, ան մարդը Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին մէկ անդամը կը ճանինք: Ան բազէին որ մէկը կը զգայ, դարձի կու գայ, Քրիստոսի կը հաւատայ, ու Անոր անունովը կը մկրտուի: անիկայ մի միայն ճշմարիտ Եկեղեցին անդամ մը կ'ըլլայ:

Անիկայ անանկ Եկեղեցի մըն է, որոն բոլոր անդամները մի և նոյն նշանները ունին: Անոնց ամենն ալ Սուրբ Հոգիէն վէրստին ծնած են, ամենն ալ ունին « ասպավարութիւն դէկ ՚ի Աստուծ, հաւատոք մէր Տէր Յիսուս Քրիստոսին վրայ », ու սուրբ կեանք: Անոնց ամենն ալ մէկը կատեն, ու ամենն ալ կը սիրեն Քրիստոսը: Անոնք տարբեր կերպերով ու արարողութիւններով երկրպագութիւն կ'ընեն, սմանքը ալօթքի ձեւ ունին, սմանքը շունին, սմանք ծունկ չուգելով կ'ընեն, սմանք կայնելով. բայց անոնց ամենն ալ մէկ սրտով ազօթք կ'ընեն, ամենն ալ մէկ հոգիէ առ աջնորդուած են, ամենն ալ մէկ հիմի վրայ կը շննեն: Անոնց ամենն ալ իրենց կրօնիքը մի միայն գիրքէ մը առած են, այսինքն Աստուծաշունչն, ամենն ալ մի միայն մէծ կեդրոնին միացած են, այսինքն Յիսուս Քրիստոսին: Ամենն ալ, մինչեւ անդամ հիմա մէկ սիրտով կրնան ըսել « Ալլուխա », ու կընան ամենն ալ մէկ սիրտով ու մէկ ձայնով պատասխանել, « Ամէն ու ամէն ո: Կը Պատասխան ու ամենն ալ մէկ սիրտով ու մէկ ձայնով պատասխանել: » Ամէն ու ամէն ո: Կը Պատասխան ու ամենն ալ մէկ սիրտով ու մէկ ձայնով պատասխանել: » Եկեղեցին կ'ըսել, Նըրեւն կ'ըսել, Եկեղեցին հետ ՄԻԱՅԻՆ:

Այսուհետեւ թի - 370 Փետրուար 26 ին (չ. Տ. Տ.) Հրապարակվեց :

Հայութեամբ մեծ եւ կարեւոր յայտարարութիւնն կամ Ճշմարիտ խրատն՝ որ առ բողոքական չայ եղաւոր ու զզաված է իրենց առաջնորդներէն, մենք ալ Աւելասէներէն առնելով հճառարակէնք ըստքրցս մէջ, անոր Ճշմարիտ սկզբունքն որ մի առաջ մեր չայ բողոքական եղայրներուն լսէլ ըլլալու եւ գործադրուելու համար արդէն ունեցած մեծ փափաքնուս համեմատ մեր կողմանէ ալ օգնութիւն մի ըրած ըլլալու մոօք, առ անց մեր կողմանէ խօսանին վրայ խորհրդածութիւն մի ընկըլու կամ մեկութիւն մի տարու. միայն թէ առաւել պարզ հասկցուելու համար՝ նօսոր գքերով քանի մի բառ կաւելցնենք՝ հրապարակովաց բեր նէն նվիթին մասցն համաձայն :

ՄԵԾ ԵԽ ԿԱՐԵՒՈՐ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԻ

## ԱՌ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՅ ԵՂԲԱՐՈ

ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆԱՐԴՆԵՐԻՆ ԳՐՈՒՅՑ

ԵԽԵՂԵՔԻՆ ՀԵՊ ՏԻԱՅԻՇ :

Ընթերցան, կաւում որ գուն միանաս միմիայն Ճշմարիտ եկեղեցինն էնու առ եկեղեցին ու րեկց գուրս փրկութիւն չեայ: Ես չեմ հարցը ներ թէ կիրակի օրերն ուր կերթաս, ա՞ս եկեղեցին նէ առ եկեղեցին չամ ա՞ս ժողովուանն իւն առ ժողովուանն, վէճ ըսէր ժեվ որ արդիդ ու տառը նորուալէնդ միութենին լատինելով այսին այդին եկեղեցին եւլոս իւմ այն իւս արդին, ևս միայն կըսեմ քեզի որ մի միայն Ճշմարիտ եկեղեցինն հետ միանաս:

Ուր է առ միմիայն Ճշմարիտ եկեղեցին, ինչի նման է առ միմիայն Ճշմարիտ եկեղեցին, ինչ են առ միմիայն Ճշմարիտ եկեղեցին ճանչ ցուելու նշաններն: Ազէկ կընես ատանկ հարցմունքներ ընելոր, ուշադրութեամբ ինծի մոտի ըրէ, ու ես քեզի քանի մի պատասխաններ կուտամ:

Միմիայն Ճշմարիտ եկեղեցին՝ “Տէր Յիսուսու Քրիստոսի բորոր հաւատացեալներէն բաղկացած է՞ս: Անիկաս առանց արդի և առաջնորդութեան խորութեան՝ բոլոր Աստուծոյ ընտրեալներէն կաղմաւած է, բոլոր գործի եկած մարդիկներէն ու կիմիկներէն, բոլոր Ճշմարիտ Քրիստոնեաներէն: Ուրու վրայ որ չօր Աստուծոյ սէրն, Արդւոյն Աստուծոյ արիւնին սրսկութիւն, չոգին Սուրբ Աստուծոյ սրբացուցիչ գործն կաւունենք, առ մարդն Քրիստոսի Ճշմարիտ եկեղեցին մէկ անդամն կհանչ նանք, Ան բողէին որ մէկն կղզայ, գործի կուզայ (անհատապիտիւն):”

Քրիստոսի կհաւասայ , ու Անոր անունովն կմկրտուի , անիկայ միմբ  
այն ճշմրիս եկեղեցին անդամն կըլլայ և ինայ ժամի որ այս եական հա-  
ւասարակ պնչուն լարանայ :

Անիկայ անանկ եկեղեցի մին է , « որուն բոլըր անդամներն մի և  
նոյն նշաններն ունին ո : Անոնց ամենն ալ Սուրբ Հոգիէն վերատին ծնած  
են , ամենն ալ ունին « Ազաշխարտթիւն գէոյ ՚ի Ծառուած , հաւատք  
մեր Տէր Յիսուս Քրիստոսին վրայ ու ուուրբ կըսմը , և մէ մըրութիւն .  
մէ վըրաժնուութիւնն , մէ լուղարիւն , մէ հաջրդութիւն , մէ յայ , մէ յա-  
րութիւն և վըրջապէս մէ իւանս յատիւնախան : Անոնց ամենն ալ միզքն  
կատն , ու ամենն ալ կոիրեն Քրիստոսն : Անոր թէուկ ըստ ի-  
շտամուլու ողգի ուշրութեան տարբեր կըրսերով ծեսերով ու արարուու-  
թիւններով երկրպագութիւն կընեն , այսինքն ումանք սանազն աղօմքի  
ձեւ ու ժամանականութիւններ ունին , ումանք չունին , ումանք ծունկ չոգե-  
լով կընեն , ումանք կայնելով , ումանք արտադին շոշագերով , նշաններով և  
յայպնութիւններով , ումանք ուսուած անոնց , ումանք իւնիո արարուումնց ճարպակ-  
բարութիւննց մէջ այս իւն անօնիներն , սպասերն ու Յէսերն չփոքածէն .  
ումանք այս իւն ու , ումանք իւնիո նուուի սուուբ Հայոյերն այս իւն առանդու-  
թիւնն ունին ումանք այս իւն ու . բայց անոնց ամենն ալ մէկ սրուլ աղօմք  
կընեն , ամենն ալ մէկ չոգիէ առաջնորդուած են , արդադին և ծիստուն  
բնուերու համար իւնու վէն բայնուէր , վէն լուանիէր , վէն արտէր , վէն լուանա-  
նէր . ամենն ալ մէկ հմիմ վրայ կընեն , մէ հէմ , մէ հիմական սկզբունք  
ունին , հաւատքոյ եալան մատուց և դրութեան մէջոյ Եղած Բուներու մէջ մէ իւն :  
Անոր ամենն ալ իւնու կրօնին և եական հաւատքութիւնն միմիայն զրբէ  
մի առած են , այսինքն Աստուածաշունչէն . ամենն ալ միմիայն մէծ կեղ-  
րանին և եղած Գլուոյ իւապուած ու միացած են , այսինքն Յիսուս Քրիս-  
տոսութիւն ունին այսինքն « Աիմական համագուանն » Այսոյն մէ աղգի մի , աւոյ  
մի իւն ժողովոյ մի առուած և ճամանակութիւն աւ ճշմարդ եւնշտերն . յայտնի ուրա-  
ցուներն մէ ու ունեւով հայ , յայ , պատահան , բուռուական , սուսա , գերմա-  
նայ , գաղղլատի , անդոյախ , ամբրիտոյ , բըռուաբայ , հոլոնաբայ , սպասիտ  
չի , հոդիչ , լինուոյ և այս անուններով և իւնիո յառուէ սանազն աղօմքին  
ծեսերով , աւանդութիւններով և արարուումնց իւրաբերով լսաբռաւթ ու Բաժնուած  
աղցէր և եղոյ մէ իւնոյ նուէ անդոյ մի եղած ըլլաւ Յիսուս Քրիստոսի  
միժայն ճշմարդ եւնշտերոյ : Ասոսի այս ընդհանուր ճշմարդ եւնշտերոյ մէ  
ճշտու եւրոյ աղցական եւնշտերոյ մի առաջնորդութիւնն Յէտէլով ու-  
րու օպարագի եւնշտերոյ մի առաջնորդութեան դիմելու հարկանորութիւնն չէյ ,  
յանիրուու իւն եւնշտերոյ և այդոյ ամբոյ շանաբթիւն ժաներ յանշանչին և ան-  
նշտէլ թուշտին պատ իւնալու . ալդապետութեան վայ անունն իւնշտ և այսոյին  
վարժաւանով մի աղցին զարար լարտիւր հասցանելով : Ինչուտ Տիեւերակն  
ճշմարդ եւնշտերոյ անդամութեան նոյն և գրաւելան համեւլու միջոյ մի-  
այն այս իւն այս աղցին անուանն պատ . այս իւն այս առաջնորդին իստավորու-  
թեան պատ իւն ճշտու Աիրուած ըլլաւ . այն յար գալուած աղցին անուանն  
և առաջնորդութիւնն պատ իւնայ ճշմարդ եւնշտերոյ անդամ եւած ըլլաւ , իւ-  
այցին եւնշտերոյ տար մէ նունաւոր ճշտու գոնսեւուն : Ճշմարդ եւնշտերոյ

ընդհանուր անդամոց ամմնեն ալ, պիշեւ անդ ամ՝ հիմա մէկ սրբով կրնան  
ըսել «Աւելուխո» ու կրնան ամենն ալ մէկ սրբով ու մէկ ձայնով պա-  
տասխանել Ամեն ու ամենն ։ Ընթեղցող, նորէն կրսեմ, Եկացաւքն  
չետ [Մաքար] (Աւելուխ հայ. 42, թի 40) Եր, 44, 1859 Փետր.  
23) :

## 9.

Ա-Ե-Ր-Ա-Բ-Ի- Թ-Հ- 111 Ս-ա-ր-ո 23ին (ս. Տ.) Հ-ր-ա-բ-ա-ր-ա-խ-ի-ց :

Մ-Ե-Ծ-Ե-Կ-Ա-Ր-Ե-Խ-Ո-Ր Յ-Ս-Ց-Ա-Ր-Ո-Ւ-Թ-Ի-Կ-Ն Մ-Ը

Առ վերապրին տակ՝ Սասիոր<sup>1</sup> նորէն հրատարակեց Աւելուխի  
109 ը թիւին մէջ Եկեղեցին հետ ժամկ' վերնագիրով յօդուածը, իր  
կողմէն այլ և այլ յաւելուածներ ընելով, իր նորատակին յարմար, չայց  
Եւսուռոցալին Եկեղեցին չձգել համոզելու ժողովուրդը։ Առ հրատա-  
րակուած յօդուածին վայ քանի մը գիտազութիւն ունին:

Աւելուխին մէջ յօդուածին բարը նպատակն է ցցց տաղ աշ-  
խորհին մէջ ամեն մորդոց Տշմարիս Քրիստոնեայ ըլլալու պարաւո-  
րութիւնը։ Յայտնապես ցացուած է թէ յօդուածը գրադ շինուաեր  
կարգացողին որ քէսանելի Եկեղեցին վերաբերիլը՝ կամ անոր ինչ կերպ  
բառերով Ասունցայ Երկրպագութիւն ընելու գիտարու, այլ թէ արդ-  
եզր ինքը անփեսանելի Տշմարիս Եկեղեցին անդամն է, այսինքն թէ  
արդեզր ինքը Տշմարիս Քրիստոնեանց է սրբանց։ Խնդիրը ան չէ թէ  
ինքը առ կամ առ Եկեղեցին մլլաւած է, կամ թէ առ կամ ան ձեւովը  
աղօթը կ'ընէ, այլ թէ արդեզր խկապէս ու սրտանց զղացած է մեղ-  
քիւն ու Տշմարապէս հաւատացած է Յիսուս Քրիստոսի, ու Ասունցայ  
խորին կը հետեւի իր ամէն օրուան ընթացքին մէջ։ Ասիկայ է Քրիս-  
տոնեայ ըլլալը։ Հազարաւորներ ու միլիոնաւորներ իւն դաստին Քրիստո-  
նէութիւնը՝ որոնք իրօք Քրիստոնեայ չեն։ Վնանք մէկ բեսանելի Եկե-  
ղեցին մը անդամն են, բայց ոչ անփեսանելին։

Ազէկ զիտենք որ ոս զանազանութիւնը Հանցողներ կան, բայց  
քիչ մը քննաթիւնը ասոր իրաւացի ըլլալը ցցց պիտի տայ։

Բարը անսկը որ իւն դաստին Քրիստոնէութիւնը, ըլլան Լուսուուր-  
չական՝ Բրօթէսմանք՝ Յունագաւան՝ Կենուրական՝ Յակոբիկան,  
և այլն, և այլն, քէսանելի Եկեղեցին կը վերաբերին։

<sup>1</sup> Սասիոր 570 թուոյն մէջ ՍԿ և կարեոր յայտարարութիւն մի  
Հերապուռալեամբ յօդուածնին (Տես յառելուսած թ. 1) տառից սրբագրութեան  
Սասիոր բերնեն Գրած ըլլալուսան՝ Աւելուխին ալ առ Սասիոր իւրաշն իւ իւս-  
տիւն ներչայ յօդուածին մէջ։

Անոնք թաղը ըլլաց թէ իրար Քրիստոնեաց շնանչնան, բայց ուս կայ որ աշխարհին առ ներ Քրիստոնէութիւն ԴԱՒԱՆՈՒ Հանչցուած են : Անոնք մարդոց “ տեսանելի ” են իրեւ Քրիստոնեաց : Բայց Աստուած՝ որ միտուրը կը քննէ, կը տեսնէ թէ ասոնց մէջէն շատեր կան որ խմանուն ու սրտանց Քրիստոնեաց չեն : Եթօւնքով Քրիստոս կը դաւանին, բայց գործքով զինքը կ’ աւրանան իրեն առ ներ անոնք բնաւ Քրիստոնեաց չեն : Ինքը միայն անոնք Քրիստոնեաց կ’ ընդունի որ խմապէս ու սրտանց կ’ ասեն մեղքը, ու կը սիրեն սրբութիւնը ու Քրիստոսի պատուելները կը կատարեն, ուրիշ խօսքով, անոնք որ չէ թէ միայն ջուրէն այլ Սուրբ Հոգին ծնած են : Անոնք “ անտեսանելի ” Սկեղեցիին վերաբերածներն են, այսինքն մարդոց “ անտեսանելի ”, բայց Աստուած “ տեսանելի ” :

Մասիսը բոլորովին շփոթեր է ան յօդուածին իմաստը, բայց ասոր վրայ ալ խօսելու հարկ չննար : Անիկայ կրկին հրատարակելուն նպասակը՝ իր կողմէն ալ մեկնաբանութիւններ ընելով, ան է որ իր Արագիրը կարդացող Քրօմէսմանկներուն միաբին վրայ արդեցութիւն մը ընէ, բայց անոնք մեր յօդուածին միաբը արդէն հասկրցած են :

Բայց բան մը կայ որ անիկայ չենք կրնար առանց գիտողաթեան անցնիլ : Կնքը կատարելապէս կը ձնանշաց և կ’ ընդունի թէ բրօմէս թանգներն ալ Յիսուս Քրիստոսի միայն ճշմարդա Եվենեսայն կը վերաբերին : Իր խօսքն է աս թէ և Ամէնն ալ մէկ հիմ, մէկ հիմնական սկզբանունք ունին, հաւատոյ էական մասունց և վրկութեան միջոց եղած բաներու մէջ մէկ են . . . և երեւելապէս ալ մի միայն միութեան ամիսով եալ կացն կամ դաշնադրութիւնն ունին, այսինքն Նիկիական հանգանակն : Միայն մէկ ազգի մի, տեղի մի կամ ժողովոյ մի անունով չի ճանչցուիր աս Ճշմարիտ եկեղեցին . յայտնի ուրացողներն մէ կդի առնելով՝ չայ, Յայն, Պատպական, Բողոքական, Գալուստյան (Բրօմէսմթանդ), Ռուս, Գերմանացի, Գալլակացի, Անգլիացի, Ամերիկացի, Բրուսիացի, Հօլանտացի, Սովորիացի, Հնդիկ, Չինացի և այլ անուններով . . . ազգերէ եղող մէկ մի կրնա նաև անդամ մի եղած ըլլաւ Յիսուս Քրիստոսի մի միայն Ճշմարիտ եկեղեցւոյն :

Թէ՞ որ աս ըսածը Ճշմարիտ է, ան ատենը Հայոց Լուսաւորչական Եկեղեցին ճանչնալու է Բրօմէսմթանդ Քրիստոնեաները իրեւ պատմութեալ եղածըներ, ողջամիտ վարդապետութիւնով հիմնական սկզբաներու մէջ, ու Քրիստոս Յիսուսի աշխարհիս մէջի մէծ Եկեղեցին ամբողջական մէկ մասը :

Ուստի ալ այնուհեաւ Հայոց Լուսաւորչական Պատրիարքներէն Եկեղեցին ճանչնալու է Բրօմէսմթանդ Քրիստոնեաները իրեւ պատմութեալ եղածըներ, ողջամիտ վարդապետութիւնով հիմնական սկզբաներու մէջ, ու Քրիստոս Յիսուսի աշխարհիս մէջի մէծ Եկեղեցին ամբողջական մէկ մասը :

<sup>1</sup> Ճան, Կերեայ թէ Ռուսաւորչոցի Առաքել Վարդապետը կարօտ է

Ի՞նչ ըստել է, Աստուծոյ Ճշմարիտ զաւակները բանադրել, Յիսուս  
Քրիստոսի Ճշմարիտ և մի մայն Եկեղեցւոյն անդամները: Մարմառոր՝  
հոգեւոր և յաւիտենական անշնչներ գիրել անոնց գիտուն վրայ՝ որոնց  
որ կը ճանանք թէ երկնային աշխարհին փառքին մեղմ հետ ժառան-  
գակից պիտի ըլլան: Անկարելի բան:

Դիեռ սպասելու ենք որ բարդ և բարդ Քրիստոնեայ գիրքն  
մէկ նոր հրատարակութիւնն ալ տեսնուի, առաջն տպագրութեանը  
մէջ բրօթէ սմթանդներուն գէմ զրուցուած նախատակները, պարաւանք-  
ները, զրպարտանքները բոլորովին վերցուած, հանդերձ նաև Հեղինա-  
կին խոստովանութիւնով՝ Յիսուս Քրիստոսի Ճշմարիտ Եկեղեցւոյն ան-  
գամներուն գէմ իր անանկ սոսկալի բաներ ըսելու մեղապարտ գանուե-  
րուն, խոստանալով որ ալ այնուհետեւ բոլոր իր կարողութեանը հասա-  
ծին չափ աշխատի իրեն զրպարտութիւններէն եղած գէշ աղդեցու-  
թեանը առաջքն առնելու: Այսովէն նաև սպասելու ենք տեսնելու որ  
Մասին ալ առ նոյն մասին իր ճամբան շտիկ:

Քանի որ բրօթէ սմթանդները՝ Մասին ըսածին նայելով, “Հիմնա-  
կան սկզբունքի և հաւատոյ էական մասանց և փրկութեան: միջոց  
եղած բաներու մէջ Լուսաւորչական Եկեղեցին հետ մէկ են, ան-  
տարակյա ալ անանկ նողած, բանադրած ու հերէտիկո սեպուելու չեն,  
միայն անանկ բաներու մէջ տարբերութիւն ունենալով որ ըստ Մասին  
էական չեն փրկութեան համար:

## ¶.

Մասին թիւ 372 Մարդ 12ին (Հ. Տ. Տ.) հրապարակեց:

Բողոքականաց Աւետիքէր լրագիրն կերելո՞ որ զղացեր է իր 109  
թուցն մէջ հրատարակած Սէծ և Խորեն յայտաբարութիւնն վրայ, որով  
Կյորդորէր. իր հաւատացեալներն որ Եկեղեցւոյ հետ միանան: Սէծն  
այն յայտաբարութիւնն կարգացած ժամանակնին՝ բնականաբար կար-  
ծիք ըրինք՝ ինչոքն նաև ուրիշ ամեն ընթերցողներն կարծիք ըրին թէ  
Աւետիքէրի խմբագիրներն՝ ընդհանուր Եկեղեցւոյ գէմ ունեցած հակա-  
ռակութիւններնեն և զիրենք անկէ բաժնող մնջորութիւններէն հրա-  
ժարած: հաւատաց էական մտանց և գրիութիւնն միջոց էղած բաներու մէջ ու-  
նեցած տարածայն և մոլար կարծիքներնին թողուցեր վերսուին քրիստո-

յատուկ տեղեկութեան որ գագրի իր բրօթէ սմթանդ և զղացիները նկո-  
վելն, նմանապէս Խրիմնի Մկրտչ վարդապետը Նիկոմիդիայի՝ որ մօ-  
տերս ան տեղի Եկեղեցին մէջ հրատարակեր է թէ “Թառ Աստուծ  
Հնջէ”, սատակէ ու խորտակէ աս Բողոքականները՝ որոնք յայտնուած են  
իրրե Աստանայական սերունդ մը ո:

Նէական ճշմարիտ եկեղեցւոյ հետ միանալու բաղձանք ունէին : Այս կարծեօք էր որ յիշեալ յայտարարութիւնն մենք ալ լրագրոյս մէջ հրատարակեցինք : Աւետարերն իր ՀՀ թուղն մէջ նոյն յայտարարութեան ուրիշ մեկնութիւններ տալով՝ կծանուցանէ որ մենք սխալ կարծիք ըրեր ենք անոր բուն մասայն վրայ . ետքն ալ կեզէ անոր իրենց կողմանէ և իրենց բերնէն դրուած ըլլայն մոռցածի պէս իրեն նպաստաւոր հաւեռութիւններ հանել տալ կուզէ մեզի որ ամենենին չենք ընդունիք :

Աւետարերի խմբագիրն խիստ լաւ գիտէ , որ հաւատոց եալան ճառանց և դիտակետն մէջ բայց բաներու մէջ ընդհանուր եկեղեցւոյ անհամաձայն գտնուուղն՝ անոր միութենէն գուրս է , վերջապէս հերետիկոս և աղանդաւոր է :

Ուստի իր ՀՀ թուղն մէջ ըրած բոլոր ընդլայրաբանութիւններն՝ մէր աչքին պատրուակնալ յետոկչում մի կամ հակառակ և քաշկլսու զական մեկնութիւններ են 109 թուղն մէջ հրատարակուած Ս'ծ և իրենոր յայտարարութետն :

## Ե.

### Աւետարեր Ակադ 6ին (ս. Տ.) հրատարակեց :

ՄԱՍԻՄ ՈՒ ՄԵԾ ԵՒ ԿԱՐԵՒՈՐ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒԾ

Մասիսի Խմբագիրը<sup>1</sup> իր 372 բարեթակը (Մարտ 12, Հ. Տ. Տ. ) աղուոր յետադարձ մը ըրաւ իր 370 բարեթին մէջ բունած գիրքն , ուր որ աշխարհիս մէջ գտնուած բրօմէսթանդները ընդունած էր իրեւ անդամ ճշմարիս Եկեղեցւոյն քրիստոնի :

Մենք ալ ատանկ ընելիքին առաջուց խելահաս ըլլալու տեղ ունէինք . ինչու որ աղեկ կրնայինք գիտնալ թէ ատ իր բարեսրատութիւնը զիտի սրգութիւնը՝ “ Լուսաւորչական Եկեղեցին մէջ գտնուող այնպիսի չայազգի անդամները որոնց համակրութիւնը զօրաւոր կերպով չպառի հետ է , ու կարծիքնիս ան էր որ բնաւ իրեն հանդիսան պիտի չտան մինչև որ բրօմէսթանդներն ալ Յիսուս Քրիստոնի մի միայն ճշմարիս Եկեղեցւոյն մէկ Ճիւղը ճանչնալու գաւառնութիւնը ետ չառնէ : Բայց պարտական ենք ըստը որ իր ետ քաշուելուն կերպը շատ պատիւ ըստներ իրեն : Ինքը անանկ մը կը ձևացընէ թէ Աւետարերին մէջ մէր յօդուածը կարդացած ժամանակը կարծիք ըստը է եղեք որ “ Աւետարերի Խմբագիրներն ընդհանուր Եկեղեցւոյ գէմ ունեցած հակառակութիւններնէն և զիրենք անկէ բաժնող մոլորութիւններէն հրատարած , հաւա-

<sup>1</sup> Կոյնութեալ և Սատիսի 372 բուղուն մէջ յօդուածն առանց սպորտիքութիւնն Սատիսի խոշին գրուած ըլլալուն՝ Աւետարերին ալ ըստ այն ուր Սատիսի չուշշին առև իր նէրիայ յօդուածն :

առյ էական մասանց և դիրութեան միջոց էղած բաներու մէջ ունեցած տարածայն և մալոր կործիքներնին թօղուցեր վերստին Քրիստոնէական ճշմարիտ Եկեղեցւոյ հետ միանալու բազմանիք ունեինս, և թէ առանկ կարծիք ընելուն համար ըստած է եղեր ինչ որ առաջնորդ լսած էր: Այսինքն թէ ինքը անանկ հասկցած է որ մենք քրօնէաստոր ըլլալեն աւ դարձեւ ինչ եղեր, ու անոր համար ըստը է եղեր իր ընթերցալներուն թէ քրօնէամանցներն ալ անգամ են Յիսուս Քրիստոսի մի միայն ճշմարիտ Եկեղեցւոյն (>): Իր առջի խօսքը աս էր: — « Յիսուն մէկ ազգի մի, տեղի մի կամ ժաղաց մի անունով չնանցաւիր առ ճշմարիտ Եկեղեցին, յայնի ուրացողներն մէկդի առնելով՝ չայ, Յայն, Պատական, Բողոքական (Քրօնէամանց), Ուռու, Գերմանացի, Գաղղրացի, Անդղացի, Ամերիկացի, Բրուսիացի, Հոլանդացի, Ապանիացի, Հնդիկ, Չինացի և այլ անուններով . . . ազգերէ եղաղ մէկ մի կրնոց նաև անդամ մի եղած ըլլալ Յիսուս Քրիստոսի մի միայն ճշմարիտ Եկեղեցւոյն »:

Տարակցոյ չեայ որ եթէ իր հիմակուան մէկնարանութիւնը արձէք մը ունի, անանկ հասկցած ըլլալու է ինքը որ բոլը Գերմանացի, Անդղացի Ամերիկացի Բրուսիացի Հոլանդացի այն, և այն, և այն, Բրօնթէամանցները Աւետարերի Խմբագիրներուն հետ մէկ տեղ ձգած էին իրենց պարագան և նուար խորժինելը, ու պատրաստ են միանալ անոր հետ ինչ որ ինքը Քրիստոնէական ճշմարի Եկեղեցի կոչած է: Այ ընդհակառակն իր բոլը յօդուածը 570 ըդ Յութիւն մէջ ցոյց տալու միգ ունէք թէ Բրօնթէամանցները Բրօնթէօմանք մարու են, Լուսուորչակամները Լուսուորչական, Յունակաւանները Յունակաւան, Պատագաւանները՝ Պատագաւան — ամէն մէկը մի մայն ճշմարի Եկեղեցին վերաբերելով, բայց իրարմէ անդամ առնելու իրաւունք չունենալով: Ու որ աս չեք ան յօդուածին նշանակութիւնը, ալ ի՞նչ էր: Եւ հիմա ինսոր կրնոյ ելլել ըսել, իր աս չի ըստին ուղղակի հակասակը թէ Գերմանացի Անդղացի Ամերիկացի, և այն, և այն, Բրօնթէամթիները անդամ չեն մի մայն Եկեղեցւոյն, լոկ անոր համար որ ինքը կտեսնէ եղեր թէ Աւետարերի Խմբագիրները տուաջ ինսոր ենին հիմա ալ ճիշդ անանի Աւետարանական են, Անու, մի և նոյն բերնէն կելլեն օրհնութիւն ու անէծք: Մէկ շարթուն կելլէ ամէնք Քրիստոսով կը պայմանը կանուանէ, հիմունաւ շարթուն հիշեփիու և արանդառառ (>):

Կուրախանանք որ մէր գատառորը Պատիսին Խմբագիրը չէ, ու ոչ ալ զինքը մէջ անիծելու շարժողներն են մէր գատառանելը տեսնաղները, բայց Տէր Յիսուս Քրիստոսը՝ որ մէջի իր Աւետարանը տուալ մի միայն առաջնորդ, ըլլալու երկնիք երթաւու ճամբանն մէջ:

Հոս պատհնութիւն կառնենք բան մը հարցընել Սասիսին ու շատ կրիստուքներէ պատասխանը կանա խիեկ տեսնել:

Ի՞նչ ըսել կողէ Քրիստոնէական ճշմարի Եկեղեցն ըսելով, պաւն հետ որ իրեն նոյնելով ամէն ճշմարիտ Քրիստոնէայ միանալու պարտաւոր է: Կաեւ

Ի՞նչ կհամերնայ չառապոյ է այսն մասնոր և դիրութեան միջոց եւած բանել ըսելով:

Եւեպաբեր 114 թուղին մէջ նիկոմիդացի բարոքականե մի գըրտած նամակ մի հրապարակեց Մայիս 4ին (Ն. Տ.) Եւստուկ ՄԻԼԻՈՆ ՄԱՍԵՐԵ ԲԱԶԱՑՑԱԾ ՄԿՐԱՏ ՄԷ ՎԵՐԳՈՎՈՎՈՒՆԵԱՅԻ ԱՆԻՐ պապասիան Մասիս 380, 381 թուելուն մէջ նոյնական նիկոմիդացի հայկականե մի գըրտած նամակ մի հրապարակեց Մայիս 7 և Մայիս 14ին (Հ. Տ.) Եւստուկ ՄԻԼԻՈՆ ՄԱՍԵՐԵ ԲԱԶԱՑԵԱԼ ԱՆԽՈՀԵՄՊՈՒԹԻՒՆ ՄԷ ՎԵՐԳՈՎՈՎՈՒՆԵԱՅԻ ԱՆԻՐ պապասիան Ա-ԵՎԱԲԵՐ 118 թուղին մէջ նոյն նիկոմիդացի բողոքականեն գրուած ուղիւնամակ մի ՀՐԱՊԱՐԱԿԵց Յունիս 29ին (Ն. Տ.) Եւստուկ ՄԻԼԻՈՆ ՄԿՐԱՏ ՄԷ ԵԿ Եւստուկ ՄԻԼԻՈՆ ԱՆԽՈՀԵՄՊՈՒԹԻՒՆ ՄԷ ՎԵՐԳՈՎՈՎՈՒՆԵԱՅԻ Բայց այս կառավելուն մէջ Բողոքականաց կողմէն պարզանօչ յառաջ բերուած կերպ մի բացարրունեանն համար՝ Ապասիս թիւ 385 Յունիս 11ին (Հ. Տ.) հրապարակեց :

### Եւստուկ ՄԻԼԻՈՆԻ ՄԵԾ ՍՈՒՏԻՆ ՎՐԱՅ

Արգայ բարեկամ. Կդոմիմ նիկոմիդացի Հայուն ամերիկացի քարտաց և անոնց արբանեկացն շատ անգամ յեղանգած և վերջին անգամ Ա-ԵՎԱԲԵՐ 114 թուղին մէջ կրկնած իննուն մէլունի մէծ սուպէն գէմ գրած յօդուածն՝ որ հրապարակեցիք լրագրույթ 580 և 581 թուերուն մէջ. բայց կետի մի վրայ ուղեցի քանի մի կարճ խօսքովքիւ մի եւել բացարրութիւն մի տալ :

Վշուշտ աս մէծ թուով կուզեն Քրիստոն ձշմարխու եկեղեցի մի նշանակել. բայց անոր վրայ մէկն ալ իրենց հարցուցած չէ : Կմնկը եմ առանցմէ որ ցուցնեն, ով են աս իննաւոն միլիոն ժողովուրդն, աշխարհին ո՞ր անկիւնն կզանուին, իրօք կա՞ն թէ մասցածին ենթադրութիւն մի են, եթէ, ըստ իրենց՝ անդամանեւէն են, աշխարհագիրն ի՞նչպէս կը ցած են լնել. և թէ աղգերն ի՞նչ պայմաններով կընդունուին աս փարախն:

Յայսնի է որ Պապական եկեղեցին իրենց հակառակութեան կէտ նախակի բանելով՝ Արեւելքէն Հայուկան եկեղեցիներն աս փարախն չեն, վասն զի պապականութեան հաս ունին իրենց խօսքավն և, հետեապէս, իրենց հակառակութեան ենթակայ. նոյնպէս և Արեւմուտքէն Անգղիս, Բրուսիս, Շուեւտի, Հովհաննասոյի, Տանիմաբրույի և այլ աղգեց եղիսկոպոսական եկեղեցիներն ալ չեն, վասն զի անոնք ալ պապականութեան հաս ունին, և որչափ Արեւելքի Հայերն և Յայներն, նոյնչափ և Արմառաքի առ աղգերն հեռու են իրենցմէ ըստ իրենց խօսքին, ուստի սատնիք ալ իրենց հակառակութեաններնուն ենթակայ.

ապաս ալ ով կմնայ իննառան մէնինի մէջ սուպն լեցնելու . առևտ անս պատսպարել :

Այս ամերիկացիք բան մի չեն ճանշնար , ամեն բան կոսապալեն , և կեղեցի և եկեղեցական կառավարութիւն չեն ընդունիր՝ ընդդէմ ընդհանուր գրեթե բոլոր քրիստոնէութեան . իսկ ընդհակառակն՝ վերի յիշուած և ասոնց մեղի գէմ իրենց նիզակակից կը եցնել ու զած Անդզիոյ և ուրիշ մեծամեծ արևմտեան աղքաց եկեղեցներն կըսեն . թէ ովքի է հեղշեցին առաջելոց յաջորդները այսինքն տառապէաններն յաջորդաբար յիշուածութեամբ իշխան սորդառաջներն , ու համառներն և ու ունդոպաններն իտառաշրջութ . ենթեցայն առաջնորդներն իշխաններն , արարութիւններն ունին , էօնն իտրհարդ էլեւնցայ իմաննան և այն . ասոնց և ասոնց նման շատ պատճառաներու համար իրենցմէ չեն կընար ըլլալ նաև ատ աղքելն . օրինակի համար ՚ի պատրաստի հազարաւորներն մէկ պատիկն յիշենք հոս : Աւելաբէրն իր ատ իննառան մէնինի մէծ սուպն հրատարակած թէրթին և անոր հետեւալ երկու թուերուն մէջ (44, 445, 446) ընդհանուր եկեղեցւոց մեջաց արձակման և թողութեան կերպին գէմ է գրած . առ կէտին վայս միայն խօսիկք :

Հայոց Եկեղեցւոյն քահանայի մի՝ մեղաց թողութիւն ապար և արձակելու կերպն է , « Աղօրմեսոյի քեզ մարդասէմն Վսուուած և թողութիւն շնորհեսց ամենայն յանցանաց քոց , խոստովանացելցն և մուացելց . և և կարգաւու քահանայական իշխանութիւնն և հրամանաւն ասուուածային » թէ զոր արձակիցէք յերկի եղիցի արձակեալ յերկինս , նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մամնակցութենէ մեղաց , ՚ի խօրհրդոց ՚ի բանից և ՚ի գործոց , յանուն չօր և Որդւոյ և Հոգեւոյն Արբոյ . և գարձեալ տամ զքեզ ՚ի խօրհութոց սուրբ եկեղեցւոց , զեզ զոր ինչ գործեսցես բարիս , եղիցի քեզ ՚ի բարեգործութիւն և ՚ի փառու հանդերձալ կենացն : Ամեն ո :

Ճիշդ ասանկ Հայոց պէս և նաև Անդզիոյ , Շուէտի , Բրուսիոյ և այլ ուրիշ շատ մի եպիփակուսուական ըսուուած եկեղեցեաց քահանաներուն թողութիւն և արձակում տալու կերպն ալ , որ ահաւասիկ կընենք հոս՝ անոնց Մաշտոցէն առնելով , ուր կըսէ . Անձ մի իր մէդէմն նմարանքար ովքի խօսունանի տահանացն և տահանացն ու աշխանաց ովքի ոսյ սա իշբառն . « Տէրն մեր Յիսուսու քրիստոս , որ աւանդեաց եկեղեցւոց իւրոյ կարուղւթիւն արձակելց զամենայն մեղաւորս որ ապաշխաթիցէն և հաւատացացն ՚ի նա ճշմարտութեամբ , թողութիւն շնորհեսց յանցանաց քոց ըստ մեծի ողբանութեան իւրում . և և նորին իշխանութեամբ , որ տուեալ է ինձ՝ արձակեմ զքեզ յամենայն մեղաց քոց , յանուն չօր և Որդւոյ և Հոգեւոյն Արբոյ . Ամէն ո :

Արդ ինդիր կընենք թէ ամերիկացի քարոզիչներն ալ ասիկայ կընդունի՞ն մի . կամ ատ եպիփակուսուական եկեղեցեաց և Հայոց եկեղեցւոցն թողութիւն և արձակման այս կերպելն իրարմէ ի՞նչ տարբերութիւն ունին . և թէ , իրան է որ Անդզիոյ , Շուէտի , Բրուսիոյ , Տանիմաբայի , Զօլանապայի և այլ արևմտեան երեւելի աղքաց եպիփակուսուական եկեղեցներն թողութիւն և արձակման ասանկ կերպ՝ մի ունին ,

և եթէ աւնին՝ իրենցմէ կրնա՞ն՞մի եղած ըլլալ, եթէ չեն կրնար ըլլալ՝  
ապա ով են ատ ինառա՞ն դիւնին բազկայնողներն . . . : Ահա հոս յայտ-  
նապէս հարկ կըլլայ ատ ՞եծ սպառավեան թիւն պղտիկցունել ու շատ  
պղտիկցունել և Երիշական կամ Ճռդաշտան ըլլաւած հերձուածող աղան-  
դաւորաց թիւն միայն նշանակել (որ մերժուած են ինչպէս մենէ նոյն  
և Անգղական և այլ եկեղեցներէ), և այն ժամանակն միայն Հայոց  
Եկեղեցւոյն թուոյն հետ բացդատիւու ելլել և հարցունել՝ նոյնչափ մա-  
սերէ միայն շնուռած Դրապէ մի շնուռթիւնն և արժանիքն . . . : Նոյն  
խոկ իրենց խզմտափին ու ծանօթութեանն գէմ ասանկ պատրուակ-  
եալ ու խայտառակիլ յայտնի սուտթիւններ յօդողներն՝ անշուշտ իրենց  
կրօնական պարտաւորութիւններն գուրք ուրիշ նպատակներ ունենա-  
լու են . . . բայց մենք մեր ազգին միամիտներուն համար հոկել, աղօ-  
թել ու կրցածնուու չափ յորդորելու ենք որ, ասանկ մեքենայուած ընդ-  
գէմ Սոսուծոյ և իրաւանց, սուտերու խարսելով, բազգային և ասո-  
ւածային որբազմն պարտաւորութիւններն գէմ չմեղանչեն և ծնո-  
ղաց անարդուք ըլլան . . . :

Մ. Ա.:

## 12.

Եւեպաբեր թիւ 119 Յուլիս 13ին (ս. Տ. Տ.) հրապարակից :

## ԿՆՍՈՒԽ ՄԻԼԻՈՆԻ ՄԵծ ՍՈՒՏԻԽ ՎՐԱՑ

Սասիս լրագիրին 585 բդ թիւին մէջ աս վերնադիրով յօդուած  
մը կայ որ ուշագրութիւննիս կը պահանջէ: Երրոր մարդ մը սիսալ եղած  
բան մը կը պնդէ Հայութեան պատճառով, ան անձը պատիօս ըըստիր,  
այլ պարզապէս սիսալծ է կըսուի: Աս պատճառով է որ նոյն յօդուածը  
սուրագրող Պարոն Մ. Ա. Գրագէերը չենք ուրիշ սաաիսոս կոչել, ինչու  
որ իր խօսած բանին վկայով բոլորովին չգիտութեան մէջ կը տեսնուի  
ու անոր համար աւ սիսալծ է կըսեն:

Ինք կըսէ թէ Բրոժէսօթանդ Եկեղեցները Անգղեայի՝ Բրուսիայի՝  
Շուետի՝ Հովհնասայի՝ Տանիմարդայի և այլն, Եպիսկոպոսական Եկե-  
ղեցին, ու թէ անսնք Ամերիգացիներէն այնչափ հեռու են՝ որչափ որ  
Հայերը Յայները և Պատականները: Թէ որ Աշխարհագրութեան նա-  
յեր, պիտի տեսնէր թէ Բրուսիայի և Հովհնասայի Բրոժէսօթանդ Եկե-  
ղեցները Եպիսկոպոսական չեն, ու թէ Բրիտանիայի Բրօժէսօթանդ  
ժողովուրդն աւ կէսէն աւելին չէ Եպիսկոպոսական:

Եւ ան խօսքին գալով թէ ատ Եկեղեցները Ամերիգացիներուն  
հետ Քրիստոնէական հազարութիւն ունենալու մասին հեռու են, չա-  
յոց և Յունաց պէս, կըսէնք թէ ատ կէտը քննել ուղողը Բերա Հո-

Ղանտացւոց Դեսպանատառնին մատուռը կրնայ երթալ կիրակի օր մը , կէսօրէն 2 ժամ՝ ետքը ու ողիսի տեսնէ որ Ամբիգացի Միսիօնարները հսն քարոզ կուտան շատ պատուաւոր ժողովուրդի մը . կամ նաև կրնայ ուղղը երթալ Բրուսիայի Դեսպաննին Մատուռը , ու ողիսի տեսնէ որ Բերայի բնիկ Բրօմէսմանդները կանսաւոր պաշտօն կը կատարեն հսն :

Պարոն Մ. Ա. կըսէ թէ Անդղական Եկեղեցին և ուրիշ մեծամ Արեմանեան ազգաց Եկեղեցիները կրնաւնին թէ Առաքելական յաջորդութեամբ ձեռնադրութիւն հարկաւոր է . Եկեղեցական աւանդութիւնները կը յարդէն , ու եօթը խորհուրդ Եկեղեցւոյ կը ճանչնան : Ո ըսածներուն նկատմամբ իր անդիտութիւնը ի՞նչ աստիճան ըլլալց տալու համար պարզապէս վկայութիւն կը բերենք Սնդդիմական Եկեղեցին Ազօթագիրքին մէջ եղած Հաւատոյ Գաւանութեան 5) յօդուածներէն 25 բար որ Եկեղեցւոյ խորհուրդներուն վրայով է ու այսպէս գրաւած է . — «Երկու խորհուրդ կայ մեր Տէր Յիսուս Քրիստոսէն սահմանաւծ Աւետարանին մէջ , որպէս են Սկըլառութիւնն ու Տէրոնց Ընդբերը » :

«Ան հինգը որ ընդհանրապէս կրսուի խորհուրդ , պահեքն , Դրոշմ , Ապաշխարութիւնն , Կարգեր , Ամուսնութիւնն և Վէրջին օծում , Աւետարանին խորհուրդները սեպուելու չեն » :

Պարոն Մ. Ա. կըսէ թէ Անդղական և ուրիշ Եկեղեցիներու Ազօթագիրքերը այսպէս գրաւած են , «Ան դ իր մշտէն հանրամատնաբար ոլորտի խոսքովանի քահանային և քահանային ալ արշակուած ոլորտի դայ առ իւրաքանչ , Տէրն մեր Յիսուս Քրիստոս , որ ասանդեւաց Եկեղեցւոյ իւրաց կարողութիւնն արձակելոյ զամենայն մեղաւորս որ ապաշխարիցեն և հաւատայցեն իւ նա Ճմարտութեամբ , թողութիւնն շնորհացէ յանցանաց քոյ ըստ մեծի ողորմութեան իւրում . և ես նորին իշխանութեամբ՝ որ տուեալ է ինձ արձակեմ զքեզ յամենայն մեղաց քոյ , յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ : Ամեն » :

Ասիկայ ալ սիսալ մին է : ըստ որումնէ Անդղական ու ոչ ալ ուրիշ Բրօմէսմագից Ազօթագիրքի մէջ ասանկ կանան մը կրնոյ գտնուիլ : Իր մէջ բերած արձակում ձեւը որչափ ալ որ Անդղական Ազօթագիրքին մէջ գտնուի , անիկայ միայն հիւանդներուն այցելու թեան պաշտոնին մէջ գործածուելէն ուրիշ բանի համար չէ . ու աս ալ Պապականութեան ան մնացորդն է որոնց որ մէկ քանին գեւա կդանուի Ազօթագիրքին մէջ , և Անդղական Եկեղեցւոյն չըստ մասին իրերը ասանկ բան մը գտնուելն ալ չեն գիտեր : Առ Եկեղեցին բնաւ մէկուն վրոյ պարտք չեղներ որ և իցե պարագայի մէջ քահանայի խոստովանանք ըլլալ :

Պատասխանելով Պարոն Մ. Ա. Դրագէտին հարցումին թէ իր մէջ բերած Քահանայական արձակումը կընդունի՞նք արգեօք , կըսենիք թէ «Զէ» , ու ասանկ ալ ողիսի ըսեն Անդղական Եկեղեցւոյն հաղարաւոր ու միլոնաւոր անդամները :

Պարոն Մ. Ա. կըսէ թէ «Արեմանեան մեծամեծ Եկեղեցիները » Ամերիգայիները կմերժեն , որչափ որ Հայերը : Ասոր ալ սիսալ ըլլալ առ երկու խոտութիւններէն յայտնի է :

Կախ թէ ԲրոՅթէսմանդ Աշխարհին մէջ մէծ ու ընդարձակ Ընկերութիւն թիւթիւն մը կայ Աշետարանական Սիաբանութիւն կոչուած : Աս Ընկերութիւն հասարակաց ժողովները կը լան ժամանակ ժամանակ աշխարհիս ամէն կողմն եղած Բրոյթէսմանդ Քրիստոնեաներու կողմանէ խրիստուած Կողմակիւրէ կազմուելով : Աս տեսակ ժողով մը Պետքն (Բրուսայի Մայրաքաղաքը) եղաւ անցեալ տարիի, որուն վրայալ լիովին տեղեկութիւն արուեցաւ Աշետարերին մէջ : Հան կային Ծիկղցական ու Աշխարհական անձեր Անգղիսյի Ակամիայի Իրանասայի Շուէտի Տանի մարդայի Բրուսայի ու Գերմանիայի ամէն մասերուն, ու Հովանսայի Գաղղրայի Զուլցցերիի Տաճկաստանի Յունաստանի ու Ամերիկայի Եկեղեցներէն, որոնց թիւը քանի մը հազար հոգիի կը հասնէր : Անսնց մէջ կար Եպիսկոպոսական, Երիցական, Ժողովական, և այլն, և այլ, և ինը օր գերազանց միաբանութիւնով ու հոգեոր շինութիւնով անցան ժողովները, և երկու հետ Տէրունական Ընթրիքին հազարդութիւնը մասակարարուեցաւ ու ամէն բան խաղաղութիւն ու հանդարտութիւն ու մէր էր մինչև վերջը : Ասիկայ բաւական հերթում մըն է Պարսն Մ. Ա. Գրագէտին բոլոր ան ըստաներուն նայելով թէ Ամերիկացները ուրիշ Բրոյթէսմանդ Եկեղեցներէ մերժուած են :

Երկրորդ, Անգղիսյի մէջ Ընկերութիւն մը կայ որ “Տաճկաստանի Քարոզութիւններու օգնող Ընկերութիւն կը սուի, որուն հաստատուելուն յասուեկ նպատակը ան էր որ գրամական օգնութիւն ընէ Տաճկաստանի Ամերիկայի Միօնաբներուն ձեռք զարկած գործին, և ան Ընկերութիւնը կազմող անդամներուն մէծ մասը Անգղիսյի Եպիսկոպոսական Եկեղեցին կը վերաբերին: Ասմանց աւելի ալ ի՞նչ զօրաւոր ապացոյց կը նայ ըլլալ Պարսն Մ. Ա. Գրագէտին ըստաներուն անձգութեանը թէ Ամերիկացները մերժուած են Անգղիսական Եպիսկոպոսականներէն:

Բանին էսութիւնը աս է որ թէ Բրոյթէսմանդներուն մէջ տարբերութիւններ կան, ինտոք որ Հայ՝ Յցի՝ Պատգական Քրիստոնեաներուն մէջ ալ, առկայն բոլոր Աշետարանական Տշմարիս Բրոյթէսմանդները իրարու համաձայն են առ կէտին մէջ որ Ասպարածաշնունը իշնդուն իշնդուն է առ կործոյ :













3884

